

ԶԱՊԷԼ ԶԱՔԱՐԵԱՆ



1938

Յազման ՍՈՒՃԱԿ - ՄԵԽՐՈՂ Դահիրէ



ԶԱՐԵԼ ԶԱՐԱՐԵԱՆ

37



A  $\frac{\pi}{33509}$



1928

Յակոբյան ՍԱՀԱԿ - ՄԵՍՐՈՎ Դահլիճ

## ԵՐԿՈՒ ԽԾԱՔ

Մանկավարժութիւնը այնպիսի նիւթ մըն է, որով պէտք է զբաղուի ամեն զարդացած մայր։ Կինը իր կեանիքին մէջ ամենէն աւելի այդ գիտութեան — ըսել կ'ուզեմ մանկավարժութեան — պէտք պիտի ունենայ, բանի որ մէջտեղը փոքրիկներու դաստիարակութեան նըման կենսական հարց մը կայ։

Մայր ըլլալ դաստիարակ ըլլալ ըսել է, սակայն դժբախտաբար այս ճշմարտութեան բափանցողներու թիւթ տակաւին մատի վրայ կարելի կ'ըլլայ նաօռել, եւ նիւղ այդ պատճառաւ է որ դաստիարակութեան նիմը եղող մանուկներու դաստիարակութիւնը անխնամ ձբգուած է այսօր մեր մէջ։

Ծնունդէն մինչեւ եօրը տարու մանկութեան որդ զանն է, եապէս օտա փափուէ որշան մը։ Այդ որշանին մանկան Ֆիզիմական, իմացական եւ բարոյական կարողութիւնները նաւասարապէս եւ ներդասնակօրէն զարգացման կը կարօսին։

Ուժան իմաստութեամբ կատարենք մեր պարտականութիւնը դէպի մանկան դաստիարակութիւնը, ա'յն նպաստած կ'ըլլանք անոր ներկայ ու ապագայ երշանկութեան։

Այսօր ուրախութեամբ լոյս կ'ընծայեմ ներկայ աւ-  
խատուքիւնա , ոչ միայն մանուկներու անկեղծութեամբ ծա-  
ռայած ըլլալու գոնունակութիւնը վայելելով այս կեր-  
պով , այլ նաև մանուկներու դստիարակութեան հար-  
ցին ուրեշ անհրաժեշտ տեղեկութիւններ տուներեն ներ-  
թափանցել տալու պատճենութիւնը վայելելով , որուն  
այնքան անհրաժեշտ պէս կայ:

ԶԱՊԵԼ ԶԱՔԱՐԵԱՆ

# ՊԶՏԻԿՆԵՐՈՒ ԿՐԹՈՒԹԻՒՆԸ

Երբ 1914ին առաջին անգամ Տիպար Մանկապարտեզս հիմնեցի Պոլսոյ մէջ, դաստիարակութեանս խնամքին յանձնեց Ժագ Սայապալեան, գրական անունով Փայլակ, իր երեք սիրուն զաւակները: Օր մը անակընկալ կերպով իր այցելութիւնը ընդունեցի. Փափաք յայտնեց փոքրիկներս նկարելու եւ երկու ժամ գործին հետեւցաւ ու մեկնեցաւ: Օր մը ծրաբ մը ստացայ իր ժարտովը: Ազգ. • Ուսանողներու Խնամակալութեան Տարեցոյն եր Ի նարկէ բղբատեցի զայն, ո'վ զարմանի, մեր նկարին հետ վարժարանէս ստացած իր տպաւութիւնները գտայ հօն, իբրև սիրուն անակնկալ մը: Հոն յայտնած միտերը օանեկան ըլլալուն, յարմար նկատեցի իր գրութիւնը նոյնութեամբ զետեղել գրեոյիկիս մէջ:

Տասնընինդ տարի մը կայ. քանի մը երիտասարդ բարեկամներ մատենադարանի մը կազմութեան նախաձեռնուրկ եղած էինք մեր թրքախօս գտաւուին մէջ: Այն օրերուն, գրքի ու մաքի հետ կտապուած ամէն կարգի ձեռնարկներուն համար, մեծագոյն խոչընդուռը տիրող բէժիմն էր: Առանձին շէնքի մը մէջ, գրեթէ ամէն օր, քանի մը հոգի, — և ան ալ երիտասարդներու, — հաւաքումին համար արտօնութիւն տառնալու մասին մտածելն իսկ յիմարութիւն էր: Քանի որ պատուարը գլել անցնիլ անկարելի էր, կը մնար անոր շուրջը գտառնալ կողմնակի ճամբով մը:

Համոզեցինք Թաղ. Խորհուրդը որ դպրոցին մէջ սենեակ մը տրամադրէ մեղի այդ նպատակին համար

Բաղդը այնպէս բերաւ որ այդ սենեակը յարակից գըտնուի մանուկներու այն խամրոցին՝ որուն «Ճաղկոց» անունը կուտային, չես գիտեր ինչ անբացատրելի հեղնութիւնով, և որուն խաթարող հետքերը կրած էր մեզմէ ամէն մէկը իր կարգին, — ինչպէս գործածուած դրոշմաթուղթեր որոնց վրայ թղթատան կնիքին հետքը կրնայ տեւելի կամ որոշ ըլլալ, բայց անջնջելի ամէն պարագայի մէջ։

Եւ օր մըն ալ, մեր ընկերներէն մէկը, — քովի սենեակին մէջ ծեծ ուտող պղտիկի մը լացէն ազդուած թէ մեր ձեռնարկին հանդէպ առ հասարակ երիտասարդութեան ցոյց տուած ընդվզեցնող անհոգութենէն վըրդովուած, չե՛մ գիտեր, — առաջարկեց որ, փոխանակ մեր ուժերը՝ դարակներու խորը ի զուր ընթերցողի սպասող գրքերու համար վատնելու, մանկապարաէզ մը բանանք։

Ամսական 10—12 ոսկի ծտխքի մը հոգը պիտի ստօնձնէինք յանկարծ թուական արկածախնդրական էր այս ձեռնարկը գուառի համար՝ ուր տակաւին տախտուկի վրայ գրաւած «այբուրքնը» քերականը և ստղմոսը դասական ու ամփոփոխ հիմը կը կազմէին մանուկներու դաստիարակութեան թայց մեր բարձի գիրքը Տիւմայի ձերեք Հրացանակիրքն էր այն ատեն, և ինքնազովութիւն չէք համարեր անշուշտ երբ ըսեմ թէ, մեծ չտփով Յօրթոսեան մեծամառութեան կողքին, Սթոսի անձնազոհութենէն և Տ'որթանեանի յանդգնութենէն մասնիկներ ալ ունէինք մեր հոգիներուն խորը, — կը տեսնէք որ խօսքը չըրի Արտմիսի հնարամառութեան։

Վերջապէս, շաբաթ մը ետքը Սմբատ Դաւիթեանին գրեցինք որ մանկապարտիզպանուհի մը զրկէ մեզի և ամիս մը ետքը մեր մատակնագարանի սրահին մէջ տող մը բան կարգալ անկարելի դարձած էր՝ քովի

սենետակին երգերուն ու խաղերուն աղմուկէն:

Մանկապարտէզի հետ առաջին ծանօթութիւնս  
ատկէ կը սկսի:

\* \* \*

Անկէ ի վեր, գաւառի կամ Պոլսոյ մէջ, շատ մանկապարտէզներ տեսած, հանդէսներու գանուած, պըզտիկներուն պարերը, երգերը, խաղերը դիտած եմ: Առնուազն երկուասանեակ մը մանկապարտիզպանուհի օրիորդներ կամ տիկիններ, իրենց հետեւած դրութեան, Թրոպէլի կամ Բէսթալօծիի դպրոցներուն վրայ խօսած, անոնց տարբերութիւնները բացատրած և մէկուն կամ միւսին առաւելութիւններուն վրայ ճառած են ինծի:

Կարմիր գոզնոցներու մէջ ճլվլացող պղախկները տարակոյս չկայ որ բաղդին նպաստաւորուած էակները թուած են ինծի միշտ, ամէն անգամ որ մեր սերունդին մանկութեան հետ բաղդատութեան դրան եմ անոնցը:

Բայց, միշտ, պարերը՝ իրենց տարիքին համար միմոսային, դոց եղած ոտանաւորները իրենց համար անըմբանելի և թութակային, իրենց շարժումներուն և խօսքերուն ամբողջութիւնը՝ քիչ մը կտպկային ըլլալու տպաւորութիւնը ձգած են վրաս, չեմ գիտեր ինչու: Եւ շատ անգամ խորհած եմ որ թերեւս մենք, ինչպէս ուրիշ շատ մը բաներու, նոյնպէս ալ մանկապարտէզի դրութեան մասին գէշ ընդօրինակիչ մը եղած ըլլանք:

Եւ սուկայն, մանկավարժական արուեստին նրբութիւններուն օտար ուղեղիս մէջ, ոյս խորհրդածութիւնը տարտամ կառկածի մը հանգամանքը պահած էր միշտ, մինչև այն օրը որ պատեհութիւն ունեցայ տեսնելու Օր. Զապէլ Զաքարեանի վերջերս հիմնած Ցիպար Մանկապարտէզը:

Այդ տիպար հաստատութեան մէջ անցուած երկու ժամեր բաւական եղան զիս համոզելու թէ, կասկածս արդարացի էր, և թէ մեր մէջ, մանկապարտէզները, ո՞չ թէ միայն գէշ ընդօրինակութիւններ եղած են առ հասարակ, այլ ծաղրանկարներ:

\* \* \*

Մինչեւ հիմա, դպրոցները, — մանկապարտէզներն ալ մէջն ըլլալով, — նմանցուցած եմ պետական կազմի մը որուն մէջ աւելի կամ նուազ շեշտուած տիկտարեօնի դեր մը ունի ուսուցիչը:

Օր. Զաքարեանի մանկապարտէզը բացառութիւն կը կազմէ այդ օրէնքէն. անիկտ պղտիկներու հանրապետութիւն մըն է, — նոյն իսկ հաստրուկապետութիւն մը եթէ կ'ուզէք, — որուն նախագահնը, օրիորդը, ծայրայեղօրէն զգուշաւոր է իր վէթօյի իրաւունքը գործադրելու մէջ:

Նրբանցքին մէջ կեցած կը խօսինք. պղտիկներէն մէկը, աթոռը շալկած, անդիի սենեակը երթալու իր հապճեպին մէջ կուզոյ մեզի կը զարնուի:

Օրիորդը ետ կը քաշուի, կը դառնայ, եւ երբ կը կարծեմ թէ մեզմ յանդիմանութիւն մը պիտի ուզզէ անոր, ընդհակառակը, ինքն է որ ներողութիւն կը խընդրէ անկէ:

— Ներողութիւն օրիորդ, կ'ըսէ՛ այն տաեն պղտիկը իր կարգին:

Ու կը խորհիմ ուռուցիկ անպէտութեանը վրայ այն երկար խրասներուն զոր պղտիկ թերութեան մը համար կ'ուզզէնք մեր պղտիկներուն, որոնց փոքրիկ էութիւնը այդ բառերուն ծանրութեան տակ կը կքի և աւելի կամակոր կը դառնայ:

Երդ մը պիտի երգեն, օրիորդն է որ տղաքներուն կը հարցնէ թէ ո՞ր երգը կ'ուզեն:

Պղտիկներէն մէկը զաւեշտոկան ձեւեր ունի որոնք իր ընկերները կը զուսարճացնեն։ Օրիորդը չարգիլեր դանոնք. թերեւս կատակերգակի տաղանդ մըն է որ կը յայանուի կանխահասաօրէն։ Եթէ արգիլէ գաղանի պիտի խնդրան և անմեղ զրօսոնք մը պիտի այլասեռի։

— Զրօսոնքի տաեն է, կ'ըսէ, թող նուպարը մեզ խնդացնէ քիչ մը, կ'ուզէ՞ք։

Եւ ամէնքը իրենց ուրախութենէն կը ցատկուան։

Զեմ երեւակայեր երբէք աւելի շէնչող, և աւելի հմայիչ պատկեր մը քան այս պղտիկներուն ճաշելը։ Ամէն մէկը իր մանրիկ թիկնաթոռը շալկած վար կ'իջնէ, ճերմակ փուզցներով պղտիկ սեղաններուն շուրջ բոլորուելու։ Օրիորդը, սեղանէ սեղան խօսակցութիւնը վառ կը պահէս որպէս զի պղտիկները կամաց կամաց ուտեն։ Եօթը տարեկան աղջիկ մը։

— Աղ կ'ուզէ՞ք, կը հարցնէ իր քով նստող հինգ տարեկան մանջուն։

Կամ վեց տարեկան աղջիկ մը։

— Կ'ուզե՞ս որ հստկիթդ ստկեմ, կ'ըսէ իր քովի տղուն։

Անկարելի է ասոնք տեսնել և չտափահովուիլ որ իրերօգնութեան զգացումներով մեծցած ազատ քաղաքացիներ են որ կը պատրաստուին այդ յարկին մէջ։

Մարմամարզին բացակայութիւնը միայն ուշադրութիւնս կը գրաւէ և մեկնելու պահուն պատճառը կը հարցնեմ։

— Այս տարիքի պղտիկներու համար, կ'ըսէ Օր. Զաքարեան, կը խուսափիմ այն բոլոր բաներէն որոնք զգալի և երկար կարգսպահութիւն կը պահանջեն, ուրովհետեւ պղտիկները շուտ կը ձանձրանան ատկէ և չեն կընար աղէկ ընել ինչ որ ձանձրոյթ կը պատճառէ իրենց։ Մանկապարտէզի այս օրուան դրութիւնը կը

կայանայ՝ պղտիկներուն ընել տալու մէջ այն բաները զոր կրնան լաւագոյն կերպով ընել եւ ձանձրոյթը լաւագոյնին թշնամին է:

Արդարեւ մեր ուսուցիչներն ու մանկավարժունիները ո՞րքան պէտք ունին դեռ սերտելու այս ճշմարտութիւնը, որ շատ պարզ կը թուի բացատրուելէ ետք, — Գոլոմապոսին հաւկիթին պէտ:

ՓԱՅԼԱԿ

---

## ՄՏԱԾՈՒՄՆԵՐ

---



Ամեն մարդ կը զգայ իր քաղաքին խեղնութիւնը, բայց տաք է իշեր կը զգան իրենց մտքի աղքատութիւնը: Անոր համար է որ մտքով աղքատներուն թիւը աւելի տաք է:

Դաստիարակին գործը դաստիարակութիւն ըլլալուն, տաք բնական հետեւանելով ան կը դիմէ օրէ օր դեպի բարոյականութիւն. իսկ երբ հակառակ ընթացք մը ցոյց կուտայ ան, կրնանք նկատել զինքը դպրոցին ու մարդկութեան մակաբոյջը միանգամայն:

Մտքին համար կարն եւ ուղիղ համբան նօմարտութեան նամբան է. երբ մարդ սորված է այդ ուղիկն ընթանալ, ոչ միայն մարմինը կ'ուժեղանայ, այլ նաեւ նոզին կը բարձրանայ:

## ԳԱԼՈՒՍՏԵԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

1932-ին ծանօթ եւ սիրուած գրագիտունիք, Տիկին Վիքրորդա Արշարունիք Մեր Դպրոցները Գաղութներու մէջ, անուն գործեն կը բաղեմ բառ առ բառ Գալուստեան Մանկապարտէզին տուած այցելուքենեն իր կրած տպաւորութիւնները: Աւելորդ է ըսիլ թէ՝ այսպիսի բաղձանք մը պիտի շներէի ինձի, եթէ Տիկին Արշարունիք դպրոցական գործերու մասին խոր հասկացողութիւն չունենար:

Ա. ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ. Գահիրէ, 20 Յունվար 1931

Վարժարանին ժրաշջան տնօրէնը, Պ. Թաշճեան, որուն կը ներկայանամամ Սրբազն Առաջնորդ Հօր յանձնարարականով, կ'առաջնորդէ զիս Օր. Զաքարեանի մօտ և այցելութեանս նպատակը կը բացատրէ անորս ներկայացման արարողութիւնները երկար չեն տեւերս Արդէն ուրիշ տնօրամ Գալուստեան Մանկապարտէզի Տնօրէնուհին ճանչնուլու հաճոյքն ունեցած էի համայիւլէյի մէջ: Ուստի Պ. Թաշճեանի հեռանալէն անմիջապէս յետոյ, խիստ չնորհալի ընտանութեամբ մը կ'առաջնորդէ զիս որան մը, ուր համախմբուած կը գտնեմ քառասունի չափ տիկիններ. անոնք եկած են մանուկներու ներկայացում մը գիտելու համար:

— Ա՛ն, ոչ, կ'ըսեմ կորովի շեշտավ մը, ժամանակէ միվեր այլեւս չեմ կրնար հաճոյք զգալ մանկական այս հանդէսներէն, որոնք կրնան հետաքրքրական ըլլալ թերեւս մայրերուն համար. ուստի կը խնդրեմ որ խընայէք ինձի այս... Ըօցնեն, կը տեսնեմ որ յարմար օր մը չեմ ընտրած. այժմ առանձին կը թողում ձեզ

ձեր հիւրերուն հետ, վաղը կամ միւս օր կրկին գալու համար, եթէ թոյլ տաք:

Բայց Օր. Զաքարեան կը պնդէ.— Քառորդ ժամ մը միայն, ճիշդ այնքան, որքան պէտք է ըսելիքներս վերջացնելու համար: Այնուհետեւ բոլորովին ձերը պիտի ըլլամ: Միւս կողմէ՝ շատ պիտի փափաքէի Զեղի հետ միասին ըլլալ այս տռաջին այցելութեան միջոցին:

Աւելի պնդել անքաղաքավարութիւն պիտի ըլլար իմ կողմէս, ուստի տեղի կուտամ... հակառակ իմ կամքիս, ու կը տեղաւորուիմ այցելուններու շարքին մէջ: Եւ սակայն բնաւ չզղջացի կեցած ըլլալուս համար, որովհետեւ այդ կերպով կրցայ տեսնել ու սովորիլ շատ մը շահեկան բաներ, որոնք ուշադրութենէս պիտի վրիպէին ապահովաբար: Ասկէ զատ, լսել ու տեսնել իրարմէ տարբեր բաներ են: Այն օրը, կէս ժամուան ընթացքին, շատ աւելի բան տեսայ ու նըշկատեցի Մանկապարտէզին մէջ որդեգրուած մեթոտին և անոր վարիչն ու իր գործակիցները խանդավառող ոգիին մասին, որքան չպիտի կրնայի ընել տասն անգամ իրարու ետեւէ այցելելով:

Հրաւիրեալները, մանկամարդ մայրեր կամ բարի մամիկներ, արդէն իսկ յուզուած այն մտածումէն թէ քիչ վերջը պիտի տեսնէին տողանցքը իրենց պղտիկներուն, որոնք մէկ կողմէ իրենց դերերը կատարելով հանդերձ, միւս կողմէ անոնց նայուածքին մէջ պիտի փնտոէին պաշտամունքի այն արտայայտութիւնը, զոր սովոր էին կարդալ հոն, նստած էին այնտեղ երկիւղած լոռութեամբ մը մտիկ կ'ընէին Օր. Զաքարեանը, որ այդ հրաւէրին նպատակը կը բացատրէր անոնց:

— «Մենք ոչինչ կրնանք ընել այստեղ առանց ձեր օժանդակութեան, մայրեր կ'ըսէր ան: Որպէսզի կարենանք մեր պարտականութիւնները կատարել և

արդիւնուաւոր կերպով լծուիլ ձեր զաւտկներուն բարոյական և մտաւորական յառաջդիմութեան գործին, ձեր անհրաժեշտ աշխատակցութեան պէտք ունինք։ Մանկապարտէզն ու ընտանիքը պարտաւոր են զիրար լրացնել։ Այս պայմանով միայն անոնք կրնան իրադործել իրենց նպատակը. որ է մատաղ հոգիի մը ձեւակերպումը և իմացականութեան մը զարթումը։ Բայց ի՞նչպէս կրնանք գործակցիլ իրարու հետ, երբ զիրար չենք ճանչնար Ստոյգ է թէ մեր աշակերտներու տուներն այցելելու սովորութիւնն ունինք և ամէն տարի ձեզ տեսնելու կուգանք ձեր տան մէջ։ Բայց այս ծանօթութիւնն անկատար պիտի ըլլար՝ եթէ դուք ալ մեզի չայցելէիք այստեղ։ Հոս գործի վրայ տեսնելով մեզ, պիտի գնահատէք մեր ճիգերը և համոզուելով որ անոնք արժանի են օժանդակութեան, չպիտի զլանաք ձեր քաջալերութիւնները՝ որոնց այնքան պէտք ունինք։

« Վերջապէս ձեր իսկ աչքերով կը տեսնէք այն շրջապատը՝ որուն մէջ ժամանակ կ'անցնեն ձեր զաւտկները Մանկապարտէզի իրենց երեք տարիներու ընթացքին— երջանիկ տարիներ, որովհետեւ ամէն ինչ կ'ընենք հոս որպէսզի իրենց ժամերը հաճելի դառնան, հակառակ խիստ կարգապահութեան և իրենցմէ պահանջուած ճիգերունու Բայց մեր Մանկապարտէզին մէջ ընդունուած կարգապահութիւնը ընաւ չի նմանիր անոր՝ որուն ենթարկուեցաք դուք ձեր ատենին, ոչ ալ անոր՝ զոր դեռ այսօր իսկ կը պարտադրեն շատ մը վարժարաններու մէջ։ Հոս կրաւորական հնագանդութիւն մը չենք պահանջեր տղոցմէն, զանոնք չենք գաւառպարտեր ընդարմացուցիչ լուութեան և անշարժութեան, որ այնքան վեսակար է իրենց Փիզիքական զարգացման։ Դուք այստեղ չպիտի տեսնէք պղտիկ

զինուարներ՝ որոնք շարքով պիտի անցնին ձեր առջեւէն պարզ ինքնաշարժներու (automate) նման, ոչ ալ կանոններու այն խստութիւնը, որ պատրաստ է պատմելու ամէն օրինազանցութիւն:

ԱԱշակերտներու մէջ մտքի ցրուածութեան տեղի չտալու և անոնց ձանձրոյթը փարատելու համար, համբերութեան դանձէն զատ — անհրաժեշտ դրամագլուխը ամէն անոնց՝ որոնք գործ ունին մանուկներու հետ — անսխալելի և մոգսական միջոցներ ունինք մեր տրամադրութեան տակ: Մեր ժամանակացոյցին մէջ մըտցուցած ենք զբաղումներու ամբողջ շարք մը, որոնց համար աշակերտները հոգի կուտան: գծագրութիւն, նկարչութիւն, շինութիւններ, կաղապարում (modelage), ուլունքներ շարել, ասեղնագործութիւն, մաքի ու մարմնի ճկունութեան փորձեր (jeux d'adresse), երգեր և մարզանք:

«Եւ որովհետեւ մանուկներն ալ շուտ կը յոգնին ճիշդ մեծերու նման, իրենց ձանձրոյթը երգերով փարատելու համար կրամամօն մը գնեցինք, միւս կողմէ որպէսզի կարենանք զանոնք կրթել առանց ձանձրուցընելու, սինեմոյի մեքենայ հայթայթեցինք Վերջապէս մեր աշակերտներուն եռանդը խթանելու համար պզտիկ թանգարան մը կազմեցինք, որուն մէջ խնամով կը պահենք իրենց լաւագոյն աշխատութիւնները: Այս բոլորէն զատ՝ պիտի տեսնէք ուրիշ ապակեղարան մը՝ ուր կը գտնուին պուարիկներ, ոչխարներ, պզտիկ թմրուկներ և մանկական խաղերու վերաբերեալ ամբողջ կազմածներ՝ որոնք պիտի ծառայեն աւելի կենդանի, աւելի հետաքրքրական դարձնելու անոնց ոտանաւոր արտասանութիւններն ու երգերը Միւս կողմէ կը ջանանք կարելի եղածին չտփ մօտէն հետեւիլ ման կավարժական գիտութեան կատարելագործութիւննե-

բուն և ամէն օր բարոյական, մտաւորական և նիւթական նոր յառաջդիմութիւն մը կ'իրականացնենք այս հիմնարկութենէն ներս. անոր կահաւորումը երեսի վրայ ձգած չենք, ընդհակառակն կը ջանանք օժանել զայն այնպիսի վայելչազարդութիւններով (embellissement) որոնք կրնան աւելի հրապուրիչ և աւելի սիրելի դարձնել Մանկապարտէզը մեր աշակերտներուն:

« Մեր ամբողջ դպրոցական կարասիները վերանորոգելու վրայ ենք արդէն: Նսխկին սեւ նստարաններուն տեղ, ընդունեցինք կանանչ կամ կապոյտ գոյնով պղտիկ աթոռներու և մէկ հոգինոց առանձին պղտիկ սեղաններու նոր դրութիւնը, որոնք խիստ նպատակայարմար են, վայելուչ և առողջապահական: Մեր կահաւորումը դեռ հեռու է վերջացած ըլլալէ, սակայն զայն կաֆարելագործելու համար յոյսերնիս կարած չենք բնաւ, վամնզի վատահ ենք ձեր օգնութեան, որուն շնորհիւ կրցած ենք արդէն այնքան հըրաշքներ դործել: Այս՝ ձեղի, ձեր դործակցութեան միայն կը պարտինք, մոյրե՛ր, մեր Մանկապարտէզին բոլոր այս վայելչազարդութիւնները: Ձեր տարեկան նուիրատուութիւններուն շնորհիւ, որոնց գումարը 40-50 ոսկիի կը հասնի, մեր տրամադրութեան տակ ունինք և պիտի ունենանք պղտիկ դրամագլուխ մը, որով պիտի կրնանք վերջին կատարելութիւններով օժանել մեր հիմնարկութիւնը: Բայց լաւ է որ խօսքը տամ ձեր զաւակներուն: Անոնց միջոցաւ պիտի համոզուիք թէ մեր բոլոր ճիգերը արժանի են ձեր գնահատութեան և վատահ եմ թէ պիտի շարունակէք սերտորէն դործակցիլ մեղի, ինչողէս ըրած էք մինչեւ այսօր, դործակցութիւն, որմէ մեծապէս պիտի օգտուին ձեր որտի հատորները»:

Յանկարծ դուռը կը բացուի ու 30ի չափ պղտիկ-

ներ, որոնք կարծես նշանի մը կը սպասէին, ներս կուգան ու իրենց ծնողած աչքին առջեւ զանազան շարժումներ կ'ընեն, կ'երգեն ու ոտանաւորներ կ'արտասանեն: Բոլորն ալ ընտանի են իրենց կերպերուն մէջ, ժապաւն և աշխոյժ, ճնճղուկներուն նման Ընթերցողը կրնայ երեւակայել ուրախութիւնը պառաւ մամիկներուն, որոնց հիացումը չափ ու սահման չունի: Բայց Օր. Զաքարեան, հաւատարիմ իր խոստման, դուրս կ'ելլէ, նշան ընելով ինձի որ իրեն հետեւիմ:

Կարն այցելուրիւն մը 4 տարեկաններու դասարանը (Միլ):

Քառասուն աշակերտներ են անոնք խիստ ընդարձակ սենեակի մը մէջ: Բայց ինձի կը թուի թէ քառասուն հոգինոց դասարան մը շատ կուգայ խնամեալ աշխատանքի մը համար: Մանուկներն զբաղած են միջակ մեծութեամբ ուլունքներ շարելով թելերու վրայ: Զիրենք հարցափորձելով, կը տեսնեմ որ կրնան աարբերել գոյները և իրարմէ զանազանել կապոյտն ու դեղինը, կարմիրն ու ճերմակը, և լու կրնուն ինձի ցոյց տալ երեք մատ, երեք աթոռ, երեք սեղան՝ երեք ուլունք... Աւելի բնչ կրնայինք սպասել իրենցմէ:

«Կոկոն» դասարան. 5—6 տարեկաններ:

Այս դասարանին մէջ կը գտնեմ բարեկամունիս, Տիկին Հ. Պալեան, որ քանի մը տարիներէ ի վեր արդէն կը պաշտօնավարէ հոս: Իր դասարանն ալ խըճողուած է 40 աշակերտներով: Պղտիկներն արդէն դադափար ունին ամբողջին և կէսին մասին: Այսօրուան դասին նիւթը 1/4 ն է:

Տղոց առջեւ դրուած են հաւատար մեծութեամբ 4 խորանարդներ:

— «Ամբողջ մը կազմեցէք», կը հրամայէ ուսուցչունին Աշտկերաններն իրարու քով կը բերեն զանոնք։  
— «Ամուս, երկու կէսերու բաժնեցէք զայն»։

Աշտկերաններն երկուքի կը բաժնեն զայն առանց վարաննելու։

— «Նորէն ամբողջ մը կազմեցէք ու վերջէն ալ չորս մասերու բաժնեցէք զայն» Տղաք չորս խորանարդները կը շարեն սեղաններուն վրայ։

Յետոյ վարժուհին կարմիր խնձոր մը առնելով, կը կանչէ աշտկերաններէն մէկը, որ ընկերներուն դիմացը կեցած, միեւնոյն գործողութիւնը կը կրկնէ պըտուղին վրայ։ Պատիկներն ուշադրութեամբ կը հետեւին անոր և բոլորն ալ հասկնալու երեւոյթն ունէին։

Աւելի ապահով ըլլալու համար՝ կը պատրաստըւէի հարցաքննել զիրենք, երբ յանկարծ զանգակը հնչեց. ու խորհելով թէ իմ կողմէս անխղճութիւն պիտի ըլլար աւելի երկար վար դնել զիրենք, որովհետեւ արդէն կէս օր էր և անոնց պարապ ստամոքսները կրնային բողոքել իմ դէմս, ստիպուեցայ հետեւիլ իրենց՝ ճաշարան երթալու համար։

Բ. ԱՅՑԵԼՈՎԻԹԻՒՆ. — 21 Յունվար. 1931


Խրագիտուրիւն «Մաղիկ» դասարանի (7 տարեկաններ։)

Յորենին Պատմութիւնը. — Վարժուհին գլխուն վերեւ, պատէն կախուած է փոքրիկ պատկեր մը՝ որ ջըրաղաց մը կը ներկայացնէ. վարժուհին կը հարցնէ.

$\frac{1}{11} 33509$  — «Ի՞նչ կը տեսնէք այս պատկերին մէջ։  
= Զրաղաց։

— Մարդիկ ջրաղացին մէջ ի՞նչ կ'ընեն։  
Լուռթիւն։

Վերջապէս աշտկերտ մը, միտքը բերելով անշուշտ նախընթաց գասերէն մէկը, կը պատախանէ վարանելով.



— Անոր մէջ ցորեն կ'աղան :

Վարժուհին նորէն կը հարցնէ.

— Ուրկէ՞ ձեռք կը բերենք ցորենը :

Ամբողջ դասարանը միաբերան.

— Արտերէն :

— Ի՞նչ բանի կը ծառայէ ցորենէն ելած ալիւրը :  
Թոլոր աշակերտները՝ ոգեւորութեամբ կը պատասխանեն.

— Հաց, կարկանդակ, սիմիթ կը շինեն անով :

— Ապրի՞ք, շատ աղէկ է» : Ու դասը կը վերջանայ հաղիւ քառորդ ժամ մը տեւելէ յետոյ :

Ցորենին պատմութիւնը : Բայց փոխանակ հապճեպով վերջացած բառերու պարզ դաս մը ըլլալու, կը նար լեցնել ամբողջ եղանակի մը, երկու երեք ամիսներու ծրագիրը, ի հարկէ ընդհատումներով, բայց շարունակ չհեռանալով անկէ, որպէս զի ցորենի գողափարին հետ կապուած զանտզան ծանօթութիւնները խորտպէս քանդակուէին աշակերտներու մտքին մէջ :

Եետոյ, ինչո՞ւ ցոյց չտալ ցորենը, անոնց աչքին առջեւ, պնտկի մը մէջ չցանել զայն, որպէս զի աշակերտները կարենան տեսնել անոր ծլարձակումը : Ինչո՞ւ Շուպրոյի արտերը չառաջնորդել զանոնք հունձքի եղանակին կամ կալի ատեն, երբ գիւղացին որաներու ոսկի դէզը կը փռէ կալին մէջ ու կ'սկսի ցորենը յարդէն զատելու գործողութեան : Ի՞նչ բանաստեղծական տեսարան։ Փէլլահը նստած է կամին վրայ, զոր կալին մէջ կը դարձնեն երկու հումկու գոմէշներ, մինչ յարդի թեթեւ ճիւղերը օդին մէջ կը պարեն քնքոյց զեփիւոփ շունչին տակ և իրենց ոսկի փոշիին տակ կը ծածկեն մարդիկն ու անասունները : Անոնց ճիշտ մօտը պատկառելի ժանտաթզենիի մը շուքին տակ, կը դառնայ ջրհան անիւը, սաքիեն, ուսկիթ ջրերը կը թափին

առութին մէջ անուշ խոլսոջիւնով մը, իսկ այդ աշխատանքին վրայ հսկող մարդը, իր ձանձրոյթը փարատերու համար, կը մրմնջէ տիսուր ու մելամաղձոտ երգ մը, մէկը այն վաղնջական երգերէն, որոնք օրբեցին մարդկութիւնը իր ծագման օրերէն սկսեալ:

Որքա՞ն հմայիչ կրնան ըլլալ այս բոլորը մանուկ դիտողին համար, ո՞րքան գեղեցկութիւն և ո՞րպիսի սքանչելի նիւթեր գծելու և կազապարելու՝ միւս կողմէ, այս կարգի պառյաները ո՞րքան պիտի նպաստեն աշակերտներու մտաւորական զարգացման և պիտի կտղգուրեն անոնց մարմինը:

— «Այս բոլորը սքանչելի բաներ են, ըսողներ գանուխն թերեւս, բայց ոչ գործադրելի»։ Անհիմն առարկութիւն։ Ի հարկէ վարժուհիներէն պահանջող չկայ որ գէպի արտերն առաջնորդեն 300 հատ անհանդարտ մանուկներ, բայց շատ դիւրութեամբ կարելի է այսպիսի պառյաներ սարքել 30ի չափ 7—8 տարեկան աշակերտներու համար, որոնք նախընթաց դասերու միջոցաւ պատրաստուած ըլլան դիտելու և հասկնալու իրենց տեսած բաները և անոնցով հետաքրքրուելու։

Բայց ապահով եմ թէ Օր. Զաքարեան, քոջ ըմբռանելով վերի թելադրութեան իմաստը, «սքանչելի, բայց ոչ գործադրելի»ի այս առարկութիւնը չպիտի յարուցանէ բնաւ։ Նա մէկէ աւելի անգամներ տուած է արդէն իր նախաձեռնութեան ապացոյցները և պիտի չվարանի կատարուելիք նոր ճիգերու առջեւ։ Հետեւաբար կասկած չունիմ թէ պիտի հաճի բարեփոխել իր մեթոտին այս մասը, մեթոտ մը, սակայն, որ անառարկելի է և որուն մէջ կը ցոլայ ճշմարիտ մանկապարաէզի իսկական ոգին։ (\*)

(\*) Ե. Հ. Տիկին Արարունիի լայտեած զաղափարը բոլորվին մանկավարժական է եւ համաձայն ենք իրեն այդ կէտին մէջ։

Անթերցանութիւն եւ Զրուցագրութիւն «Բողբոջ» դասարանի (6—7 տարեկաններ):

Մանուկները նստած են իրենց փոքրիկ գրասեղաններուն առջեւ. աշխուժութիւնն ու ժպիտը կը ցոլան իրենց դէմքերուն վրայ և այցելուն հաճոյք կը զգայ անոնց վրայի գլուխի խնտամեալ մաքրութիւնը տեսնելով։ Անոնք կը շարունակեն նախորդ օրուան իրենց ընթերցանութեան դասը, որուն նիւթը Շ գիրն է։ Օր Զաքարեան հարցումներ կ'ուզդէ անխտրաբար բոլոր կարգերուն մէջէն ու է աշակերտի։ Տրուած պատասխանները բոլորն ալ ճիշդ են։

Յետոյ կ'անցնի կ գրին. նախ կը գծէ անոր պատկերը գրատախտակին վրայ իր բաղկացուցիչ մասերուն բաժնելով զայն, ուղղաձիգ, հորիզոնական և յետոյ դարձեալ ուղղաձիգ գծիկներով։ Վերջը բոլոր աշակերտանները, տրուած մասնաւոր նշանի մը վրայ, մէկ անգամէն կը շարուին գրատախտակին առջեւ, որ կը բռնէ դասարանին չորս պատերը և աշակերտաններու թըւին չափ մասերու բաժնուած է։

Ամէն մէկ աշակերտ, այդ մասերէն մէկուն առջեկեցած, իր կարգին կը զծէ կ գրին պատկերը, այնուհետեւ նախ վանկեր, յետոյ ամբողջական բառեր կը կազմէն այս նոր գրին միջոցաւ։ Եւ մանուկները այս բոլորը կ'ընեն իրենց համար խիստ պատուաբեր յաջողութեամբ։ Որդեգրուած այս մեթոտը անթերի է, որովհետեւ մտքերը չի քնացներ, ամբողջ դասարանը մէկ անգամէն կրնայ զբաղցնել և անոր շնորհիւ աշակերտանները կ'օգտագործեն իրենց սուլ ժամանակը։

Թուաբանութիւն «Մաղիկ» դասարանի (7—8 տարեկան)։

Այս դաստիանին մէջ աւ աշակերտները թուով խիստ շտա են. բայց չնորհիւ անթերի մեթոտի մը, որուն գլխաւոր գիծերը ցոյց տուինք ընթերցանուաթեան դասին առթիւ, աշակերտները կրցած են աղեկ մը մաքերնին պահել այն ամէնը ինչ որ սորված են մինչեւ այդ օրը, այսինքն մինչեւ 20 թիւը իր չորս գործողութիւններով։

Այս հիմնարկութեան մէջ ինչ որ ամէնէն աւելի գնահատելի թուեցաւ ինծի, ամբողջ դաստիանին հետաքրքրութիւնը վառ պահելու այն մեթոան է, որ աշակերտներուն մէջ կրնայ զարգացնել ուշադրութեան ընդունակութիւնը և խորհրդածելու կը վարժեցնէ զանոնք։

Կէսօր է արդէն. հրամեշա կու տամ և կը բաժնըւիմ Գոլուստեան Մանկապարտէզէն՝ ոքանչելի տպաւորութեամբ, վասնզի այնտեղ կրցայ տեսնել ընտիրյակութիւններ, նախաձեռնութեան ոգի, անխոնջ կորով, մշամարթուն հետաքրքրութիւն և յառաջդիմութեան բաղձանք, որ կը կոթնի մանկավարժական հիմնական ծանօթութիւններու վրայ։



## ՏԻՊԱՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Պարոն Խ. Ս. Գուրեան երբ տակաւին Մանկապարտեզի քաղաքն էր, 1934 Մայիս 10ին այցելութիւն մը տուաւ վարժարանիս եւ Արեւ օրաբերքի միջոցաւ իր կրած տպաւորութիւնները յայտնեց: Իր գրութիւնը նոյնուրեամբ կ'առտապես «Արեւ» էն, իր ունեցած օահեկանութեանը համար:

Պատեհութիւնը ունեցայ այցելել Տիպար Մանկապարտեզի թաղերէն Սաքաֆինի, իպն էլ Խալտունի վրայ, զոր կը վարեն ներկայիս երկու փորձ մանկավարժներ, Օր. Զապէլ Զաքարեան և Տիկին Ռոզա Պարոնեան ընկերակցարար, կորովով և նուիրումով:

Տիպար Մանկապարտէզի շենքը յարկաբաժին մ'է լուսաւոր և օդաւէտ, գետնէն բարձր երկու լայնարձակ սրահներով և կից ուրիշ երեք սենեակներով, ուրոնք կը ծառայեն որպէս դասարան, ունի պարտէզ մը կամ բակ մը հովանաւոր, խաղի և մարզանքի համար, ցած պատով մը շրջափակուած: Շենքը մանկապարտէզի մը ամէն յարմարութիւններով օժտուած է և պայմանները առողջապահիկ են: Տառն և ութը մանուկներ կան առայժմ 2 սեռէ, երեքէն մինչեւ եօթը տարեկան, որոնք երեք դասարաններու բաժնուած են: Բացի տնօրէնուէի Օր. Զապէլ Զաքարեանէ, կան Տիկին Ռոզա Պարոնեան, ոււագ մանկապարտիզպանուհի և օգնական ուսուցչուհի մը, որոնք ստանձնուած են որոշ դասեր և կը հսկեն աշակերտութեան վրայ: Մաից սրահնը և տնօրէնութեան սենեակը վայելզօրէն կահաւորուած են, մտից սրահի

պատերուն վրայ կախուած են մանուկներու համար յատկապէս պատրաստուած խոշոր գունաւոր պատկերներ ընտանի կենդանիներու և վայրի գաղաններու Այս պատկերները նոր են բալորովին և մաքուր, այնպէս որ հաճոյք մէ նայիլ անոնց վրայ և ճանչնալ անոնցմով կենդանական աշխարհը:

Դասարանները յարդորուած են անհրոժեշտ կահով, աթոռներով և սեղաններով, ամէն աշակերտ ունի առանձին իր սեղանը և աթոռը, փոքր և սիրուն, բոլորը ներկուած են բաց կոպոյտ և կը փայլին մաքրութեամբ։ Հայ մանուկներ նստած այս աթոռներուն վրայ կ'ըզ-րադին գրելով, գծելով կամ գունաւոր թուղթերէ մըկ-րատելով երկրաշափական ձեւեր և կազմելով անոնց-մէ գեղարուեստական պարզ պատկերներ։ Աշակերտնե-րը լի ու լի կը վայելեն իրենց ազատութիւնը և շատ մտերիմ են իրենց վարժուհիներուն հետ։ մանուկներ այս ազատութեան մէջ ստկայն, կը պահեն կորդը և չեն մղուիր ընելու գործ մը, որ վնասէ տղոց խաղա-դութեան և երջանկութեան, մթնոլորտը զուարթ է հոս և սիրովիր։ Բարոյացուցիչ այս մթնոլորտին տակ անմեզ այս սիրտերու մէջ նախանձը տեղ չի կրնար գըտ-նել, մանուկներու հօս փոխանակուած շունչը հրեշտա-կային է և յուզիչ հսկողութիւնը անոնց, որոնք բոլո-րորած են այս մանուկները գործով և շնորհքով։

Դասարաններէ ներս ճաշակ մը կը տիրէ, ճաշակը մանկավարժին, և կը զգսոս թէ հօս աշխարհը մանուկ-ներունն է, քանզի ամէն ինչ մանկական է, անապա-տըրուակ և հարազատ։ Պատերէն կախուած են ման-կութեան յատուկ պատկերներ, Յիսուս Տանարին մէջ, Յիսուսի հանդիպումը իր մօր եւ Յիսուս եւ Մանուկ-ներ։ Այս դասարանները խորաններ են, որոնց պատա-րագի ցածլիկ սեղաններէն որպէս խունկ կը բարձրա-

նան անմեղուկ այս մանուկներու աղօթքները առաւօտ-  
ները երբ դասարան կը մտնեն և երեկոները երբ զայն  
կը ձգեն:

Զգայարանաց և կամքի կրթութիւնը դասարանէ  
դասարան աստիճանական է և յոյժ հրահանգիչ Ֆը-  
րոպէլեան նուէրներով և Մօնթէսօրեան օրինակներով  
մոնուկներու զգայարանական իմացումները և դասողու-  
թիւնը կը զարգանան, անոնք կը զանազանեն գոյնե-  
րը, կ'որոշեն ձեւերը, կը դիտեն ներդաշնակութիւն-  
ները, կը դատեն գեղեցիկը և տգեղը, կը սորվին թի-  
ւերը և զրոյի կատարած դերը, կը վարժուին չորս  
գործողութեանց առարկայապէս և փայտիկներու մի-  
ջոցաւ գաղափար կը կազմեն ամբողջի և կոտորակի  
յարաբերական արժէքին վրայ: Անոնք կը սորվին գը-  
ծել, սեւ ու գունաւոր, լոյսի և ստուերի վէտվէտում-  
ներով և կը յայտնեն գեղարուեստական բնածին յար-  
մարութիւններ, զոր ծնողք յաճախ կ'անտեսեն: Արա-  
միկ Պըլըգտանեան իր հասակակիցներուն մէջ, գծած  
պատկերներով և գունաւոր նկարներովը, այսպիսի  
բեղուն երեւակայութեան և արուեստի ձիրքերով օժ-  
տուած մանսւկ մը թուեցաւ ինձ:

Մանուկներ իրենց այս տանը մէջ կանուխէն կը  
սորվին ճանչնալ գիրերը, կարդալ վանկերը, բա-  
ռերը և ապա նախադասութիւններ ամբողջ, դասարա-  
նէ դասարան ցոյց տալով զարգացում մը, այնպէս որ  
անոնք երբ ձգեն Մանկապարտէզը պտրզ ընթերցումի  
վարժուած կ'ըլլան արդէն: Կարեւորութիւն կը տրուի  
գեղագրութեան և սա տւելի հաճելի զբաղում մ'է մա-  
նուկներու քան ընթերցումը, զոր կը դտնեն նոււազ  
հետաքրքրական և յոգնեցուցիչ: Այսու հանդերձ մա-  
նուկներ, իրենց այս տան մէջ կը սորվին միայն հայե-  
րէն, օտար լեզուի աւանդութեան փորձը չըլլար, հաս

կը արուին հիմունքը մայրենի բարբառին, որ այնքան հեշտ է մանուկներու շրթանցը վրայ։ Անոնք մայրենի լեզուն կը սորվին երգով, կեսանքը իրենց համար կ'ըլլայ երդ մը ուրախ, անոնք կը սորվին դիւրին արտասանութիւններ և կանուխէն կը դառնան բեմադրիչներ հարազատ առողջանութեամբ և շեշտերովը լեզուին, որ իրենցմոլ պիտի ապրի։ Մանկապարտէզը ունի դաշնակ մը, մանուկներ երգերը կը սորվին դաշնակով, անոնք կը պարեն թեթեւ, խմբովին, ամէն շարժումի մէջ դնելով կշռոյթը բնական, անոնք կը պարեն զուարթ հայ երգը միայն իրենց շրթներուն վրայ։

Օր. Զապէլ Զաքարիեան և Տիկին Ռոզո Պարոնեան տէր են իրենց կոչումին և արուեստին։ Օր. Զաքարիեան կ. Պոլսոյ մէջ նախկին ընթացաւարանիրէն է Ռւսուցչանոցին, զոր Դորոցասէր Տիկնանց Միութիւնը կը վարէր։ Օր. Զաքարիեան ապա անցած է Ժընէվ մօտէն ուսումնասիրելու համար մանկավարժական վերջին մեթոսները և հետեւած է ազատ դասընթացքի մը։ Տիկին Պարոնեան Սեբոստիոյ մէջ Ամերիկեան Աղջըկանց բարձրագոյն դպրոցը աւարտելէ յետոյ նոյն հաստատութեան մէջ լրացուցած է նաև մանկապարտէզի յաւելուածական դասընթացք մը մանկավարժ Միս Շարլոթ Հըլորի հակողութեան առակ։ Երկու ընկերակիցները հին վաստակաւորներ են և ծառայութեան աարիներ ունին իրենց ետին։

Վարիչներ Օր. Զաքարիեան և Տիկին Պարոնեան մանկապարտէզը, տունը կը նկատեն մանուկին, ըստ անոնց, երբ մանկապարտէզ մը խճողուած է հարիւրաւոր մանուկներով կը դադրի մանուկներու տունը ըլլալէ և կը տառնայ վիճակը պատապարանի մը։ Երբ հարիւրաւորներ այսպէս կը կրթուին մանկապարտէզի մը մէջ և ան ալ կիցը նախակրթարանի մը, հնարաւոր

Հէ աալ մանուկին այն խնամքը, որ մայրական է և տունինն է իսկապէտ Մօտէն տրուած խնամքին և հըսկողութեան արդիւնքները չեն կրնար բաղդատառւիլ այն ճնշող վիճակին հետ որուն կ'ենթարկուի մանուկը ազգային վարժարաններու խճողուած սենեակներուն մէջ։ Այս վերջիններուս համար նիւթապէտ հնարաւոր չէ նախակրթարաններու կցուած մանկապարտէզները մայրենի տունի վերածել և մօտէն աալ մանուկին նիւթական և բարոյական այն խնամքը, որուն այնքան պէտք ունի նա տարիքի այսքան կանուխ շրջանին։ Այս դիտողութիւնները կ'ըլլան իր հարկէ ոչ թէ քըննաղատելու կամ վարկաբեկելու համար, այլ ցուցնելու վարչական և մանկավարժական այլ դժուարութիւնները որոնց մէջ կը գտնուին առ հասարակ մեր ազգային մանկապարտէզները։ Անոնք իրենց դերը հընարաւորութեան սահմանին մէջ կը կատարեն և զոհողութեամբ, որ արժանի է գնահատումին Լաւագոյն արդիւնքներ կրնան ստացուիլ ազատ մանկապարտէզներէ ուր սահմանափակ թուով մտնուկներ կ'ընդունուին և ընտանիքներ՝ որ ի վիճակի են նիւթապէտ տալու աւելի խնամոտ կրթութիւն մը իրենց մատաղատի գաւակներուն, կրնան օգտուիլ դիւրութիւններէն, զոր Տիպար Մանկապարտէզը կ'ընծայէ իր բոլոր յարմարութիւններով։ Ինչ որ վարիչները դիտել կուտան և ճշմարիտ է, ակնկալուածը անհրաժեշտ ծախքերը գոցելն է միայն և ոչ թէ շահագործել ծնողաց բարեմըառութիւնը։

Մանկապարտէզի տոհմային դաստիարակութիւնը գաղութներու մէջ այսօր մեր գոյութեան պահպանումին կարեւորագոյն ազգակներէն մէկն է. մանուկը կը մնայ հայ և կ'ապրի նուիրուած իր ցեղին, այն ոգիին համեմատ, զոր ան կը ստանայ մանկապարտէզէն։ Հայ

երգը եւ հայ լեզուն կ'ապրին իր հետ եթէ նոյնիսկ  
նա օտար վարժարան երթայ մանկապարտէզդէն անմի-  
ջապէս յետոյ նախնական և երկրորդական կրթու-  
թեան համար, զոհելով տոհմային բարձրագոյնը, որուն  
ներկայիս շատ քիչ ծնողք կը մնան յանձնառու։ Տիպար  
Մանկապարտէզդին դերը, ուրեմն, ազգապահպանումի  
ահսակէտէ զնահատելի է յոյժ և արժանի հայ ծնողաց  
քաջալերութեան։

Գանիք 10 Մայիս, 1934

Խ. Ս. ԳՈՒՐԵԱՆ

## ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐ

Ազատ Միտքնի խմբագրապես, Պարոն Արշակ Ալ-  
պօյանեան, մեր ամավերջի հանդեսին ներկայ գտնուե-  
լով իր բերքին 1937 Յունիս 20ի բիւին մէջ հետեւեալ  
կերպով արտայայտեց իր տպաւորութիւնները, զորս բաղ-  
ուածաբար կը դնենք սորեւ՝ հոն յայտնուած զաղափար-  
եաւուն կարեւուրեանը համար։

Վերջին շաբթուան մէջ կատարուեցան մտյրաքա-  
ղաքիս Հայ կրթական հաստատութեանց ամավերջին  
հանդէսները, որոնց նկարագրութիւնները ընել աւե-  
լորդ կը դատենք, նկատելով որ յաճախ անոնք իրա-  
րու կը նմանին և ամէն տարբանարու նմանութիւնը  
ունին։ Անկեղծօրէն խօսելով մենք դէմ ենք այս հան-  
դէսներուն, նախ անոր համար որ զանոնք կը նկատեն-  
երկու տեսակէտով վետակար։ Ա. ազաքը կապկու-  
թեան կ'առաջնորդեն և Բ. անոնց կը պատճառին ա-

ԺԼՈՐԾ Ժամավաճառութիւն և յոգնութիւն։ Անոնք որ դպրոցներու մէջ ապրած են շատ լաւ գիտեն թէ հանդէսի մը պատրաստութիւնը ի՞նչ կ'արժէ և ո՞րքան ժամանակի կորուստ կը պատճառէ։ Նոյնպէս այդ հանդէսները՝ իբր ճիգի մը արդիւնք յաճախ ջնարակներ են և շատ անգամ հեռու են ներկայացնելէ դպրոցին իսկական պատկերը և աւելի հետամուտ են խարելու ծընողքները իրենց որդեսիրութիւնը զգուելով կամ շըլացուցիչ բաներ մը ներկայացնելով։ Այս տեսակէտով բացառութիւն մը կրնանք համարել համեստ այլ ստկայն իսկապէս իր նպատակին համար տիպար հաստատութեան մը, «Ճիպար Մանկապարտէզ»ի հանդէսը, որ հանդէս մը չէր այլ տարեկան աշխատութեանց ցուցադրութիւն մը, կամ աւելի գործնական դասընթացք մը մանկավարժական, որմէ կարելի էր որ շատեր օգտըւէին եթէ հոն ըլլային և տեսնէին Օր. Զապէլ Զաքորեանի մեթոաները՝ մանուկներու դաստիարակութեան համար։

### ՄՏԱՌՈՒՄՆԵՐ



Յանախ հարստութիւնը մեր ընկերին՝ մեզի կ'ըլլայ մեծ փորձանք։ իսկ բարութիւնը անոր սրտին մեզի կ'ըլլայ մեծ փրկանք։

Դատեր կ'աօխատին երեւնալու համար, ժիշեր կ'աօխատին ըլլալու համար. այս է պատճառը որ մեծ մարդոց սովոր միօտ պիտի տիրէ աօխարհիս վրայ։

Յանախ կը պատահի որ մեր բարեկամին տունը բանդելու պահուն, մեր տունը բանդուած կը գտնենք, իսկ անոր տունը կանգուն։

## ԶԱՐՔՈՒՐԵԼԻ ԱՆԿՈՒՄԸ



Ո՞վ որ ալ իյնայ, ով որ ալ իյնայ, դուն միայն  
պէտք է մնաս կանգուն, ո՞վ դաստիարակ :

Ո՞վ որ ալ իյնայ, քե՞զ ի՞նչ փոյթ, դուն միայն  
պէտք է մնաս միշտ կանգուն :

Քու անկումդ է միայն զարհուրելի, ո՞վ դաստիա-  
րակ, որովհետեւ ո՞վ պիտի բարձրացնէ զանոնք, բա-  
րոյական ճամբէն իյնողները :

Մի մոռնար, քու պարտականութեանդ ամէնէն  
էական և ամէնէն կենսական գիծը, որ է ձեռք կար-  
կառել իյնողներուն և զանոնք վեր բարձրացնել :

Մի մոռնար քու ամէնէն գլխաւոր կոչումդ, որ է  
մզել սուրբ պատերազմը ի հարկին և չքաջալերել ոչ  
մէկը, որ կը սայթաքի :

Աշխարհիս ամէնէն խմասունն ալ երբ ըլլաս, երբ  
քու գործովդ ցոյց չես տար, թէ բարձրագոյն արժէք-  
ները գնահատելու ճաշոկն ունիս, այն ատեն դուն  
պէտք է քալես այս աշխարհիս մէջէն՝ հասարակ մահ-  
կանացուի մը պէս, քու անցած ճամբաներուդ վրայ,  
առանց լուսաւոր հետք մը ձգելու :

Երանի անոր, այն դաստիարակին, որ երբ ետին  
դառնայ իր կոխուած ճամբաները տեսնելու, Ղովտին  
պէս աղի արձան չի կտրիր, իր հետքերուն թողուցած  
բարոյական խաւարը տեսնելով :

Լուսաւոր հետք, լուսաւոր հետք ամէնէն աւելի  
դուն պարտական ես քու ետեղ ձգելու, չէ՞ որ աշ-  
խարհ պէտք ունի այդ լոյսին, բարոյական խաւարին  
մէջ անյոյս չկորսուելու համար։ Դու աշխարհին ես,  
մի մոռնար, դիսակցի՛ր կոչումիդ։

# ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

---

Դաստիարակութիւն:

Գործ, սիրոյ, համբերութեան և նուիրումի:

Ճամբան:

Քարոտ և փշոտ, ատոր համար շատեր իրենց գը-  
նացքը չաւարած, կը վերտպառնոն ձեռնուլնայն:

Հաւատք:

Միտկ ուժը՝ որ թոյլ կուտայ մեզ փորձել վերել-  
քը այդ դժուար գնացքին, հասնելու համար այն ճամ-  
բան՝ որ լեցուն է վարդերով և որ մեր հոգին պատ-  
րաստ է չլայելած երջանկութեան մը երանութիւնը  
զգալու:

Նպատակ:

Կերտումը՝ մարդուն հոգեկան, իմացական ու բա-  
րոյան ուժերուն, բոլոր այն գեղեցիկ նիւթերով, որով  
կրնայ մարդը անմահանալ:

Արդիւնք:

Երջանկութիւնը նոյն այդ անհատին և երջանկու-  
թիւնը բոլոր մարդկութեան:

Տաժա՞նք:

Ահա ինչ որ կոյ բարձր՝ բոլոր գեղեցիկ գործերու  
վախճանին մէջ :

Յստակատեսութիւն:

Միակ յատկանիշը բոլոր մեծ դաստիարակներուն,

որոնք կրնան իջնել մարդկային հոգիներու խորը և  
մեր կարճատեսի աշքերէն ծածկուած գաղտնիքներու  
քողը պատռել և հոն վնտռել ու տեսնել գեղեցկու-  
թիւններ և անոնցմով արբենալ:

### Գինովութիւն:

Գեղեցիկ մոլութիւն այն դաստիարակին համար որ  
գիտէ գեղեցկութեան նեկտարը կաթիլ կոթիլ ըմպել  
մինչեւ կորուստը գիտակցութեան իր սեփական բարի-  
քին:

### Կերտում հոգիի :

Զքնաղ առաքելութիւններ, որով սաղմը կը կեր-  
տուի և որ երբեք չստացուիր, որ երբեք չնուաճուիր  
որ երբեք չխորտակուիր:

Այդ հոգին ճշմարիտ դաստիարակի հոգին է և  
առանց այդ հոգիին դաստիարակութեան որբազան  
գործին չէ կարելի ծառայել:

4 Նոյեմբեր 1925

Գանիք

# ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒ

## ԿՐԹԱՎԱՆ ՏԵՍՉՈՒՅԻՆԵՐԸ ՓՐԱՍՍԱՅԻ ՄԵԶ

---

Ֆրանսայի մէջ, ուր կրթական գործին կը մօտենան աւելի մեծ կարեւորութիւնով մը, մանկապարտէզները բոլորովին անջտա հաստատութիւններ են, նախ իրենց շէնքերով,— Երբեք չէք անմներ հոն նախակրթարանի մը մէջ կամ անոր կից մանկապարտէզները եւ յետոյ, իրենց առանձին անօրէնուհիները և առանձին կրթական աեսչուհիները ունին Ուրսմն հոն մանկապարտէզները յանձնուած են կին դաստիարակներու միայն։ Մեր մէջ կը անմուխ որ բոլորովին տարբեր է պարտգան։ Մէկ անձի մը կը յանձնուինախակրթարանի և մանկապարտէզի աեսչուկան գործը։

Հստ իս անո հոս պէտք է վնասուել մեր մօնկապարտէզներու անբոււարար վիճակին գլխաւոր պատճառը։ Շատ շատերու համար մանկապարտէզներու վրայ ծախսուած գումարը պերճանք կը նկատուի։

Մանկապարտէզի մանուկներու դաստիարակութիւնը առանձին գործ մըն է որուն չեն հետեւած մեր անօրէնուհիները, բացառութիւնները յարգելով։

Եթէ նոյնիսկ Տնօրէնը ուսումնասիրած ըլլայ գործը, բայց ան այնքան ծանրաբեռնուած է նախակրթարանի մէջ իր գործերով որ միջոց պիտի չգտնէ մանկապարտէզով ալ զբաղելու։ Ահա պատճառը մանկապարտէզը առանձին աեսչուհով կառավարելուն, ահա պատճառը նուև Ֆրանսայի մէջ նոխակրթարանի և մանկապարտէզի համար առանձին կրթական աեսուչ և անօրէնուհիներ ունենալուն։

Կրթական տեսչուհիներու գործն է ուրեմն մանկապարաքներու վերին հսկողութիւնը։ Համալսարանական կիներ են անոնք, որոնք իրենց պարբերական այցելութիւններով կը հսկեն մանկապարտէզի անօրէնուհիներու աշխատառւթեանց վրայ, մանկավարժական նոր մեթոդներ կը բերեն և կը հսկեն խստիւ անոնց գործադրութեան վրայ։ Մանկավարժական դասախոսութիւններ կը սարգեն մանկապարտէզի ուսուցչուհիներու և ծնողներու համար։ Կը տեսնուի տարբերութիւնը կարծեմ մեր և անոնց միջեւ։ Հոս գործը նկատուած է դաճաճ աշխատանք մը, զոր ուեէ պատահուկան անձ կրնայ տանիլ, իսկ հոն հսկայ գիտական գործ մը, մասնաւորներու վերապահուած։ Հոս աշխատաւորը կը փնտռէ տղէտին ծափերը, իսկ հոն իմաստունին գնուհատանքը, Հոն գործը համոզումով ու գիտակցութիւնով կ'աշխատուի կատարել, իսկ հոս անգիտակցօրէն և առանց համոզումիւ Հոն կրթական տեսչուհիները մանկավարժական թերթերու միջոցաւ քաջաբար իրենց մանկապարտէզներու թերի կողմերը կը քննադատեն, իսկ հոս ուեէ անկեղծ քննադատութեան չենք հանդուրժեր և թոյլ կուտանք որ կեղծիքը դպրոցէն ներս թափանցէ և իր աւերները գործէն կ'ըմբռնե՞նք թէ դաստիարակիննկարուգիրը ի՞նչքան մեծ ազդակ մըն է դպրոցի մը յառաջդիմութեան համար Եթէ ան սովորական մահկանացու մըն է՝ զուրկ անհատականութենէ և նախաձեռնութեան ոգիէ, արդարասիրութեան զգացումը իր ջիղերուն և արիւնին հետ չէ շաղախուած, եթէ զուրկ է բարեշրջական ոգիէ, ինչպէս կարելի պիտի ըլլոյ մեր դպրոցներէն ներս մացնել բարեփոփոխութիւն։

Գիտենք թէ ժողովուրդը յաճախ շատ բան չի գիտեր դասախարակութեան հարցին մասին, բայց պէ՞տք է թո-

զուլ զայն իր խոր քունին մէջ։ Ամբոխին հետ, բայց  
ամբոխին միշտ բարձր պէտք է քաղէ դաստիարակը։  
Իր խօսքով և մանաւանդ իր գործով զայն պէտք է ա-  
ռաջնորդէ և լուսաւորէ։ Այլապէս հասարակութեան  
մէջ չի կրնար գործել հայ դաստիարակը, և ատկէ դըպ-  
րոցը կը տուժէ և սերունդը։ Լուսագոյն դպրոցները —  
ժողովուրդի մը իմացական ու բարոյական չափանիշն  
են։ Ուրեմն լուսագոյն դպրոցներ ունենալու համար  
լաւագոյն ժողովուրդի մը պէտք ունինք, եթէ չունինք  
պէտք է ստեղծել անպայման, քանի որ դպրոցի մը  
յառաջդիմութեան գործին հետ այնքան սերտ աղերս  
ունի ժողովուրդի մը իմացական ու բարոյական վի-  
ճակը։

Ահա բուն վէրքը, որուն վրայ մատս դնել կը կտր-  
ծեմ։

Մանկապարտէզի վարիչներս այս գործին համար  
պէտք եղած պատրաստութենէն զուրկ ըլլանուս, կա-  
րողութիւնը կը պակսի մեզի գործին մեծութեան թա-  
փանցելու. զայն կ'առնենք իր թեթև կողմէն։ Ո՞ր աչ-  
քը կարող պիտի ըլլայ տեսնելու մեր սխալը՝ ժողո-  
վուրդը։ Ըսինք թէ ան յաճախ անգէտ է։ Ցորչափ այս  
վիճակը շարունակուի, մեր մանկապարտէզները պիտի  
դիմեն դէպի անկում և իրենց օգտակար դերը պիտի  
չկրնան խաղալ մանուկներու դաստիարակութեան կա-  
րեոր գործին մէջ։ Մեր սխալներուն պէտք չէ յամա-  
ռօրէն կառչած մնանք։ Քիչ մը ողջմտութիւն բաւա-  
կան պիտի ըլլայ մեզի հեռու պահելու համար շատ մը  
թերութիւններէ։

Պատճառը այս դժբաղդ կացութեան։

ա) Մանկապարտէզներու զուրկ ըլլալը դիտող աչ-  
քի մը հսկողութենէն։

բ) Մանկապարտէզի վարիչներուս անձնունհասու-

Թիմը գործին հանդէս:

գ) Ժողովուրդին անտարբերութիմը կրթական հարցին մասին:

դ) Ժողովուրդին անտարբերութեան շահագործումը, որ երեան կու գոյք դպրոցական տարեկան հանդէսներու տոթիւ, հանդէսներ՝ յաճախ ծափանարուած անգիտակից ամբոխին կողմէ: Այդ ցուցադրութիւնները յաճախ մեր վարիչներու անձեռնհասութեան նշանն են, դիտող աչքին և կրթական գործէ հասկցող անհատին համար:

Դարմանը:

ա) Մակապարտէզները նկատել գիտական հաստատութիւններ և զանոնք յանձնել գործին համար պատրաստուած անձերու:

բ) Ժողովուրդին բարձրացումին համար որեւէ յոգնութիւն չխնայել, որպէսզի ան կարող ըլլայ իր դպրոցներուն արժանաւոր տէրն ըլլալ և կարող զայն պահպանելու ամէն ոտնձգութեանց դէմ:



# ՄԱՆՈՒԿԻՆ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԻՐԱԻՈՒՆՔԸ ԿԱՄ ԱԶԱՏ ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ահա նիւթս որուն մասին կ'ուզեմ հակիրճ և տմափոփ բացատրութիւններ առաջ այսօր։ Է՛ն, թերեւս ձեզմէ շատերը ըսեն, ո՞վ չի ցանկար ազատութեան, և քանինե՞ր ազատութեան ճշմարիտ սիրով վառուած իրենց բոլոր կարողութիւնները՝ իմացական, բարոյական ու ֆիզիքական, ի սպաս դրած չեն ձեռք բերելու համար այդ պաշտելի ազատութիւնը։

Ես չպիտի զբաղուիմ այսօր, մարդկութեան այն զանգուածով որ իր ճակատագիրը պէտք է ինք կերտէ միայն, ես չպիտի ուզեմ զբաղուիլ չտփահանատութերու յատուկ ազատութիւնով, անոնցմով՝ որ իրենք են միայն պատասխանատուն իրենց լաւ և վատ գործերուն համար։

Չափահաններս, սա սխալ գաղափարներով տոգորսուած ենք ամէնքս ալ, թէ ազատութիւնը միայն մեզի համար պէտք է, թողէք որ ստկայն, մեզմէ շատ քիչը կրնան իրենց ազատութիւնը գործածել իմաստուն կերպով։

Ազատ ըլլալը, ես կը սահմանեմ չտփահաններուս համար սա կերպով. ազատ ըլլալ, միայն և միայն լաւագոյն գործեր կատարելու իրաւունք ունենալ և կամ այդ իրաւունքը ձեռք բերել աշխատիլ. նոյնն է նաև մանուկին համար, սա տարբերութեամբ որ անոր համար ազատ ըլլալ կը նշանակէ ապագային լաւ գործեր կարենալ կատարելու համար միայն։

Ահա թէ ինչո՞ւ մանկավարժական այս խոր հարցին

պէտք է մօտենալ լրջութեամբ, ահա ինչո՞ւ այնքան մեծ կարեւորութիւն պէտք է տանք ազատ դաստիարակութեան երբ մեր գործը մանուկներու դաստիարակութեան բարդ, այնքան փափուկ և նոյնքան դժուարին խնդրայն հետ է:

Արդարիեւ դժուարին գործ մըն է ազատ դաստիարակութեան խնդիրը լուծելու հարցը ինչպէ՞ս տալ փոքրիկին ազատութիւն, երբ ան ինքզինքը կառավարելու ի վիճակը չէ, ան իր ազատութիւնը գործածելու անկարող է:

Այս հարցը լուծելու լաւագոյն ձեւն է կը կարծեմ անոր մօտենալ լրջութեամբ և իմաստութեամբ և քըննել ու ուսումնասիրել բոլոր այն միջոցները, որոնց մով կարող պիտի ըլլանք տալու մանուկին անկախ և ազատ դաստիարակութիւն մը :

Մանուկին անկախ և ազատ դաստիարակութիւն մը տուած կ'ըլլանք երբ զայն կարգապահութեան կը վարժեցնենք գործունէութեամբ և աշխատութեամբ և ոչ թէ անօարժութեամբ և կոյր ննազանդութեամբ:

Անշարժութիւնը չափահաններուն համուր իսկ զոհովութիւն պահանջող գործ մըն է: Ամէն մարդ թող այս խնդիրը քննէ իր անձին վրայ իսկ և պիտի համոզուի ըստծիս ճշմարտութեան: Մեզմէ ո՞վ կրնայ 10 վայրկեան՝ ոչ տւելի՝ մնալ կատարեալ անշարժութեան մէջ. շրջապատուած ըլլալով հանդերձ բարեկամներէ և կամ ծանօթներէ: Եթէ խօսելու կարելիութիւն չի գտնենք, գոնէ աչքերով պիտի սկսինք խօսիլ իրարու հետ, գաղտնի ժպիտներ փոխանակելով իրարու կամ ցաւի արտայայտութիւներ:

Որքան դժուար և ծանր է պարագան երբ իընդիրը կը վերաբերի փոքրիկներուն, շարժուն և թըռչունի մը ազատութեան ցանկացող էակներուն: Պա-

բագան տւելի կը ծանրանայ, երբ այդ անշարժութիւնը անդի կ'ունենայ հակառակ ենթակային փափաքին, հակառակ անոր խառնուածքին և բնաւորութեան։

Մանուկը երեք տարեկանէն սկսեալ անկախութեան նշաններ ցոյց կուտայ և իրեն համար սահմանուած կապանքներէն ձերբազատումի ջանքեր կ'ընէ։ Որքան ուժեղ ըլլայ իր մէջ դէպի անկախութեան ձգասումը, որքան յատկանշական՝ այնքան մեծ կ'ըլլան իր պայքարները զայն ձեռք բերելու համար, պայքարներ՝ որք կ'արտայայտուին լացերով, ճիշերով, որոնք աւազ, շատ ակար են իր արգար իրուունքը ձեռք բերելու համար մեզ նման բոնապետներէ։

Մենք ամէնքս ալ բռնապետներ ենք այդ փոքրիկ և անմեղ էակներուն հանդէս ցորչափ չենք կարող և չենք ուզեր թափանցել անոնց հողեկան արտայայտութիւններուն, ցորչափ չենք կարող, չենք ուզեր չափել այդ արտայայտութեանց քանակը և որակը։

Մանուկը շարունակ վէճի մէջ է զինքը վարողներուն հետ իր տան մէջ, անոր համար որ իր ձգասումը դէպի անկախութիւնը ո՛չ միայն չի գնահատուիր, այլ նաև կ'աշխատուի իր սաղմին մէջ մեռցնել։ Ե՞նչ գեղեցիկ խօսք մըն է զոր փոքրիկներուն բերնէն յանախ կը լսենք «ես կրնամ», ես կ'ընեմ» բացարութիւնը, որուն իմաստին աւազ չենք թափանցեր մեծերս ընդհանրապէս։ Այդ բառերը մանուկին բերնէն պէտք է լսենք տեսակ մը յուզումով և ուրախութիւնով, այդ բացարութեան մէջ պէտք է տեսնենք մանուկին անկախութեան փթթումը և այդ վոյրկեանէն ժամանակը հասած պէտք է նկատենք տալու համար անոր անկախ գաստիտրակութիւն մը։ Անկախ գաստիտրակութեան շնորհիւ մանուկը կը վարժուի իր մատադհասակէն, ինքնարաւ ըլլուլու ինքնարաւ եղող սերուն-

դը երբ դպրոցէն դուրս կու գայ, ան գիտէ պարկեշտօռէն կեսնքի պայքարը մզել, ան այլեւս ընկերութեան թեռ մը չէ, այլ ընդհակառակը ևմարդկային ընկերութեան տառապանքին դէմ պայքարող գեղեցիկ ուժ մըն է»  
Բայց ինչո՞ւ չենք գնահատեր մեծերս մանուկին մէջ երեւցած այդ հոգեկան արտայայտութեան արժէքը, անոր համար որ յարտաեւ ճիգ և ջանք պէտք է, զոր ձեռք կը բերուի միայն տոկուն կամքի մը շնորհիւ:

Արդէն մանուկին դաստիարակութիւնը պէտք է վարեն ծայրայեզօրէն ուժեղ նկարագիրներ, հոգեպէս կատարեալ առողջ անձեր։

Փոքրիկին համար ամէն բան դաստիարակութիւն է, անոնք ամէն վայրկեան մեր իմաստուն օժանդակութեան պէտք ունին, մեզմէ մը չի գիտեր թէ՝ «րքան» ծանը է փոքրիկի մը սորվեցնել ուտելը, լուացուիլը։ այս աշխատութիւնը երեւոյթապէս շատ պարզ է, մինչդեռ չափազանց ձանձրացնող, մեծ համբերութիւն պահանջող գործ մըն է, և ատոր համար է որ ամէնքս տլ կը նախընտրենք այդ ամէնը մեր ձեռքով ընել քան թէ մանուկին ընել տալ Ոեւէ հասարակ ու տղէտ անձ կրնայ այդ գործը կատարել, բայց երբ այդ աշխատանքին մէջ դաստիարակութիւն մը պէտք է մտցնենք ինչ որ անհրաժեշտ է, այն ատեն կը դառնայ դաստիարակին պաշտօնը։

Մանուկը վարել մասնագիտական գործ մըն է և մենք դաստիարակիներս դեռ շատ բան ունինք սորվելու գիտութեան այդ մարզին մէջ։ հոս է բովանդակ պատճառը բուն վէրքին, երբ կարծենք թէ առանց պատրաստառութեան այս գործը կարելի է վարել։

Բայց ինչպէս կրնանք ներմուծել ազատ դաստիարակութիւնը մանկապարտէզներէն ներս, ինչպէս կը բնանք մանուկը ինքնաբաւ ըլլալու վարժեցնել իր բո-

լոր գործերուն վրայ հսկելով և զինքը տռաշնորդելով  
իր առաջին և գժուարին քայլերուն մէջ, երբ զա-  
նոնք գառնուկներու պէս իրարու վրայ հաւաքելով կը  
փակենք սենեակներու մէջ, բանտարկելով զանոնք  
այնպիսի գրասեղաններու վրայ, որոնք ոչ միայն մա-  
նուկին ազատ շարժումը կ'արգիլեն, այլ նաև սոկը-  
րաթեքութեան կ'ենթարկեն այդ գժբաղդ փոքրիկնե-  
րը»

Տիկին Մոնթէսօրի, որ խալուհի մըն է, և որուն  
մանկավարժական դազափարները այնքան համակրու-  
թիւն ստեղծած են այսօր իր շուրջը, և գիտուն մ՞ըլ-  
լալէ զատ, բժշկուհի մըն ալ է միանդամայն, մեծա-  
պէս կը ջատագովէ ազատ դաստիարակութիւնը և կ'ը-  
ռէ. «Իմ մանկապարտէզիս մէջ, փորձառութիւնը ցոյց  
տուաւ որ ազատ դաստիարակութեան գլխաւոր պայ-  
մանը նկատեմ մինչեւ ցարդ ընդունուած զրասեղան-  
ներու փոփոխութիւնը, որ կը կայսնայ փոքրիկներու  
տալ առանձին աթոռներ և սեղաններ, որ ուզուած տ-  
անն այդ փոքրիկը թէ իր անձը և իր սեփական ա-  
թոռը և սեղանը շարժման մէջ դնել կարենայ, Մանու-  
կը իր փափաքած ընկերին մօտ երթալ և անոր հետ  
զբաղուիլ: Պէտք է ան ազատ ըլլայ, որպէսզի ապրի,  
պէտք է տպրի, որպէսզի կարենայ իր զգայտրանքները  
կրթել» Մանուկը պէտք է ազատ ըլլայ նաեւ անոր  
համար որ զինքը կարենանք ճանչնալ, կարենանք իր  
հոգին կարդալ, որպէսզի մեր կրթական միջոցները  
ըստ այնմ պատշաճեցնենք Բայց ինչպէ՞ս ճանչնալ մա-  
նուկը, երբ իւրաքանչիւր ուսուցչուհիի կը յանձնենք  
առնուազն 30 աշակերտ Երեւակայեցէք 30 տարբեր  
հոգիներ, տարբեր ժառանգականութիւններով, Փիզի-  
քական, իմացական ու բարոյական տարբեր կարողու-  
թիւններով, տարբեր միջավայրներէ հաւաքուած և

զորս կ'ուզենք միեւնոյն եղանակաւ դաստիարակել .  
միթէ կարելի՞ է և Եւ կը յաջողբէնք արդէն . . .

Ո՞վ է որ սակայն կրթական բարեփոխումներ պիտի  
ներմուծէ մեր գպրոցներէն ներս. ամենքս Այս՝  
ամէնքս մեր կարողութեան ներած չափով պարտական  
ենք օգնել կրթական գործին, և ոչ թէ ամէն հոգ բեռ-  
ցընել մէկ քանի անձերու վրայ, զորս հոգաբարձու ա-  
նունով կը ճանչնանք:

---

### Մ Տ Ա Շ Ո Ւ Մ Ն Ե Բ

---

Սուտը տարածողները անոնք են, որ չեն հաւատար  
նօմարտութեան գեղեցկութեան եւ նօրութեան: Ճօմար-  
տութիւնն ալ արեւ մըն է, զոր չէ կարելի խափանել: Թէեւ  
ան ալ արեւի նման երբեմն կ'ունենայ մասնա-  
կի խաւարումներ, բայց միտ ալ պիտի փայլի կեանքի  
նորիզոնին վրայ, իբրեւ անտիզելի ու պայծառ լոյսը  
յաւիտենական, արեւի նման:

Ի զուր նիզ ուրեմն, ի զուր ստորեացում, զայն խա-  
ւարելու նամար, ան միտ ալ պիտի յաղթանակէ, ուս  
կամ կահուխ:



# ԳԻՐԻ ԴԱՍԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ ՄԵԶ



Գիրի դասը այնպիսի աշխատանք մըն է, որ հարուստ հող ունի աղօնն բարոյական գասահարակութեան նպաստելու անսակէտէն, երբ ան խնամոտ կերպով ուսուցուի:

Բայց կարեւոր է զիանու թէ երբ պէտք է սկըսի այդ աշխատանքը:

Բնթերցանութեան բանաւոր մէթոտի մը հոմաձայն աղօնն կարդալ սկսած առաջին օրը պէտք է նաև դրէ: Գրելու կարդալու աշխատանքը միաժամանակ եղուգընթաց պիտի երթոյ:

Տղաք որպէսզի գեղեցիկ գրել վարժուին, պէտք է ամէն մէկ տառ առանձին առանձին ուսուցուի, նախ պարզ գրերը յետոյ գլխագիրերը, ցոյց տալով գիրերը արտադրելու համար դիւրին միջոցները, որպէսզի տըղան առաջին օրէն սորովի թէ ի՞նչպէս պէտք է ձեւացընէ ուեէ է տառ: Փոքրիկները երբ առանձին ձգուին այս գործին մէջ շատ անճռռնի ձեւով յառաջ կը բերեն գիրերը, իւրաքանչիւրը իրեն համար ընտրելով մտանալոր ձեւ մը արտադրելու համար այբ ու բէնը:

Մանկապարտէզի գործը անով գժուար է որ ամէն բանի հիմը ինք պիտի դնէ, մանկապարտէզի գործը անով բարձր է, երբ ամեն բանի հիմը լաւ կրնայ գընել:

Եթէ մեր շինածը նախակրթուրոնը պիտի քանդէ, այն առեն մանկապարտէզները գոյութեան իրաւունք չեն կրնար ունենալ: Լաւ մանկապարտէզի նպատակն է

տղուն ապագայ դաստիարակութեան գործը դիւրացը-նել կամ անոր ապագայ դաստիարակութեան ծառայել:

Ուրեմն գիրի դասը այնպիսի մէթոտիկ կերպով և այնպիսի խնամքով մը պէտք է աւանդել որ, երբ տղան նախակրթարան մտնէ ուսուցիչը կարող ըլլայ անոր գիտցածը հիմ բռնելով շարունակել իր աշխատանքը։ Որքան պիտի յոգնի ուսուցիչը և որքան անպէտ ժամանակ պիտի սպառէ, երր հարկադրուի գիրի հիմնական օրէնքները սորվեցնել անոր, մոռցնելով այն վարժութիւնը, զոր ստացած է տղան անգամ մը։

Բնաւ վարժութիւն չունենալը տևելի նախընտրելի է, քան գէշ վարժութիւն մը ունենալը։ Աւելի դիւրին է նոր վարժութիւն մը տալը, քան արդէն ստացած վարժութիւն մը մոռցնել տալը։

Կը տեսնուի թէ որքան բծախնդիր պէտք է ըլլայ մանկապարատէզը լաւ վարժութիւններ տալու իր պարտականութեան մէջ։

Անհրաժեշտ է որ դաստիարանի պատերը տղոց թիւին և հասակին համեմատ սեւ ներկուած ըլլան, որպէսզի փոքրիկները միաժամանակ կարենան գրել, և գիրի առաջին վարժութիւնները սեւ տախտակին վըրայ կատարուին երկու չարտթի չափ ըստ պարագային, յետոյ ամէն մէկ նոր տառի անցնելու տեսն վարժութիւնները կատարել տալ կուիճով և յետոյ տետրակին մէջ գրել տալ։

Տղուն գեղեցկագիտական ճաշակը զարգացընելու համար սառը թուղթով շինուած տետրակներ պէտք չէ տալ, մասնաւանդ որ պայծառ ալ չեն երեւար գիծերը, որով տղոց աչքերուն համար ալ օգտակար չեն կրնար ըլլալ։ Մատիտներն ալ պէտք է ընտիր տեսակէ ըլլան, որպէսզի տղաք ուժով գրելու վատ սովորութիւնը չտանանան, սովորութիւն մը վնասակար, որ

աղոց աշխատանքը կը դժուարացնէ երբ գրիչով գրել սկսին:

Դպրոցը անօպայման ինք պէտք է հայթայթէ փոքրիկներու պիտոյքները, որպէսզի տղաք չստիպուին բերել անտղնիւ թուղթով շինուած տետրակներ և անպիտան մտտիտներ, որոնք աղոց գործը դժուարացընելէ զատ ուեէ օգտակարութիւն մը չունին:

Կայ նաև նկատողութեան առնուելիք պարագայ մը, ո՞ր տարիքին պէտք է սկսիլ գրել — կարդալու աշխատանքին Գրելը կարդալէն չեմ զատեր, անոր համար որ շատ սխալ է ընթերցանութիւնը սկսիլ տուանց գիրի նոր մէթոտի համաձայն, անոնք պէտք անպայման զուգընթաց ընթանանու եթէ տղան ստացած է զգայարանքներու խնամոտ կրթութիւն մը, այն ատեն կարելի է սկսիլ գրել-կարդալու աշխատանքը, հակառակ պարագային դժուարութեան կը բաղխի, և կը վհատի Պէտք է ամէն աշխատանք հաճոյքով կատարել տալ, աշխատութեան սէրը ներշնչերու համար անոր, մէկ խօսքով ծառայելու համար անոր տպագայ դաստիտրակութեան:

Բայց պէտք է նաև մեր մանկապարտէզներու մէջ մուտ գտած սովորութեան մը դէմ երթալ, այն է երկար ատեն մատիտով գրել տալու սովորութիւնը:

Պիտի առարկուի թէ տղաք իրենց մատները և կամ իրենց հազուսաները պիտի աղաոտեն, այդ առարկութիւնը բնուա հիմ չունի, տղաք պէտք է կանուխէն վարժութիւն զգոյշ ըլլալու, ասկէ զատ մատիտով և գրիչով գրելու մէջ շատ տարբերութիւն կայ, ատոր համար որքան կանուխ սկսուի այնքան լաւ է գրիչով գրել Աւելի քիչ է դժուարութիւնը տղոց համար, իսկ յոգնութիւնը մեծ է ուսուցչին համար:

Տղաք գիր չգրելով՝ գրել պիտի սորվին, այսինքն էջեր պիտի չմըռտեն, ձաբռտել պիտի չսորվին, այլ ի-

րենց քանի մը տող գիրը, թէեւ քանակով քիչ այլ  
որտկով լու պիտի ըլլայ, քանի որ զայն արտադրե-  
լու համար ճիգ և ուշադրութիւն պիտի չխնայեն: Ահա  
թէ ինչպէս այդ աշխատանքը պիտի ծառայէ իրենց  
բարոյական դաստիարակութեան: Լաւ գործ տեսնել ա-  
մէն աշխատողի նպատակակէտը պէտք է ըլլայ և մա-  
նուկը կանուխէն պէտք է պատրաստել այդ բանին:



## ԽՃՈՂՈՒԱԾ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԸ

Խճողուած դասարաններու խնդիրը այնպիսի լուրջ կրթական խնդիր մըն է, որով կ'արժէ որ զբաղին ոչ միայն դասարարակները, այլ նաև ազգային վերին մարմինները:

Խճողուած դասարանները ոչ միայն արգելք կը հանդիսանան աշակերտին յառաջդիմութեան, այլ նաև դասարանին ներդաշնակութիւնը կը խանգարեն, կարգապահութիւնը կը գմուարացնեն, դասարանին բարոյական մակարդակին բարձրացման կատարեալ խոչընդուաներ կը դառնան. Անոնք ուսուցչին գերմարդկային ճիգերը ամլութեան կը դատապարտեն և դասախրանկը կը յուսուլքեն. Յուսուլքուած դասատիարակը կը գաւնայ աշխարհիո թշուտագոյն արարածը այն վայրկեանէն, երբ կը տեսնէ թէ իր ներկայացւթիւնը այլեւս արժէք մը չի ներկայացներ այն գործին համար. որուն համար ինք կոչուած է:

Ու գիտակից դասատիարակը՝ որ կրնայ խորաչափել այն վտանգը որ խճողուած դասարանէն յառաջ կուգայ, և որ կ'սպառնայ մէն մի աշակերտին, որ կ'սպառնայ համայնքին և հայրեննքին, երբեք այդ հսկայ չարիքին ստանասիրտ ու անտարբեր չի կրնար հանդիսատեսը մնալ:

Խճողուած դասարաններու աղաքը անուշադիր կ'ըլլան, զրկուած աշխատանքի սէրէն, որ աղբիւրն է բոլոր ազնուական սէրերուն, ամէնէն ազնուագոյնը ու ազնուացնողը միանգամայն:

Ու գարոցին ամէնէն մեծ պարտականութիւնը չէ՝ միթէ զարգացնել աղուն մէջ այդ զգացումը երբ անոր սերմերը կը տեսնէ հոն, և արթնցնել՝ երբ այդ

զգացումը բթացած կը գտնէ մանուկին մէջ և որուն  
պատճառներն ալ աւելի արդիւնք են արտաքին ազգե-  
ցութեան :

Հսո կ'արժէ քննել եւ վերլուծել բոլոր այն պատ-  
ճառները, որոնք աղան կ'ընեն անուշադիր և անտար-  
բեր իր աշխատանքին :

Ա. Եթն աղան զետեղուած չէ իրեն յարմար կար-  
դին մէջ, արուած աշխատանքը կրնայ իր իմացական  
հասողութենէն վեր կամ վար ըլլալ: Երկու պարա-  
գային ալ աղան հաճոյք չզգալով գասէն, անտարբեր  
ու անուշադիր կը մնայ, ինչպէս մենք մեծերս ալ նոյն  
պայմաններուն տակ այդ վիճակին պիտի ենթարկու-  
էինք: Կը տեսնուի թէ կարգերու դասաւորումը որ-  
քա՞ն լուրջ խնդիր մը կը ներկայացնէ :

Բ. Կրնայ աղան իրեն յարմար կարգին մէջ դըր-  
ուած ըլլալ, բայց օրուան դասը իւրացնելու համար  
մասնակի աշխատանքի մը կարօտի, երբ այդ զլացուի  
իրեն, ամէն օր դասէն աւելի նուազ քան կը հասկնայ  
և այս վիճակը շարունակուելով, կուգայ ատեն մը որ  
դասը ոչ մէկ կերպով իրեն կը խօսի և աղան շատ  
չ'ուշանար դառնալու դասարանին յետինը, ոչ միայն իր  
կարողութիւնով, այլ իր գրաւած տեղով, որովհետեւ  
այդպիսիները գժբախտ սովորութիւն եղած է դասա-  
րանին ետեւի գրասեղաններուն վրայ զետեղել, հեռու  
մեր աչքէն ու մեր սրտէն :

Կայ նաեւ երկրորդ դասակարգ մը. Կրնայ ըլլալ  
նաեւ փոքրիկը անընդունակ իմացական աշխատու-  
թեան, բթամիտ, ինչպէս կը կոչենք սովորաբար, ոեւէ  
կարգի հետ չի կրնար երթալ. կարօտ բոլորովին մաս-  
նաւոր ու անհատական աշխատանքի մը: Յաճախ դաս-  
տիարակներս անոր բարոյական վճիռը կու տանք, Բան  
չի կրնար սորվիլ, ու ո՛վ գժբախտութիւն զայն կը լը-

քենք որ մըն ալ:

Ինչո՞ւ սակայն չարժէ զբաղուիլ այդպիսիներու վիճակով, եւ ինչո՞ւ բարի դաստիարակը պիտի չուզէ ամենամեծ ուշադրութիւն նուիրել այդպիսիներուն, որովհետեւ ան կը լսէ անսնց լողոքը գպրոցական այս անիրաւ ու անարդար օրէնքին դէմ, որ կը կայանայ չզբաղուիլ այդպիսիներով և ամէն տարի յառաջ բերել կարգէն ինկածներու պատկանելի թիւ մը, որովհետեւ ան կը տեսնէ անսնց մզած պայքարը եղած զրկանքին դէմ, որովհետեւ՝ վերջապէս՝ ան կը սիրէ լսել արդար բողոքի ձայնը և բաւարարութիւն տալ անոր:

Տեսէ՞ք թէ ինչպէս կը բողոքեն այդ փոքրիկները և վրէժ կը լուծեն մեզմէ անուղղակի կերպով:

Անոնք գպրոցին միքրոպները կը դառնան վնասակար. և իրենց ընկերները կը մահացնեն, և այդ միքրոպները աճելով, դաստիարակը ոյլ եւս անկարող կ'ըլլայ անսնց դէմ պայքարելու: Անոնք գպրոցական աշխատանքի բարիքներէն զրկուելով, անզրադ մնալով կ'ըստանան վատ սովորութիւններ, և անսնցմով կը վարակեն ուրիշ անմեղներ: Իսկ անոնք երբ գպրոցէն մեկնին պիտի երթան աւելցնելու թիւը այն ինկածներուն, որոնցմով լեցուն է աշխարհ, որոնցմով այնքան կը տուռապի մարդկային ընկերութիւնը:

Ու ամէն անգամ որ գպրոցէն դուրս, մեր շուրջը այդպիսիներուն կը հանդիպինք պէտք է սա խորհըրդածութիւնը ընենք մենքի: «Դպրոցը արդար եղած այդ դժբախտներուն հանդէպ. և դաստիարակը իր կարելի միջոցները ի գործ դրա՞ւ զանոնք փրկելու համար»:



# ՓՈՐՁԱՌՈՒԹԻՒՆ



## Փորձառութիւն:

Որ երկու չափ և երկու կշիռ ունի Յառաջդիմութիւն. է ան և միանգամայն յետադիմութիւն։ Հանձարեղօրէն կատարուած գեղեցիկ գործ մըն է, որ ամէն օր կը բարձրանայ և կը բարեփոխուի և որուն հիմն է աննջանքը կատարելազործուելու։ Համեստ կերպով կիրարկուած աշխատանքի մը յամառ կրկնումն է նոյն ձեւով։

## Փորձառութիւն:

Տորիներու աշխատութեան անպէտ արդիւնք, որ կրնոյ միայն դադաղի մը զորդը կազմել։

## Փորձառութիւն:

Ամբողջ իմաստութիւն, լուսոյ անսպառ տղբիւր, որ կրնոյ մարդկային մտքի խաւարին ճառագայթ մը դրկել և հոնկէ հոնճարի նոր լոյս մը ծագեցնել, աւելի փայլուն, աւելի զօրաւոր քան առաջինը։

## Փորձառութիւն:

Իր ետին ունի երկայն արահետ մը, որուն վրայէն կ'անցնին անցորդները կոխոտելով ու աւերելով զայն։

## Փորձառութիւն:

Հրաշալիօրէն գեղեցիկ ճամբայ մը, ուր կանգ կ'առնեն ճամբորդները, իրենց ուխտը կատարելու գիտութեան այդ խորանին առջեւ և իրենց Աստուածին պաշտամունքի հարկը բերողներու թիւը շատցունել։

### Փորձառութիւն

**Զօրաւոր զէնքը դաստիարակին, որ պիտի ծառայէ  
աշակերտին իրր գրկութեան պարան:**

### Փորձառութիւն

**Երբ իմաստուն չէ ան, դաստիարակը պիտի դար-  
ձնէ մոլորած հովիւ մը, որ փոխանուկ կարճ և ուղիղ  
ճամբէն մարգագետին տռաջնորդելու հօտը, ապաստ-  
ժուա լեռներէն վեր պիտի բարձրացունէ հասնելու հա-  
մար հոն:**

### Փորձառութիւն

**Իրր գեղեցիկ վերարկու ամէն մարդ կ'ուզէ անով-  
զարդարուիլ, բայց ան թափանցիկ է և մերկու թիւն-  
ներ չի կրնար ծածկել:**

### Փորձառութիւն

**Ամէն մարդ կ'ուզէ տռանց բացառութեան զայն  
շահագործել, մին իր անձնական բարիքին անձուկ  
մտքով, ուրիշ մը ընդհանուրին շահուն ծառայելու  
ազնիւ տենջով:**

### Փորձառութիւն

**Քիչերու կողմէն անոր բուն արժէքին թափանցուած,  
առոր համար կը կողոպտուի ան միշտ զայն չյարգող-  
ներէն:**

### Փորձառութիւն

**Որ կրնայ ծառայել իբրեւ յաղթութեան թափնի  
և իբրեւ փշէ պսակ միանգամայն:**



## ՄԻՇՈՌՆԱՐ

Մի՛ մոռնար կետնքիդ մէջ, ոչ մէկ բան մի՛ մոռնար դունաւ Մի՛ մոռնար երբ ընկերդ անիրաւած ես և կամ անկէ անիրաւած: Մի՛ մոռնար երբ քու ընկերիդ անկեղծ բարեկամութեան դաւած ես և կամ քու ընկերդ քու մաքուր բարեկամութեանդ դէմ գաւածանած: Ո՞հ, անպիտան բան է մոռացումը: Մի մոռնար այն չարիքը, զոր քու ընկերիդ պատճառաւած ես. եթէ մոռնաս, զուրկ մնալով խղճանարութենէ, ապահովաբոր պիտի փութաս երկրորդ չարիք մըն ալ պատճառելու քու նմանիդ: Մի՛ մոռնար այն բարիքը. զոր ուրիշները քեզի ըրին, մի՛ մոռնար այն բարիքը զոր գուն ըրիր ուրիշներուն Գործած բարիքդ երբ չգիտես դուն վերյիշել, զուրկ պիտի մնաս այն հոգեկան հաճոյքէն, զոր մեզ կուտայ միայն բարի գործի մը յիշատակը: Մի՛ մոռնար խոստումներդ, որքան ալ աննշան ըլլան անոնք, մի՛ մոռնար ուրիշներէ պահանջելու կտարումը խոստումներու, որքան ալ աննշան ըլլան անոնք, զի մարդ մէյ մը որ վարժուի իր խոստումը մոռնալու, ան ապահովաբոր նայն յանցմանքը պիտի մըզդւի միշտ գործելու: Մի՛ մոռնար յաջող օրերուդ մէջ այն տռասապանքը, զոր չոր բախտը քեզ հրամցուց, զի յիշատակը այն ցաւերուն քեզ պիտի ըմբռնել տայ չափը քու ընկերոջ տառապանքին, զի մարդկային է կարեկցութեան զգացումը իր ընկերին: Մի՛ մոռնար քու տառապանքիդ մէջ անցեալ ուրախութիւններդ, զի անոնց յիշատակը կրնայ ըլլալ սպեղանի քու ներկայի ցաւերուդ: Զմոռացուած ուրախութիւնները կարող կ'ընեն նտե մեզ թափանցելու, մասնակցելու մեր ընկերոջ ուրախութեան, և այս կերպով աւելցնելու չափը անոր ուրախութեան զի մարդկային է բոլորովին և' մեր ուրախութեան, և' մեր ցաւերուն մասնակիցներ վնասուելու:

Մի՛ մոռնար, կեանքիդ մէջ ոչ մէկ բան մի՛ մոռնար:

## ՄԵՆՔ ՈՐՈՇԻՆՆ ԵՆՔ ՄԱՆՈՒԿԻՆ ԹԷ ՄԱՅՐԻԿԻՆ

---

Ահա հարց մը, իր խորքին մէջ գերազանցօրէն մանկավարժականն Ամէն խղճամբառ և բարոյականի տէր դաստիարակ անով զրադած պէտք է ըլլու և իր վճռական խօսքը տուած։ Մենք մանուկին կը պատկանինք, ուրեմն անոր պէտք է ծառայենք հառատարմօրէն, արդարութեամբ և իմաստութեամբ։

Եթէ արդարեւ այս վճռական որոշումը տուած ըլլայինք մենք մեզի դպրոցական առաւոյն մէջ ուրիշ դիմագծութիւնով մը երեւան պիտի գոյցինք։ Զէ՞ որ դպրոցը կրթական յառաջդիմութեան վառարանն է, ուրեմն տարւոյն վերջ դպրոցին կատարած յառաջդիմութիւնը պէտք է ներկայացնէինք հանրութեան ամէն մարդի մէջ։ Մենք ի՞նչ կ'ընենք սոկայն, ցաւալիօրէն յաճախ, մեր մտածումը կ'ըլլայ հանրութիւնը շլացնել և գործին թերութիւնները կեղծ շպարի մը տակ խեղդել և կեղծ դիմակով երեւալ հանրութեան։

Ահա թէ ինչ արժէք կը ներկայացնէ դաստիարակին անձը դպրոցին յառաջդիմութեան գործին մէջ։ Ան պէտք է ցոյց տայ որոշ կեցուածք, ան ըլլայ ճըշմարտապէս ծառայող կրթութեան, ըլլայ նսխուծեանող, ըլլայ կորովի՝ նկարագրով, ամ բոլսը տանի և ո՛չ թէ անկէ տարուի և սորվեցնէ մայրիկին թէ ի՞նչ պէտք է սպասէ դպրոցներու փակումին առթիւ։ Մէկ վայրկեան անպէտ տեղը կորսնցնել ի վետս մանուկին, ոճիր է դաստիարակին համար Երբ հանրութիւնը շլացնելու համար անիմաստ ճիգեր կը թափենք և կը հրճուինք


ամբոխին անգիտակից ծափերէն, այդ վայրկեանէն արդէն կը սկսի սնանկութիւնը դպրոցին։

Դպրոցին կատարած իրական յարաջդիմութիւնը արդէն ինքնին գեղեցիկ շպար մը չէ, ուրեմն ինչ հարկ կեղծ շպարներու ետևէն վազելու կեղծիքը սիրել, դաստիարակի վայել բան չէ, անկեղծ շպարը երեւան բերել ամէն դաստիարակի գործ չէ։

Քիչ մըն ալ գուրս գտնաք մեր սավորամոլութեան պատեանէն։ Այս կը նշանակէ արդէն, իրական դաստիարակ դառնալ։ Երբ իրական դաստիարակ ենք, դպրոցը շուտով կը դարձնենք յառաջդիմութեան վառարան, շուտով կ'աղջինք ամբոխին, շուտով կը սորվեցնենք անոր թէ՝ շողշողուն հանդէսներով չի դատուիր դըպրոցի մը արժէքը, այլ կրթուկան ներքին յառաջդիմութիւնով, մեթուներու արդիականութիւնով, մանուկին ճշմարտապէս ծառայելու մեր ցանկութիւնով։

Լաւ դպրոց կ'ուզե՞նք, պէտք է նախ իր կոչումին հուրովիսանդավառուող դաստիարակներ փնտունք Դիոքինէսեան լապտերով։

### Մ Տ Ա Ծ Ո Ւ Մ Ն Ե Ր



Կատարելուրիւնը անսահմանութիւն մըն է եւ կատարելուրիւնը անոր հասնելու բուռն եւ անկեղծ բաղձանքին մէջ պէտք է փնտուել։



# ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՄԵԶ ԳՐԵԼ-ԿԱՐԴԱԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՒ ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Առ հասարակ ծնողներու ամէնէն միծ փափաքն է որքան կարելի է շուտ իրենց պզաբիկներուն ձեռքին մէջ գիրք տեսնել, խնդիր չէ թէ անոնք կարենան կարդալ կամ ոչ :

Առ հասարակ ուսուցչուհիներու - մանկապարտէզի- բաղձանքն է մայրիկներու փափաքներուն գոհացում տար: Անշուշտ մեր խօսքը բանուառը փափաքներու մասին չէ: Ասկէ է որ կը ծագի մանկապարտէզի մէջ կան- խահաս ուսուցման խնդիրը:

Գրել-կարդալու աշխատանքը սկսելու յարմար տարիքն է, Ազգ. վարժարաններու մէջ, 6 կամ 5 տա- րեկան 8 ամսու, պայմանաւ որ տղան մտնկապարտէզին մէջ զգայարանքներու կրթութիւն վայելած րլլայ և չըլլայ յետամնաց մը: Մեր խօսքը որում (բնականոն) մանուկին համար է: Այս պայմաններու մէջ աշխատան- քը կը տարուի հաճելի և յաջող կերպով: Յաջողու- թիւնը ուրախութիւն կը բերէ և ուրախութիւնը լա- ւագոյն խթանն է յաջողութեան: Ուրեմն մտնկապար- տէզի մէջ ծագիկ դասարանէն պէտք է սկսի գրել- կարդալու աշխատանքը: 8 տարեկանին, երբեմն 3 կամ 4 ամիս պակաս, մանուկը նախակրթարան կ'անցնի: Երկու տարի ընթերցանութիւն կը տեսնէ տղան ու- րեմն մանկապարտէզին մէջ, ծագիկ և նախապատրաս- տական դասարաններու մէջ, ինչ որ բաւական է: Առա-

ջին գիրքը պէտք է սկսիլ Հոկտ. 15ին կամ Նոյեմբեր  
1ին, որուն միջոցին նորեկներու մուտքը կը դադրի  
և մէկ անգամէն կարելի կ'ըլլայ աշխատանքը սկսիլ  
կանոնաւոր կերպով։ Եւ առաջին տարուան մէջ 7 կամ  
8 ամսուան ընթացքին մանուկը առաջնորդուելով բա-  
նաւոր մեթոսով մը՝ կը տիրանայ գրել-կարգալու հիմ-  
նական մեթոտին, և արդէն գիրքն ալ կ'աւարտէ։ Գիր-  
քերը ըստ այնմ պէտք է պատրաստուած ըլլան արդէն։  
Իսկ ընթերցանութեան Բ. գիրքը կը սկսի յաջորդ  
տարի նախապատրաստական դաստրանին մէջ։ Յաճախ  
կը պատահի որ կոկոն դաստրանէն սկսին, հոս ալ դար-  
ձեալ կը տեսնուի կամ մայրերու բազմանքին գոհա-  
ցում տրուած և կամ օրուան տնօրէնին։ Ահա թէ ինչ  
կ'արժէ բարոյական անձը դաստիարակին համար։ Երբ  
մանկապարտէզի վարչունին իր պաշտօնին գիտակցու-  
թեան կը միացնէ նաև բարոյական մարդու մը բոլոր  
արժունիքները, ան կը քալէ այն ճամբէն, զոր լաւս-  
գոյնը կը նկատէ մանուկին համար միայն։

Պայքար մը, որ ստորին կիրքերու յագեցումին համար  
չէ որ սկիզբ կ'առնէ և կը շարունակուի մաքուր հոգիի մը  
բոլոր թափով, ճիշդ այդ պայքարին համար պէտք է  
պատրաստուած ըլլան դաստիարակները, մանաւանդ  
ներկայիս Որքան ընդարձակ է դաշտը մաքուր պայ-  
քարին՝ դաստիարակին համար։ Պայքար՝ եթէ ոչ յա-  
ճախ երբեմն հոգուբարձութեան դէմ, պայքար՝ երբեմն  
տնօրէնութեան դէմ կրթական հարցերու շուրջ, պայ-  
քար՝ մայրերու գործին հանդէպ ունեցած անհասկա-  
ցողութեան դէմ, պայքար՝ վերջապէ՝ մանուկը լաւա-  
գոյն ունակութիւններով տոգորելու սուրբ աշխատան-  
քին մէջ։ Այս պայքարը պէտք է կատարուի համբերու-  
թեամբ, խաղաղութեամբ, յարատեւելութեամբ, ապա-  
ցոյցներով, աշխատանքի արդիւնքի ցուցադրումով։

Բայց ի՞նչ յոդնութիւն, ի՞նչ մտահոգութիւն դաստիարակին համար առանց շահու այս պայքարին մէջ։ Իր շահը կը կայանայ անտարակոյս պարտականութեան կատարման յառաջ բերած հոգեկան գոհունակութեան մէջ, որուն քիչեր արժէք կուտան։ Զէ՞ որ արժէքին ճակատագիրը սեւ է յաճախ։

Այնպէս կը պահանջեն և այդպէս կ'ընեմաի մըածումը երբեք չ'արդարանար։ Այդ միտքը մեզի առաջնորդ և մխիթարիչ պէտք չէ նկատել։ Ասպարէզ եկած ենք մանուկին ծառայելու համար, ամէն կողմնակի նկատումներէ պէտք է խուսափինք։ Այս քաջարի վարմունքը կրնա՞նք ցոյց առա, եթէ այս', այն ատեն կրնանք մեր ասպարէզին մէջ օգտակար դառնալ։

Անգամ մը որ մեր բարոյականը փրկուած է, անպայման մենք զմեզ պիտի դնենք մանուկին լուսագոյն ծառայելու պայմաններուն մէջ, Անգամ մը որ այդ գիտակցութիւնով զինուինք, շատ բնականորէն կ'ըլլանք ճշմարտին խուզարկու և զայն իրականացնող, Անգամ մը որ հասնինք այդ վիճակին արդէն, տնկարելի է որ ուրիշները չի կարենանք վեր բարձրացնել, անկարելի է որ ուրիշներուն սխալանքին մէջ իյնանք։ Այն ատեն կը դառնանք տէրը մեր գործին կամ դպրոցին և կը վարենք զայն ազտառօրէնու Եւ այն մանկապարտէզին մէջ, ուր գործելու գիտակից անկախութիւնը տիրած է, այնպիսի մանկապարտէզի մը մէջ չէք տեսներ ուեւէ քմահաճոյք, ո՛չ ալ կը տեսնէք կոկոն դաստիանին մէջ գրել-կարդալու աշխատանք և ո՛չ ալ ֆրանսերէն՝ նախապատրաստական դաստիանին մէջ, ուր աղաք 7 կամ քիչ մըն ալ պակաս աշարիք ունին 6 տարեկաններու ձեռքն ալ կը տեսնուի ֆրանսերէն դաստիրք երբեմն։

Մանուկը մինչեւ մանկապարտէզը աւարտելը այն-

քան ունի սորվելիք, որ կրնամ ըսել թէ՝ յաճախ չաւարտած իր սորվելիքները, մանկապարտէզը կ'աւորտէ։ Երբ ծրագրին մէջ ֆրանսերէն մըն ու կ'աւելնայ, փոքրիկին համար սիրելի ու կարեւոր աշխատանք մը զանց կ'առնուի վատահօրէն։

Ի՞նչ է նպատակը մանկապարտէզին՝ եթէ ոչ տալ մանուկին, ֆիզիքական, բարոյական և իմացական դաստիարակութիւն մը։ Հայերէն լեզուն, որով կը խօսի մանուկը. կրնամք ծառայեցնել իր զարգացման։ Գծագրութիւնը որ այնքան սիրելի աշխատանք մըն է տղուն համար, երբ ան բանուեոր մէթուով մը կ'աւանդուի, (տեսնել «Գծագրութեան ուսուցումը մանկապարտէզին մէջ»։ Զարդարեան գրուառն) և կը կապուի հայերէն դասին հետ, մեծ յառաջդիմութիւն կը բերէ լեզուի և իմացական զարգացման տէսակէտէն։ Մանուկը իր սիրած աշխատանքներուն միջոցաւ միայն կրնայ ուշադիր, գիտող, արթուն և եռանդուն ըլլալ, զարգացրնելով իր մէջ աշխատանքի հանդէպ սէրը։ Երբ մանուկը մանկապարտէզէն դուրս կու գոյ բարոյական ունակութիւններով տոգորուած, աշխատանքի սէրով լեցուն, որ հիմն է բարոյական դաստիարակութեան, անիկա կատարեալ նիւթ մըն է նախակրթարանի համար, ուր կրնայ քիչ առենուան մէջ մեծ յառաջդիմութիւն ցոյց տալ։ Մանկապարտէզը մշակուած հողն է, ուր նախակրթարանի ուսուցիչը կրնայ ուսման սերմերը ցանել և այսպէսով սպասել լաւագոյն հունձքի։

Որքսն ախուր է տեսնել պատիկներ, որոնց ձեռքին մէջ հայերէն և ֆրանսերէն գիրք կայ, երբ տակաւին անոնք իրենց տարիքի զարգացման չեն հասած։ Մանկապարտէզի մէջ աղուն ինքնարեր եռանդը՝ ճեսիր spontané, պէտք է միշտ յարգուի Նախ տղուն համար աշխատանքը յոգնեցուցիչ պէտք չէ ըլլայ, ինսա-

Նելու համար անոր փափուկ Փիղիքականին Երկրորդ՝  
պէտք է ըլլայ ան ուրախ և մանուկը նուիրուի անոր  
իր ազատ կամքով, այլապէս իր կարողութիւնները  
ինքնարեր ճիգով մը ի ապա չի դներ իր գործին, ո-  
րով ո՛չ միայն առաջին առթիւ աշխատանքէն ուժանա-  
լու կը վարժուի, այլ նաև իր կարողութիւնները չեն  
զարգանարչ Դիտեցէք ազատ մանուկը իր ազատ աշ-  
խատանքին մէջ, այն ատեն պիտի տեսնէք թէ՝ ան որ-  
քա՞ն իր ուշադրութիւնը կը լարէ, որքա՞ն ճիգ կ'ընէ  
և որքա՞ն կամք կը դնէ աշխատանքին մէջ։ Մանուկը  
երբ նախակրթարան մանէ պէտք պիտի ունենայ տո-  
կուն կամքի մը և ճիգի մը ամրող կետնքին մէջ,  
ահա ինչո՞ւ առաջին օրէն իր այս կարողութիւններու  
զարգացման ուշադիր պիտի րիւնաք։

Մանուկը իր մայրենի լեզուով պէտք է կրթուի և  
իր լեզուն իր զարգացման ծառայեցնելու միջոց մը  
պէտք է նկատել։ Ֆրանսերէն ba, bo, bi, en, mէկ քա-  
նի բառեր կարգացնել տալով անոր կարողութիւննե-  
րուն զարգացման նպաստած չենք ուլար։ Ուրեմն ֆր-  
անսերէնը իրեն բոլորովին անպէտ աշխատանք մը՝  
մանկապարտէզի մէջ մուտք պէտք չէ գործէ։ Կարեւոր  
է ամէն աշխատանք ժամանակին սկսիլ և աւանդել  
զայն մեթոտով։ Այն ատեն միայն մանուկը պիտի սոր-  
վի մեր բոլոր ուզածները։ Այս ճշմարտութեան մինչեւ  
որ չթափանցենք մենք զմեզ մեր սխալանքէն ետ չենք  
կրնար կեցնել։ Ինչպէս գիտենք, ամէնուն արուած չէ  
սխալներու թափանցելու կարողութիւնը, այս պատճա-  
ռաւ սխալները կը յաւերժանան ամէն մարզի մէջ։

Կը խորհիմ նաեւ որ սխալը կու գայ սխալ դատո-  
ղութենէ մը՝ դպրոցական վարիչներու կողմէ։

Յաճախ կը տեսնուի որ մասնաւորապէս Ազգ. դըպ-  
րոցներու մէջ, ընտանեկան ամէն խնամքէ զուրկ տը-

զաքներ, չկարենան գրել-կարդալու աշխատանքը իւրացնել նոյն իսկ իրենց և տարեկան հասակին մէջ՝ մանկապարտէզի շրջանը տւարտելէ վերջ:

Ասկէ ծագում կ'առնէ սխալ տրամաբանութեամբ մը՝ տարի մը տւելի կանուխ սկսելու գրել-կարդալու աշխատանքը: Ո՞վ պիտի կանգնի այս սխալին դէմ....

Կրթական ծրագիրները յետամնաց պղտիկներու կարողութեան վրայ չէ որ պիտի չտփուին, այլ բնականոն պղտիկներու վրայ: Իսկ ի՞նչ պիտի ըլլան յետամնացները: Անոնք մասնաւոր խնամքի տռարկայ պիտի դառնան:

Դպրոցին մէջ կայ դասակարգ մը որ սահմանուած չէ նախակրթարանի շրջանը տւարտելու, ինչպէս նաեւ մանկապարտէզին: Պէտք չէ իրար անցնիլ անոնց համար, ծրագիրներու փոփոխութիւն կատարել, պէտք չէ ալ զանոնք լքել սուկայն, պէտք է անոնց մօտենալ գթութեամբ, իմաստութեամբ, անոնց իմացական կարողութեան տարողութեան համաձայն աշխատանք ըստեղծել անոնց համար միայն, ընկերութեան ոնմեղ դժբախտն է այդ դասակարգը, ընկերութեան անանուն ոճիրներու արդիւնքը, զորս գործողները անպատիժ կը մնան: Սակայն դպրոցը դոնէ պէտք է անոնց համար արդար ըլլայ: Ընկերութեան բարիքն ալ այդ կը պահանջէ արդէն: Այդ դասակարգը պէտք չէ ընկերութեան բեռը դարձնել ապագային:

Ինչպէս կը տեսնուի, յետամնացներու ծննդովայրը մանկապարտէզն է, քանի որ հոն երեւոն կու գան այդպիսիները: Եթէ մանկապարտէզը ո՛չ միայն իր կարելին՝ այլ անկարելին կ'ընէ այդպիսիներուն դաստիարակութեան համար այն ատեն միայն մեղտպարա չէ, այն ատեն՝ իրաւունք կ'ունենայ զանոնք նախակրթարանին յանձնելու, որպէսզի քիչ մըն ալ անոնք աշ-

խատին, ոչ թէ զանոնք մանկապարտէզ պահել և մանկապարտէզը դարձնել յետամնացներու և մանկութեան տարիքը սնցաւցած տղաքներու հաստատութիւն մը Գոլուստեան մանկապարտէզը այդ դժբախտ վիճակին մէջ էր երբ 1924-25ին դպրոցական շրջանին մանկապարտէզի վարչութիւնը ինձի յանձնուեցաւ:

Այդպիսիները պէտք չէ որ գտարանին պոչը կազմեն աչքէ և սրաէ հեռաւ: Մեր անուրդար կեցուածքը անոնք լոելեայն կը պատմեն, օր ըստ որէ անբարոյանալով և գտանալով այսպէս դպրոցին միքրոպները:

Մէյ մը որ ըմբռնուի թէ դպրոցական յետամնացներու վիճակին բարւոքումը անյետաձգելի դպրոցական խնդիր մըն է, այն տաեն ո՛չ միայն այդպիսիները կը փրկուին, այլ նաև բնականոն փոքրիկները, որոնք զերծ կը մնան զիրենք իրենց յառաջդիմութեան մէջ գանդաղեցնող պատճառներէն: Այն տաեն իւրաքանչիւրը կը քալէ իր կարողութեան համաձայն, ինչ որ անհրաժեշտ է դպրոցական յառաջդիմութեան համար:

Այսպէս պատրաստուած բնակոն աղան երբ նախակրթարան կ'անցնի՝ օտար լեզու մը սկսելու պայմաններուն մէջ կը գտնուի այլեւա:

Ինչպէս կը տեսնուի ուրեմն, օտար լեզուին տեղը, մանկապարտէզի ծրագրին մէջ չէ, այդ մասին անօգուտ աճապարանքը ոչ մէկ կերպով արդիւնաբեր կրնայ ըլլայ: Իմաստուն համբերութիւն մը փոքրիկներու հանդէպ անհրաժեշտ է:



# ՅԻՇՈՂՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

## ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՄԵԶ

### ՎԵՇԱՎԱՐ

Մաքի կարեւոր կարողութիւններէն մէկն է յիշութութիւնը, որ պէտք ունի մէթոտիկ կրթութեան մը և երբ երախտն մանկապարտէզ կը մտնէ 3 կամ 4 տարեկան հասակին, իր մէջ յիշողութեան կարողութիւնը բաւական զօրաւոր է, մանոււանդ 4 տարեկանին, երբ իր դատողութեան և արամարտնութեան կարողութիւնները քունի մէջ են գեռ: Ճիշդ այս պատճառաւ ի վընաս տղուն կը չահազործենք յիշողութեան կարողութիւնները մանկապարտէզին մէջ:

Մայրերը և մանուկներու դաստիարակներս պէտք է միշտ ունենանք սա մտածումը թէ՝ մանուկը պէտք է դաստիարակենք իր անձին և ընկերութեան բարիքին համար միայն: Որովհետեւ փոքրիկները յիշողութիւն ունին, պատճառ մը չէ այդ որ զիրենք թութակներու վերածենք: Գիտեմ թէ բոլորիս համար հաճելի է լսել 3 կամ 4 տարեկան երախտներու կողմէ արտասանութիւններ և թէ ճիշդ այդ հաճոյքն է որ մեզ կը մզէ պղտիկներու սորվեցնել ոտանաւորներ: Յաճախ կը պատահինք փոքրիկներու, որոնք ո՛չ միայն բնականէն լուծիրք ունին արտասանելու այլ նուե ունին լսւ առողջանութիւն:

Արդարեւ մանկապարտէզի ծրագրին մէջ կայ արտասանութեան ուսուցումը, բայց ինչպէ՞ս պէտք է կիրարկել զայն, որ ծառայէ մանուկին դաստիարակութեան:

Իբրև մայրենի լեզուի ուսուցում, գրել կարգալու

աշխատանքէն առաջ, պէտք է հսկել փոքրիկներու լաւ և ճիշդ տուժանութեան Յայտնատանական մէթոտով — մէթոտ էնթիւթիվ — պէտք է անոնց բառերու պաշտը ճոխացնել և աղուն սորված արտասանութիւնն ալ պէտք չէ պարունակէ աղուն անծանօթ և անհասկընալի բառեր։ Արտասանութեան նիւթը աղուն ծանօթ շրջապատէն պէտք է տանել և զայն մարսել տալ իրեն, գործօն մէթոտով։ Ուրեմն նախ աղուն տրամաբանութեան և դատաղութեան դատաղութեան յանձնել նիւթը և յետոյ անոր յիշողութեան։ Առանց տրամաբանութեան և դատաղութեան մշտկման, յիշողութեան զարգացումը պիտի ծառայէր մանուռկը վերտնելու թութակի մը։ Որքան մայրեր անդիտակցօրէն ուրախ կ'ըլլան երբ իրենց երախաները, նոյնիսկ 4 տարին չլրացուցած, կարող կ'ըլլան արտասանել իրենց տարիքին համար երկայն և իրենց ուղեղին համար անմարսելի ոտաննառներ, նոյն իսկ Փրանսերէն։ Մայրեր կան, որոնց թիւը քիչ չէ, որոնք մանկապարտէզները կը դատեն իրենց զաւկին սորված շատ արտասանութիւններէն։ Ուսուցչուհիներս ալ, փոխանակ մայրերու սխալ և ծուռ կրթական ըմբռանումները ուղղելու և զանոնք առաջնորդելու, ինչ որ հեշտ գործ մը չէ ամէնուս համար և ոչ ալ յատախ մեր կարողութեան սահմանին մէջ, կը մոռնանք մանուռկին անկեղծօրէն ծառայելու մեր պարտականութիւնը, կ'աշխատինք մայրիկները գոհացնել։

Ուրեմն, ինչպէս կը հասկցուի, արտասանութեան դասը մեզի և մայրերու հաճոյք պատճառելու միջոց մը պէտք չէ նկատել, այլ միջոց մը՝ աղուն գրել կարդալու ապագայի աշխատանքը դիւրացնող, անոր կարողութեանց զարգացման նպաստող։ Մենք վստահ ենք որ երբ երախան 5 ուկէս կամ 6 տարեկանին գրել — կարդալու աշխատանքը կ'ակսի, որոշ դժուարութիւններու կը հանդիպի ուղղագրութեան մէջ, երբ չէ ը-

լաւ մարզանք մը բառերը ճիշդ արտասանելու։ Ամէն արտասանութեան դաս պէտք է նախապէս յանձնել աղուն դիտողութեան, ուշադիր զննողութեան, դատողութեան և տրամաբանութեան, — անշուշտ աըդուն կարողութեան և տարիքին ներած սահմանին մէջ — և յետոյ միայն զայն յանձնել իր յիշողութեան։ Այս կերպով աւանդուած արտասանութեան դասը միայն պիտի կրնոյ ծառայել ո՛չ միայն աղուն յիշողութեան զարգացման, այլ նաև լեզուի զարգացման և լաւ տռողանութեան և համարձակութեան։

Բաղձառի է ուրեմն որ արտասանութեան դասը ծառայէ իր իսկական նպատակին՝ մանուկին իմացական կարողութեանց ներդաշնակ զարգացման։ Մոռնանք մանուկը դաստիարակելու ատեն մայրիկին բաղձանքը նկատի ունենալ, ինչ որ պիտի ըլլար մեր գործին հանդէպ դիտակցութեան պակաս մը։

---

### Մ Տ Ա Ն Ո Ւ Մ Ն Ե Ր

---

— Ճօդապահը այն չէ որ ժամանակին առաջ իր աւխատանքին զլուխը կը գտնուի եւ սակայն իր աւխատութեան մէջ երբէք նօդապահութեամբ չ'առաջնորդուիր։ Այլ այն է որ ո՛չ միայն նիօդ որոշեալ ատենին գործին զլուխն է, այլ ամբողջ օրը բոլորանուեր լծուած իր աւխատանքին մէկ վայրկեան իսկ չիմեղանջեր նօդապահութեան ոգիին դէմ։

— Այն որ նողկանքով կը նայի իր ուրցը տարածուած պզտիկութիւններու, սգեղութիւններու, եւ անմասն կը մնայ անոնցմէ, այնքան աւելի ուժ կը նաւաքէ դէպի վեր բարձրանալու, բարոյական բարձրագոյն ոլորտները սաւառնելու։

## ԽՆԱՅՈՂՈՒԹԻՒՆԸ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՆԵՐՄ

Դրամը խմաստութեամբ գործածելու մէջ կը կտանայ խնայողութիւն ըսուածք : Խնայողութիւնը կը մերժէ ամէն անիմաստ և պերճանք նկտառւած ծախսերը Այսօր մեր նիւթը պիտի ըլլոյ դպրոցներու մէջ ի գործ գրուելիք խնայողութեան հարցը , որուն մտասին ըմբռնումը կը ատարբերի դպրոցներու նիւթական հողը սատննանող հոգաբարձուներու միջեւ Սակայն մենք այս հարցին պիտի մատնանք բոլորովին անկախօրէն և մեր ահասակէտը պարզելու՝ դիմելով մեր փորձառութեան դպրոցներէն սատցուած : Դպրոցներէն ներս ներելի չէ ուեւէ խնայողութիւն , որ բնոյթն ունի մանսւկի դաստիարակութեան վխառելու : Կրնա՞նք փակել մանկապարտէզները և կամ դուրս թողաւը 5 կամ 6 տարեկան պղտիկները խնայողութիւնը պատրուակելով : Ո՞վ խեղճ պղտիկներ Դուք տկար արարածներ , անկարող ձեր իրաւունքը պահանջելու և պաշտպանելու , մեր գթութեան սիրոյն և չնորհին ապաւինած էք միայն : Դժբախտաբար ձեզի հանդէպ բնկերութիւնը իր գիրքը ճշգած չէ տակաւին բոլորովին :

Սակայն հոս երեւան կուգայ ինքնին լուրջ հարց մը : Մանկապարտէզները անհրաժեշտ հոստատութիւններ են , կրնա՞նք զանոնք պերճանք նկտաել , և անոնց համար ձտիսուած դրամը աւելորդ :

Մանկութեան շրջանի (3էն 7 տարու) յատուկ կտառարեալ դպրոցներ են մանկապարտէզները , ուր տղան կը ստանայ Փիզիքական , բարոյական ու իմացական կրթութիւն : Մանկապարտէզը դաստիարակութեան հի-

մը կը դնէ, ուրեմն մանուկին ապագայ դաստիարակութեան մէջ մեծագոյն գեր մը ունի կատարելիք ան :

Այլ ևս բոլոր մանկավարժներն ալ համաձայն են թէ մանկութեան շրջանը պէտք չէ պատահականութեան թողուլ, մանուկը պէտք է զայն անցընէ իմաստութեամբ :

Այս միտքն է որ ստեղծած է մանկապարտէզները Անոնք յաջորդած են հին asileներուն, մանաւանդ 1879 թուականէն սկսեալ գթութեան հաստատութիւններ ըլլալէ գագրած են և իրենց որոշ տեղը գրաւած՝ դըպրոցական հաստատութիւններու մէջ։ Անոնք հրաշտալի կրթական հաստատութիւններ են ներկայիս՝ դաստիարակութեան կարեւորութիւնը գիտցող քաղաքակիրթերկիրներու մէջ։ Անոնք իրենց ուղղութիւնները կ'ըստանան ներկայիս բժիշկներէ, մանկավարժներէ, որոնք աւելի լաւ կը ճանչնան մանկան բնութիւնը, և անոր պօհաննշները։

Պատերազմէն տաղին ամէնէն աւելի մանուկներու դաստիարակութիւնն է որ մեծ յառաջդիմութիւն ցոյց տուած է կրթական մարզին մէջ։ Ամէն յառաջդիմութիւն իմտաստուն և անշահախնդիր պայքարի մը արդիւնք է։ Արդարեւ որքոն մեծ կիներ ֆրանսայի մէջ ալ իրենց մասնակցութիւնը բերած են կրթական այս վերջին պայքարին։

Երբ խորհինք որ մեզմէ աւելի զարգացած ազգեր, մանկապարտէզներու կուտան այնքան մեծ կարեւորութիւն, իբրև կրթական յարկերու, որքան առաւել մենք պէտք է տանք ամէն տեղ, և մանաւանդ այս գաղութիւն մէջ, ուր ամէն տեսակ վտանգ դարանակալ կ'սպասեն մեր խեղճ փոքրիկներուն, անոնց համար գոյութիւն չունենալուն ո՛չ դուրսի և ո՛չ ալ ընտանեկան կրթիչ միջավայր մը առհասարակւ

Ինչպէս կը տեսնուի, մանկապարտէզները դարձած են այլես անհրաժեշտ հաստատութիւններ, ուր պէտք է յաճախեն բոլոր փոքրիկները, հարուստ թէ աղքատ, 3 տարեկանէն սկսեալ մասնաւոր գպրոցներու համար, ուր խճողում չկայ, 4 տարեկանէն սկսեալ աղքային գպրոցներու համար։ Մայրիկներու միտքին մէջէն պէտք է ջնջել սո սխալ գողափորը։ «Դեռ պզտիկ է զաւսկս, կրնայ տունը մնալ»։ Մայրե՛ր, ձեր երախաները դաստիարակութեան պէտք ունին, ոչ թէ 3 կամ 4 տարեկանէն սկսեալ, այլ նոյն խեկ օրօրոցէն սկսեալ։ Երախայիդ արդար պահանջն է դաստիարակութիւնը, քու գլխաւոր պարտականութիւնդ է իբրև ճշմարիտ ծնողք տալ զայն անոր։ Մւնք, դաստիարակներս միայն կրնանք հաստատել թէ որքա՞ն մեծ է տարբերութիւնը փոքրիկներու միջև լաւ կամ գէշ մանկապարտէզ տեսնող կամ ընաւ չաեսնողներու։ Բայց պէտք է անկեղծ արտայայտութիւն մը ընել նաև հոս։ Մանկապարտէզները սպասակար և վնասակար հաստատութիւններ են միանգամայն։ Ինչ բարիք որ պիտի բերէր աղուն ներկայ և ապագայ դաստիարակութեան համար լաւ մանկապարտէզ մը, գէշ մանկապարտէզ մըն ալ փոքրիկ աղուն համար պիտի դառնար մեծագոյն չարիք մը ներկայ և ապագայ դաստիարակութեան համար դարձեալ ծիշդայս տեսակէտին համար է որ, այնքան մեծ ջանք կը կատարուի Եւրոպայի մէջ մանկապարտէզները բարեկարգելու՝ զանոնք դարձնելու համար ճշմարիտ գիտակոն հաստատութիւններ։

Ահա թէ որքա՞ն մեծ պարտականութիւն մը կ'իյնայ նոխ ծնողներու վրայ, իբենց երախաներուն տալու համար խնամեալ դաստիարակութիւն մը, երկրորդ՝ վարժարաններու հոգաբարձութեանց վրայ, որոնք յանախ նիւթական ճղճիմ հաշիւներէ մղուած անփոյթ կը

գտնուին մանկապարտէզները դարձնելու համար ճշմարիտ տիպար հաստատութիւններու Պէտք չէ մոռնալ թէ ապագոյ սերունդն է որ պիտի պատրաստուի մանկապարտէզներու մէջ, և մարդկութեան ծառայելու շիտուկ ճամբան մանկութեան ծառայելն է:

Դպրոցներու հանդէպ ծառայութիւն մը այն ատեն կրնոյ բարիք մը դառնալ երբ անոր մէջ կրնանք մեր անկեղծ մտածումը և մաքուր հոգին դնել: Անհրաժեշտ է նուե նիւթին տիրապետութենէն զերծ ըլլալ, զայն նկատելով լաւագոյն միջոց մը՝ լաւագոյն կրթական նպատակներ հետապնդելու համար միայն:

## ՄՏԱՆՈՒՄՆԵՐ



Ամեն կարգի զոհողութեան բաժինն է տառապանքը եւ զոհողութեան ընդունակ հոգիին համար բաղց է այդ տառապանքը:

Ճօմարիտ ուժը երբէք նետամուտ չըլլար արտաքին ուժ որոնելու, սրտին եւ մտքին ուժին կը հաւատայ ան եւ կ'ուզէ զայն զարգացնել իր մէջ եւ որ կրնայ ծառայել իրեն հաւատարմորկն:

Ճօմարիտ նամբաւադ բու ամենէն ուժեղ, ամենէն մեծ բարեկամդ է, ան կը յամառի գերեզմանեղ անդին ալ ապրիլ: Տես ծառայութիւնդ մինչեւ գերեզման ֆեզի կ'ուղեկցի, դագաղիդ ընկերացող սիրելիներդ հազիւ կրնան զեղեզ ծածկող նողդ բրգել իրենց արցունեցներով, պղտիկ պամի մը նամար, բայց մաքուր նամբաւադ միւս անբաժան կը մնա; ֆեզի հետ:

Դէմքին գեղեցկութիւնը հոգիին գեղեցկութեամբ միայն կրնայ կատարելութեան նասնիլ:

# ԱՌԱՋԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ



Նախագաղթական շրջանի դաստիարակութիւնը չի վայելեր այն կարեւորութիւնը, որուն արժունի է ան և այս ճշմարտութիւնը, խորունկ ցաւով մը կու գամ խօստավանիլ:

Ֆրէսողէլ, հիմնագիրը մանուկներու դաստիարակութեան, խորագէս համոզուած էր որ՝ մանուկի ապագայ դաստիարակութիւնը կախում ունի անոր նախագաղթական շրջանի բարւոք դաստիարակութենէն միայն:

Սակայն արեւի պէս պայծառ այս ճշմարտութիւնը որքան հեռի ենք տակաւին ըմբռնելէ:

Մանուկը երբ լոյս աշխարհ կուգայ, կը ջանանք ֆիզիքական խնամքսվ շրջապատել զի՞նք առաջին օրէն, առանց մատծելու թէ՝ մանուկը մարդ ըլլալու համար ապագային, անհրաժեշտօրէն նոյնքան խնամքի կը կարօտին իր բարոյական ու հոգեկան կարողութիւնները միանգամայն:

Արդարեւ մանուկը մինչեւ 7 տարու անկարող է գիմադրելու ֆիզիքական աննպաստ պայմաններու և անհրաժեշտ է զայն շրջապատել առողջտպահական նըպաստաւոր պայմաններով:

Իսկ ո՞ր մոյրը համաձայն չէ մեզի հետ թէ՝ մանկան բարոյական դաստիարակութիւնն ալ կը խաթարի երբ ան չ'առաջնորդուիր իմաստուն, մեթուիկ ու գիտակից կերպով մը և այս կերպով մանուկը կը գուանայ կամակոր, քմահաճ ու բռնակալ:

Երբեք չափազանցութիւն ըրած պիտի չըլլոնք երբ ըսենք թէ՝ պզտիկ մանուկը մեծ հոգերան մըն է, շատ լաւ կը չափէ զինքը վարողներու և' ակարութիւնը և' ուժը. վայ մեղի երբ զուրկ ենք մանուկը վարելու համար պէտք եղած բարոյական ազգեցութենէն և հեղինակութենէն: Այդ վայրկեանէն մանուկը կը դառնայ պզտիկ բռնակալ մը: Ինքն է իր անձին տէրը և միանգամայն մեր տէրը, ինքն է հրամայողը, ինքն է շարունակ պահանջներ դնողը մեր վրայ: Եւ ո՞վ կրնայ և կոմ կը համարձակի իր փոքրիկ տիրոջը հըրամաններուն չանսար: Այլ եւս անոր խօսքը կը դառնայ պատգամ Աստուծոյ:

Փոքրիկ մանուկը՝ տան ուրախութիւնն ու երջանկութիւնը, կը գտանայ ոյլ եւս անտանելի բեռ մը և դժբաղդութիւնը իր ծնողքին Խնչո՞ւ, անոր համար որ չենք կրցած գիտակից կերպով առաջնորդել զինքը իր առաջին բարոյական քայլերուն մէջ: Փոխանակ զինքը լաւագոյն յատկութիւններով առգորելու, գէշ ունակութիւններ տուած ենք: Եւ ի՞նչ է արդէն նկարագիր ըսուածը, եթէ ոչ ստացուած և արմատացած սովորութիւններու ամբողջութիւնը: Ուրեմն մանուկին բարոյական դաստիարակութեան աշխատիլ կը նշանակէ տալ անոր լաւագոյն սովորութիւններ և աշխատիլ զանոնք ուժեղացնել, որովհետեւ անոնք են որ մանուկին բընաւորութիւնը պիտի կազմեն ապագային:

Այս ուղղութեամբ գիտակից աշխատութիւն մը կը տրուի՝ մանուկին՝ տանը մէջ: դժբաղդաբար մեր պատսսխանը ժխտական պիտի ըլլայ ոյս մասին:

Պատճառը .— պատճառը շատ պարզ է: Քանի որ դաստիարակութիւնը արուեստ մըն է և միանգամայն գիտութիւն, և այդ գիտութիւնը մեր աղջիկներուն սորվեցնելու անհրաժեշտութիւնը չենք զգացած:

Սակայն նախագպրոցական շրջանի դաստիարակութիւնը մանկան աղքագայ դաստիարակութեան հիմն է . քանի որ անոր վրայ է որ պիտի կերտենք մանուկի աղքագայ դաստիարակութիւնը, կ'որժէ անոր կարեւորութիւն տալ զի այդ հիմք որքան ըլլայ ամուր, այնքան հաւանականութիւն կայ անոր աղքագայ դաստիարակութեան յաջողութեանը համար Եւ ըսէ՛ք, կ'աղաչեմ, ո՞ր գեղեցիկ շէնքը կարելի է կանգնել խոսխուտ հիմք մը վրայ: Միթէ մարդկոյին կառուցուածքն ալ նոյն օրէնքին չի հպատակիր:



## ՄՏԱԾՈՒՄՆԵՐ

Հագուիլ կայ, հագուիլ ալ: Վայելուչ ըլլալ, իր կիրք նաօակին անկեղծ արտայայտութիւնն ըլլալ, կը նօանակէ հագուիլ գիտնալ: Ուրիշներու նաօալիին անգիտակից գերին դառնալ չի նօանակեր հագուելու արուեստը գիտնալ :

Ծնողք եւ դաստիարակ մարդկութեան ծառայող բազարի զինուորներ են, պայմանաւ որ իրենց այդ սուրբ պարտականութեան մէջ առաջնորդուին գիտակցութեան ու գիտութեան լոյսերավ:

Արդարութեան ամենագերազանց ձեւն է, իրաւունքը տալ մեր նմանին, անկէ առանց լսելու բոլոքի նիշը:

Անհատի մը բարոյական ուժը սնունդ կ'սանայ միտք բարձրագոյն իտեալներէ:

# ԴԱՍԻ ԱՏԵՆ ՆԿԱՏՈՂՈՒԹԵԱՆ ԱՌՆԵԼԻՔ ԿԷՏԵՐ



Աշխատութիւնը մանկան համար խաղ մը պէտք է ըլլայ և ամէն խաղ դէպի աշխատութիւն պէտք է ձգտի: Դասն այնպէս մը պէտք է ընել որ միշտ կեանք ու ոգեւորութիւն պարունակէ: Դասի ատեն որքան տիտուր է տիտուր տղաքներ, որոնք ձանձրացած երեւոյթ մը ցոյց կուտան, որ մտիկ չեն ըներ ինչ որ կ'ըսուի: Պատճառու, վասն զի ուսուցչուհին չէ կրցած աշխայիք ու հրապոյր դնել դասին մէջ ու չէ կրցած խօսիլ նուև մանկան մտքին մատչելի նիւթերու վրայ: Դասերը պէտք է խօսին տղուն մտքին, որտին ու մարմնոյն միանգամայն: ահա կրթիչ մանկավարժութեան ջատագոված դրութիւնը Սակայն գործածուած դրութիւնն որքան որ լաւ ըլլայ, դարձեալ տղան կրնայ յոդնեցնել, հետեւաբար դասերու տեւողութիւնը իմաստուն կերպով պէտք է կարգադրուած ըլլայ և աշխատելու է տղան չյօդնած դասը դադրեցնել: Շատ անգամ տղաք թոյլ ու անտրամադիր վիճակ մը ցոյց կու տան դասի ատեն: այս պարագային իմաստուն ուսուցչուհին կրնայ դարման գտնել, խօսելով տղուն մէջ հետաքրքրութիւն արթնցնող նիւթի մը վրայ, որ առաւել կամ նուազ դասին հետ առնչութիւն ունենայ և կամ երգ մը երգել տալ ու այս կերպով սփռել աըլոց մէջ եռանդ և մտքերը պատրաստել նոր նիւթն ընդունել տալու համար:

Դասախոսող ուսուցչուհին զուարթ պէտք է ըլլայ: իր աւանդելիք նիւթը կատարելապէս սերտած ու նաև

խօսելու ալ արտամադիր վիճակի մէջ : Քանի որ աղան իր շուրջիններէն կ'ազգութի, հետեւաբար ուսուցչունիէն կախում ունի դասի առանք աղոց մէջ ունկնդրելու, հարցափորձելու, սորվելու ևսանդն արթնցնելու փափաքը : Մանկուն վրայ ամէն կերպով խորապէս կ'ազգենք, հետեւաբար ըլլայ դասի առանք, ըլլայ խաղի առանք աղոց մէջ երբ ոգեւորութիւն, աշխոյժ չի աեսնուիր, յանցանքը մեր քով պէտք է վնասել, ո՛չ թէ աղոց քով, ու անխորհրդաբար զանոնք պատմելու Զօրութիւն մը պէտք է որ աղաք մղուին. այդ թաքուն զօրութիւնն ալ կը դանուի կոչում ունեցող մանկապարագիդպանունիին մօտ, հակառակ պարագային ամէն ջանք ու յօգնութիւն ապարգիւն պիտի դառնան :

Տղուն վրայ երեւցած տմէն թերութեանց գարման մը կայ, ինչպէս նաև ամէն ֆիզիքական հիւանդութեանց մէյ մէկ դեղ : Ըստ իս բժիշկին և ուսուցչին գերերն յոր եւ նման են, հետեւաբար աշխատելու եղանակներն իրարմէ ասրբերելու չեն բնաւ . ֆիզիքական ցաւերով տառապովի մը վիճակը երբ անսնէ բժիշկը, Բնչ կ'ընէ. հիւանդութեան յարմա՞ր դեղ մը տալ կ'աշխատի թէ անյարմար, անշուշտ որքա՞ն կարելի է կը ջանոյ ախտաճանաչութիւնը ճիշդ ընել և ցաւին յարմար տեղ մը տալ ու համբերել հիւանդին ապաքինման : Մենք ի՞նչ կ'ընենք սակայն, բարոյական ցաւի բըժիշկներս, բարոյական հիւանդին հանդէպ՝ վայրկեան մը կը քննե՞նք ախտացեալին հոգին, հիշդ դեղ մը տալու համար, բնաւ երրէք ու այս կերպով բնաւ չեն բուժուիր մեր ձեռքին տակ բարոյական ցաւերը : Պէտք է վստահ ըլլանք որ ամէն բարոյական ցաւի առաւել կամ նուսազ գարման մը կայ, միայն աշխատինք նախ ցաւին հոգեբնախօսական պատճառները գտնել և ապա անոր գարմանը, բժշկի մը համբերութեամբ, չդատա-

պարտելով բնաւ հիւանդն իր ախտին համար, զի բնաւ յանցանք չունի Ռւսի դասի ատեն ծոյլերը, անտարբերները, անուշագիրները պէտք չէ պատժել, պատիժն այդ պարագային թունաւոր դեղին կարելի է նմանցը նել, որ հիւանդը մեռցնելու կը ծառայէ միայն:

Դասախօսութիւնները՝ մանաւանդ մտնկապարտէցին մէջ՝ վերացեալ պէտք չէ ըլլան. աւելի լու է բնաւ դսս չտալ, եթէ նիւթը թանձրացեալ ձեւով տւանդելու կարելիութիւն չկայ:

Դասի ատեն չտփուած ձեւուած կարգսպահութիւն մը պէտք չէ պահանջել աղայէն. օրինակի համար ձեռքերն ետեւ կազելու պէս ծիծաղելի հրամաններ պէտք չէ արձակել: Մանկապարտէջի մէջ դասի ատեն ջերմապէս յանձնարարելի է աղմուկը՝ որ ոգեւորութիւն կը նշանակէ, աղմուկ մը որ աղոց կողմէն դասին նուռիրած ուշագրութենէն յառաջ կու գոյ, աղմուկ մը փրկարար որ համակ ոգեւորութենոն մէջ կը պահէ դասարանը. առանց այդ աղմուկին դասն իր նպատակին պիտի չծառայէր: Մեր յանձնարարած աղմուկն որ բնաւ դասարանին մէջ անկարգութիւն մտցնելու ոեէ հանգամանք չունի, իցիւ՝ թէ ուսուցչուհիները կարենային ըմբռնել անոր առաւելութիւնները: Մեր ըմբռնած կերպով եթէ դասը աւանդուի, ոչ միայն դասի ատեն տղուն ժամերը երջանիկ կը սահին, ոչ միայն այդ ազատ դաստիարակութենէն տղան կ'օգտուի, վասն զի դասախօսութիւն մը որքա՞ն ազատ ըլլայ, որքա՞ն զըւարթ ըլլայ, մանուկը այնքան աւելի կ'օգտուի մտաւորապէս, այլ նաեւ ուսուցչուհիին ու աշակերտին միջև յառաջ կուգոյ այնպիսի համակրութիւն մը՝ որուն պէտք ունի ուսուցիչը տղաքը վարելու գործին մէջ: Տղոց բարոյական դաստիարակութիւն մը տուլու համար ամէնէն կենսական պայմանն է այդ համակրութիւնը: Տղոց երջանկութիւնն ալ այդ համակրու-

թենէն կախում ունի դարձեալ, Խնչպէս կը տեսնուի  
պաշտօնի գիտակցութեան պակաս մըն է տշտկերտու-  
թեան համակրութիւնը գրաւելու մասին մեր ցոյց աը-  
ւած անտարբերութիւնը, Երբեմն ալ կը պատահի որ  
յանուառներու համակրութիւնը շահելու փորձեր  
կ'ըլլան. այդ ալ ուզիլ չէ բնաւ Խղճամիտ, բարձր  
նկարագիր ունեցող ուսուցչուհի մը ամբողջ աղոց սի-  
րելի պէտք է դառնայ, ահաւսսիկ ուսոր մէջ կը կո-  
յանայ, իր արժանիքին բարձրութիւնը, Որքան ծնողքի  
մը, նոյնքան և թերեւս աւելի դասապարանի է խըտ-  
րութիւնն իր աշակերտներու միջեւ Տղոց օգուտը,  
աղոց երջանկութիւնը կը պահանջէ ամէն բանէ առաջ  
զմեզ սիրելի ընծայել մեր աշակերտաց՝ մեր անկողմ-  
նակալութեամբ, մեր վարքով, մեր բարութեամբ, մեր  
արդարութեամբ, մեր ոգեւորիչ դասախոսութեամբ,  
և ահա այդ կերպով կարելի պիտի ըլլայ սաեղծել հա-  
մակրութիւն և սէր դաստիարակին և աշակերտին մի-  
ջեւ, և այդ կերպով պիտի դիւրանայ դաստիարակու-  
թեան դժուարին դորժը, և այդ կերպով կարելի պիտի  
ըլլայ ծառայել սերունդին:



## ՄՏԱԾՈՒՄՆԵՐ

Մանուկը ամենաանիրաւուած եւ բողոքի ամեն  
միջոցներէ զուրկ տկար եակ մըն է: Արդար դատաւոր-  
ներ պէտք է ըլլանք անոր հանդեա երբ կ'ուզուի ծա-  
ռայել անոր արժանաւոր կերպով:

ՏԵՂԵԿԱԳԻՐ  
ԳԱԼՈՒՍ ԱԶԳ. ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ  
1928-1929  
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ

Ամեն տարի սովորութիւն ունեի Մանկապարտեզի տարեկան տեղեկագիր մը պատրաստել տնօրենութեան եւ հոգաբարձութեան համար։ Այս 1928-1929 տարեօրչանի տեղեկագիրս, որուն պատճենը մօս ըլլալուն, յարմար նկատեցի սորորեւ նրատարակել իր ունեցած շահեկանութեանը համար։

Կ'արժէ յետադարձ ակնարկ մը նետել հինգ տարի վերջ մեր գործին վրայ, հոսկնալու համար թէ ի՞նչ էինք, ի՞նչ եղանք, յանգելու համար «ի՞նչ պիտի ըլլանք» ին։

Արդարև տիրուր էր մեր անցեալը. մէկ բառով կարելի է խտացնել զայն։ Մանկութեան տաճառը աւերակներու տակ թաղուած էր։

Առաջին օրէն կտրուկ ու վճռական քայլեր առնուեցան, առաջին օրէն ոկտաւ վազք դէպի վերելք։ Պայքա՛ր, պայքար եղաւ մեր հինգ տարուան շրջանի կեսնքը։ Դաստիարակի սուրբ պայքարը՝ տղիտութեան դէմ, դպրոցական նախապաշարուներու և Routineի դէմ, ինկած ու դժբաղդ մանկութեան դէմ։

Զիկար մանկապարտէզին մէջ բարոյական ու իմացական մթնոլորտ այդ. պատճառաւ մանուկը ինկած

Եր այնքան, որ իրմէ խոյս տուած էր իրեն յատուկ անմեղութիւնը:

Տղաք վարժուած չէին իրենց կներժին օգտակար կերպով գործածել և առոր ուղիղ հետեւանքն էր ոյն տիրուր զիճակը, որուն ենթարկուած էր մանկապարտէզը: Առաջին օրէն բոլոր դասարաններու պատաերու սեւ ներկուիլը փրկութեան պարանը եղաւ փոքրիկներու բարոյականին: Սեւ աւախտակը չափանամ դպրոցուկանին սեփականութիւնն էր, անկէ յետոյ փոքրիկներունն ալ եղաւ և իրենց ազատութիւն արուեցաւ կուիճը առնել և ուղուած առեն աւախտակին վրայ զծել (նախ զծել, քանի որ զիրն է որ յետոյ կը յաջորդէ անոր) առաջնորդելով զիրենք գծագրութեան այն մէթոտով, որ ուղղակի իրենց մանուկ հոգիներուն կը խօսէր: Փոքրիկներու բարոյական ու իմացական զիճակը հետզհետէ բարւոքումի նշաններ ցոյց առաջ սկսաւ: Արդէն մէկ քանի տմիս վերջ փոքրիկ առղանդներ երեւան եկան: Իրենց ազատ պահերուն անմիջապէս սեւ աւախտակը կը պաշարէին արատքին աշխարհէն իրենց կրոծ ապաւորութիւնները պատկերացնելու: Աւելորդ է ըսել թէ այս զիճակը աւելի եւանդով կը շարունակուի: Ամէնէն աւելի մանկապարտէզի մթնոլորտը ապականողներն էին յետամնացներու խումբը, (9, 10, 11 տարեկան) որոնցմէ հարիւրէ աւելի կային առաջին տուրին: Տկարներու մասնաւոր խնոսմքը այդ գժբաղդներու բարոյական ու իմացական վիճակը օրըստ օրէ լուրձրացուց: Տկարներու հանդէպ մեր սնարդար կեցուածքը զմեզ անպատիմ չի թողուր, անոնք են որ դպրոցին միքրոպը կը դառնան յետոյ և կը վարակեն ամբողջ աշակերտութիւնը, ինչպէս անցելոյն մէջ: Մանկապարտէզը այդ զիճակին մէջն էր երբ պաշտօնի գլուխ անցանք: Անմիջապէս յաւելուածական ուսուցչուհիի մը

պաշտօնի կոչուելով տկարներու դասարան մը հաստառ-  
ուեցաւ և առարկայ գարձաւ լուրջ խնամքի մը։ Անոր  
մէջէն յաջողակներ գուրս եկան, ոմանք միջին աս-  
տիճանի վրայ մնացին և զտուեցաւ այնքան որ իսկա-  
կան բթամիտներու թիւը նուազեցաւ։ Խնամքը իր  
հրաշքը գործեց։ Ցարդ տկարներու դասարանները կը  
կազմուին ծաղիկներու և նախապատրաստականներու  
միջեւ։ Տկարները և յաջողակները նոյն երագրով կ'ըն-  
թանան, միայն առ տարբերութեամբ որ առաջինները  
դանդաղ քայլերով կ'ընթանան և վերջինները՝ արագ։  
Աչալուրջ կերպով կը հսկուի տկարներու աշխատու-  
թեանց վրայ։

Արդարեւ ամէն տարի տկարները կը համնին և  
մեր միջավայրը հարուստ հող ունի այդ տեսակէտէն։  
Ընկերական մեծ վէրք մըն է այս, որուն բարանը  
գտնելու չափ բարձրութեան հասած չէ մարդկութիւնը  
տակաւին։ Բայց դպրոցը մանուկին համար ստեղծուած  
է, գոնէ ան նախանձախնդիր պէտք է ըլլայ անոր ի-  
րաւունքներու մասին։ Եւ այս պարագան հրամայողա-  
կան պահանջ մը կը դառնայ մասնաւրապէս մանկա-  
պարտէղին մէջ, քանի որ մանուկը կը մտնէ հոն այն  
տարիքին, որ երբէք ի վիճակի չէ իր իրաւունքները  
պաշտպանելու, ան մեր սիրոյն, արդարութեան և շը-  
նորհին ապաւինուծ է միայն Սէր և արդարութիւն  
հաստատել, կո՞յ արդեօք տւելի բարձր իտէալ մը։ Ար-  
դի դպրոցներու ձգտումն է այս, որ մեզի պիտի առաջ-  
նորդէ հետզնետէ աւելի լուսաւոր ճամբաններէ։

Մանուկին մէկ արդար պահանջն է նաև ազատու-  
թիւնը։ Ազատութիւնը պահանջն է նաև չափոհասին,  
առ տարբերութեամբ որ ան պէտք ունի իր լաւագոյն  
ուժերը օգտագործելու, իսկ մանուկին պիտի տանք  
ազատութիւնը, որպէսզի իր մէջ թագնուած վաս կամ

լաւ ուժերը երեւան գան և ըստ այնմ ճշդենք մեր ա-  
նոր հանգէպ կիրարկելիք դաստիարակութեան ձեւը:

Մեր մանկապարտէզին մէջ ջանացինք մտցնել ա-  
զատ կարգապահութիւնը: Յարդ կարգապահութիւնը  
մանուկին համար սկզբունքին հուատարիմ կ'ընթա-  
նանք բոլորս ալ: Ազատութեան մէջ է որ մտնուկը կը  
ոռովի ինքզինքը չի կեղծել և իր թերութիւնները  
ցոյց տալ: ան չի դառնար դաստիարակին համար անլու-  
ծելի Գորդեան հանգոյց մը: Ազատութեամբ է որ մտ-  
նուկը ուրախ կ'ըլլայ: Ազատութիւնով է որ երբ մա-  
նուկը օր մը կարող կ'ըլլայ իյնալու իրեն համար  
ստեղծուած բարոյական ցանցին մէջ, կը դառնայ ան  
ճմարիտ կարգապահ տղան, ապագայ ճմարիտ ազատ  
քաղաքացին: Վախի ազդեցութիւնը կը ծառայէ միայն  
մանուկի մեղրամամ հոգին թրծելու կեղծաւորութիւ-  
նով:

Ազատ դաստիարակութիւնը ձեռք բերելու համար  
անհրաժեշտ էր նաեւ նոր կազմած մը: Առաջին ասա-  
րիէն սկսանք հին ձեւով, աղուն ազատ շարժումը կաշ-  
կանդող գրասեղանները հեռացնել մանկապարտէզէն:  
Ամէնստծեւ գրասեղաններու հետքը չէ մնացած այլեւա

Նախակրթարանի ուսուցչուիններու յատուկ բարձ-  
րաւանդակներ գրուած էին իւրաքանչիւր դաստիարանի  
մէջ, առաջին վայրկեանէն հեռացուցինք զանոնք ու-  
սուցչուիին դիւրաշարժութեան իրեն արգելիչ կա-  
րասիններ:

Մէկ կողմէն աղքատութիւնը, միւս կողմէն մայ-  
րերու իրենց մայրական պաշտօնին գիտակցութեան  
պակասին պատճառաւ, աղաքներու մէջ մեծ թիւ մը  
կը կազմէին անմաքուր և անխնամ վիճակով վարժա-  
րան եկողները: Մաքրութիւնը նկատելով իրեն հիմը  
բարոյական յատկութեանց մշակումին, բնական է որ

խիստ պիտի ըլլայինք այդպիսիներու հանդէպի Ուրախութեամբ կը յայտարարեմ թէ դպրոցին կողմէ այդ մարզին մէջ տարուած լուրջ ջանքերը իրենց լաւագոյն արդիւնքը տուած են:

Իբրեւ տեղական հիւանդութիւն, աչքի ցաւին դէմ ալ լաւ պայքար մզուեցաւ Անփոյթ մայրը իր պղտիկին հոգէն ազատելու համար աչքի ցաւով տառապող պղտիկը վարժարան կը զրկէր. Աչալուրջ կը հսկուէր այդպիսիներու վրայ և վարժարանիս բժշկին խորհըրդով տուն կը զրկուէին դարմանումի մասին պէտք եղած հրահանգը տալով ծնողքին:

Առաջին տարին մանկապարտէզը յետամնացներու դպրոց մըն էր. քան որոշ տարիքի մը պատկանող փոքրիկներու դպրոց Ներկայիս դարձած է ան մանուկներու դաստիարակութեան սահմանուած դպրոց մը, ուր փոքրիկը անհրաժեշտօրէն պէտք է անցընէ իր մանկութիւնը: Այս տոթիւ կ'արժէ չնորհակալ ըլլալ Պատ. Տնօրէնութեանդ, որ կատարելապէս կ'ըմբռնէ թէ տարիքնին անցուցած յետամնացները պէտք չէ աւելորդ բեռ մը գարձնել մանկապարտէզին վրայ: Անցելոյն մէջ անոր տիսուր հետեւանքները մանկապարտէզը կրեց շատ դժբաղդ կերպով:

Առաջին տարին մանկապարտէզին կը պակսէին ամէնէն կարեւոր կարասիներն իսկ և դպրոցը երբէք ակնահաճոյ երեւոյթ մը չունէր: Հինգ տարուան մէջ դպրոցը գրեթէ իր անհրաժեշտ կարասիներուն տիրացաւ: Այլեւս ժամանակն էր որ մեր ուշադրութիւնը դարձնէինք աւելի կենսական պէտքի մը վրայ: այն էր մանուկներու տան կահաւորումը մանուկին ճաշակին համաձայն, զայն զետեղելու համար ճոխ և հարուստ միջավայրի մը մէջ: Տարւոյն սկիզբէն ոռ այս ծրագիր մը մշակուեցաւ և անմիջապէս դործադրութեան

գրուեցաւ, որուն արդիւնքն է որ այսօր մանուկը տիրացաւ իր սիրական ու սեփական սրահին. ուր գանուած ամէն մէկ կարասի կարող է խօսելու անոր մանուկ հոգիին ի՞նչ զեղեցիկ է պատկերը և ի՞նչ շինիչ, երբ ամէն առաւօտ փոքրիկները խումբ խումբ սրան կը մանեն հոն գոնուած առարկաները գիտելու Զափահաս մը ինչ լրջութիւնով որ ներս կը մանէ թանգարանէ մը, նոյն լրջութիւնով ներս կը մանեն փոքրիկները իրենց սրանէն և իրենց անյագ հետաքըրքը ըստութեան անունդ կը հոյցիոյթենի Մանկական ոչ մէկ չարտճիճիւթիւն այդ սրանին մէջ. Զիրենք դիտող մը շուտով պիտի նշմորէր թէ՛ հոնկէ մեկնող ամէն մանուկ իր հոգիին համար անունդ մը խլոծ էր. Մեր մօտ մանուկը իր մարմնոյն բոլոր ծակտիկներով կը չնջէ բարոյական անոյշ մթնոլորտ մը. Մանկապարտէզը այն ատեն կը դառնայ մանկան դրախտը, երբ անկէ ներս կը ճառագայթեն ոէր, աղատութիւն և ուրախ գործունէութիւն. Ահա մեր կիրարկած դաստիարակութեան երեք գլխաւոր լծակները մանուկը Փիզիքապէս, բարոյապէս և իմացականապէս յեղաշրջելու համար:

Աշակերտաներու թիւը գործին յաջողութեան հետ սերտ աղերս ունեցող խնդիր մը ըլլալուն, բազալի է որ առ առաւելն 35ը չանցնի իւրաքանչիւր ուսուցչուհիի աշակերտաներու թիւը. Պաշտօնավարութեանս առաջին օրերուն 62 էր դաստիարանի մը աշակերտութեան թիւը.

Մանկապարտէզը իր լու սովորութիւններուն հաւատարիմ, այս ատրի ալ իր պղախկները կենդանութանական պարտէզ առաջնորդեց աղատ մուտքի արտօնութեամբ, զոր ձեռք բերու Պարտէզի Տնօրէնութեան մօտ մասնաւոր գիմումով մը. Սակայն իւրաքանչիւր աշակերտէ 1 ե. Դ. գանձելով, արդիւնքը յատկացուց մանկապարտէզի կարեւոր պէտքերուն:

Մանկապարտէզի ելքի ու մուտքի հաշիւները վարժարանիս Քարտուղարութեան կողմէ ամէն ամիս կանոնաւոր կերպով քննուած ըլլալով, դարձեալ կը յանձնենք Պատ. Տնօրէնութեանդ, որ ինքն ալ իր կարգին անոնց ճշգութիւնը հաստատէ։ Այս տարի մանկապարտէզի ելքն էր 3464,9 ե. Դ.։ (Մեկնած տարիս 6500ի բարձրացած էր։)

Վստահ եմ որ Պատ. Տնօրէնութիւնը ուրախ պիտի ըլլայ տեղեակ ըլլալով մեր հինգ տարուան յառաջադէմ վաղքին որ տեղի ունեցած է Գալ. Ազգ. Մանկապարտէզին մէջ. սա ապացոյց մը և վստահելի գրաւական մը կարելի է նկատել թէ՝ մեր դպրոցին ապագան խոստմնալից է, քանի որ ունի ուսուցչուհիներ, որոնց սիրած իրենց կոչումին սիրով վառուած, դասախրակի պատիւը կը համարեն միշտ բարձրանալ առնելու համար գործը իր արժանի բարձրութեանը վրայ։

Սակայն երբ մէկ կողմէն կը բարձրանայ գործը, երբ մէկ կողմէն դաստիարակը կը գիտակցի իր կատարած մեծ դերին, երբ կ'զգայ թէ իր ուժերը չեն գնահատուիր այն չափով որ կ'սպառին, այն ատենն է որ յուսալքումը պիտի տիրէ դաստիարակին հոգիին մէջ, այն ատենն է որ ան պիտի կասի իր թռիչքին մէջ։ Մաղթենք որ համայնքը կարող ըլլայ վարձատրելու իրեն ծառայող ուժերը և այս կերպով իր դաստիարակներուն մէջ հազուադէպօրէն երեւցած կոչումի հուրը տւելի հրահրէ։ Այս համայնքին պարտականութիւնն է համայնքին բարիքին համար. ունինք ուսուցչուհիներ, որոնք ամէն կերպով նիւթական գնահատութեան արժանի են։

Պաշտօնավարութեանս ամբողջ ինը տարուան տեւողութեան միշտ Տնօրէնութեան և Հոգտբարձութեան մօտ դիմումներ կատարած եմ օգնականներուն նիւթական վիճակի բարւոքումին համար։

Բայց անկեղծ ըլլալու համար պէտք է ըսել թէ՝  
ոչինչ պիտի արժէին մեր բոլորիս բարոյական ու ի-  
մացական արժէքները, եթէ Պատ. Հոգաբարձութիւնը  
համաձայն Պատ. Տնօրինութեանդ, իմաստուն կերպով  
գործելու ազատութիւնը մեզի չշնորհէր։ Ուրեմն այս  
առթիւ մեր բոլորիս շնորհակալութիւններովը և ե-  
րախտագիտական զգացումներովը, մնամ յարգանոք

Վարչուհի  
Գալստեան Աղջ. Մանկապարտէղի

Մ Տ Ա Շ Ո Ւ Մ Ն Ե Ր

Լրագրութիւնը եւ ուսուցչութիւնը կեանքի զուգա-  
նեռական միեւնոյն գիծերու վրայ կը գտնուին. առա-  
ջինը՝ մեծ մանուկը, այսինքն ծողովուրդը դասիարա-  
կելու պարտականութիւնը ունի, իսկ երկրորդը՝ դեռա-  
փ մանուկը կրբելու պարտականութիւնը ունի։ Մեքի  
ու նկարագրի ի՞նչ բարձրութիւն որ կը փնտուի եր-  
կրորդին վրայ՝ նոյնը պետք է փնտոել նաեւ առաջինին  
վրայ։

Ամեն անհատի գործ՝ իր ներքին տրամադրութիւննե-  
րուն եւ հակումներուն արտացոլացումն է, ուրեմն անձ  
մը ճանչնալու համար չի բաւեր լոկ անոր հետ յարա-  
բերութեան մտնել, այլ պետք է իր գործը բնել մօսեն,  
որովհետեւ գործի մը մէջ տիրող կեղծիքը երկար ատեն  
չի կրնար ապրիլ։

Յանախ կը պատահինք բարոյականը գոց ընող  
մարդոց, քան թէ նօմարիս բարոյականը մարմնացող  
անձերու։

Զգացումները դեկավարողը բանականութիւնն է.  
Վայ այն մարդուն որուն առաջնորդը զգացումն է միայն։

# ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՔՐՈՒԹԻՒՆ



Այն միակ թերութիւնը, որուն ուղղակի պատասխանատուն ուսուցիչ-ուսուցչուներն են, մաքրութեան թերին է, ուրկէ զերծ չէ ոչ մէկ վարժարան երբ ըսենք, չափազանցութիւն ըրած չենք ըլլար:

Կարծես ճակատագրականօրէն մեր վարժարանները դատապարառուած են աղտոտ ըլլալու. անմաքրութիւնը անոնց ներքին յատկանիշն է: Հապտ ի՞նչ ըսենք այն անիծեալ փոշիին, մարմինը թունաւորող տարրին, անտանելի միքրոպին, զոր կուլ տալու ստիպուած են աշակերտ և դաստիարակ:

Հոն ուր բազմութիւն կայ, ինչպէս վարժարանները, հոն մաքրութիւնը ստէպ պէտք է կատարուի:

Սակայն որքան ճշմարիտ, նոյնքան ցաւալի իրողութիւն մըն է թէ մենք, կրթական պաշտօնեաներս, դպրոցական մաքրութեան կենսական հարցով չենք ուզեր զբաղուիլ և մեր դպրոցներու մաքրութիւնը տընտես, տնտեսունիներու քմահանոյքէն կախում ունի Այդ տգէտ արարածները երեկոները տղոց արձակումէն վերջ անխնամ տւլտուք մը կ'ընեն, ինչ որ փոշին տեղափոխելու կը ծառայէ միայն, առանց բանալու շատ անգամ դասարանին պատուհանները, որով փոշին օդին մէջ տարածուելէ վերջ կու գայ հանգչիլ դարձեալ տախտակամածին վրայ:

Մաքրութիւնը անհրաժեշտ է առողջապահական տեսակէտով, նոյնքան անհրաժեշտ բարոյական տեսակէտով: Դպրոցը պարտական է մաքրութեան աղուոր ունակութիւնը տղուն տալ, որուն համար կարեւոր է որ մանուկը ապրի մաքրուր վայրի մէջ, ուրկէ անխու-

սասփելիօրէն կ'ազդուի: Վարժարանը պէտք է ըլլայ մաքուր ու կոկիկ և ակնանածոյ երեւոյթ մը ունենայ: Տըղուն մէջ գեղեցկին զգացումը զարգացնելու տեսակէտէն անհրաժեշտ է այս Արդէն մանուկը սիրահար է գեղեցկին, ի ծնէ մասնաւոր հակում մը ունի դէպի գեղեցիկը. ուրեմն վարժարանը պէտք է ջանայ մանկան այդ զգացումը կրթել, ուղղել, զարգացնել և ոչ թէ մեռցնել:

Դպրոցի կատարեալ մաքրութեան հոգ տանելէ վերջ պէտք է պահանջկոտ ըլլալ նաև տղոց ոնձնուկան մաքրութեան, իրենց մարմնոյն և հազուսաներուն Պէտք է աղոց որբվեցնել՝ յարգել իրենց ոնձը, տալով անոր պահանջուած ինսամքը:

Զօրաւոր կամք, մաքրութեան յարգանք և անոր բոցակայութեան յառաջ բերած վասաներուն գիտակցութիւնը, մեզ ուժ պիտի տայ պայքարելու դպրոցական անհրաժեշտ մաքրութիւնը երեւան բերելու դըժուարին գործին մէջ:

Յաճախ աղոց քով տեսնուած մտքի թուլութիւնը, դանդաղութիւնը և ջղայնութիւնը կարելի է վերադրել անոնց մարմնոյն ու մասնաւորապէս գլխի աղտոտութեանց: Կ'արժէ ուրեմն մաքառիլ աղտոտութեան դէմ և զայն նկատել մեր գլխաւոր և էական պարտականութիւններէն մին:

Մաքրութեան տուսաւելութիւնն ու անհրաժեշտութիւնը կատարելապէս ըմբռնելով, երբ առ այդ պէտք եղած ջանքն ու յոգնութիւնը չենք խնայեր մեր կըրթական յարկերը մաքրութեան տէսակէտով բաղձալի վիճակի մէջ դնելու համար, գերազանցօրէն նպաստած կ'ըլլանք մատաղ հօգիներու բարոյական դաստիարակութեան:

## ԵՐԱԶՄ



Ան չեր նմաներ այն երազներուն, ուրկէ մարդ  
երբ կ'արթննայ լայն շունչ մը կ'առնէ և հոգին կը  
լեցուի անստաճան ուրախութիւնով մը, ինքզինքը ա-  
զատած ըլլուլով առսափելի երազի մը ազդեցութենէն:

Յիշատակներ կոն որ երէկի պէս թարմ կը մնան  
մեր հոգիին մէջ: Ատոնցմէ է այս երազա:

Ես այն գիշեր տեսայ որ ուրիշ աշխարհ մը փո-  
խադրուեր եմ: Պաշտպանութեանը տակ կը գտնուիմ  
ճոխ մետաքսներով զարդարուած հրաշալիօրէն գեղե-  
ցիկ անձի մը, որուն հասակը նուրբ էր և աչքերը ի-  
մաստութեան և բարութեան ցոլքերով վառուած: Ի՞նչ  
սեռի պատկանիլը կարող չէի գուշակել: Ան հպարտո-  
րէն և ուժեղ կերպով ձեռքէս բռնած կ'ըսէր ինձ. «Ե-  
կու՞ր, մի վախնար, ես քեզի ցոյց պիտի տամ մեր  
երկրին ամբողջ հրաշալիքները»

Ես ալ իմ կարգիս պինդ բռնեցի իմ ձեռքերուս  
մէջ՝ իր ձեռքերը և ուրախութեամբ սկսանք քալել.  
Քալել, երկա՞ր քալել, մինչեւ որ հասանք արծաթեայ  
դուռներով շէնքի մը մօտ: Ապուշի մը զարմացած ե-  
րեւոյթով գոչեցի խելայել. «Զիս ներս առաջնորդէւ»  
«Անշուշտ և անմիջապէս» պատասխանեց խօսակիցս և  
զիս շնորհալի ձեռով մը առաջնորդեց դէպի ներս:

Յանկարծ բազմաթիւ փոքրիկներ, բոլորն ալ զը-  
ւարթ ու ժպտուն, մեզ շրջապատեցին. անուշ հոտեր կը  
բուրէին իրենց վարդ գլուխներէն, կարծես ծաղկաս-  
տանի մը մէջ ըլլոյիս Գեղեցկութեան մը առթած ար-  
բեցումին ազդեցութեան տակ աչքերս ակամոյ փակ-  
ուեցան մէկ քանի վայրկեան: Երազ է այս, երազ է

կը մրմիջէին երազիս մէջ շրթներս դողդոջուն։ Աչքերս բացուեցան։ Փոքրիկները հեռացած էին մեր քովէն և իւրաքանչիւրը երջանիկ իրեն արուած ուրախութենէն և աղտատութենէն, կը պարէր, կ'երգէր, կ'աշխատէր և այս ամէնը մեծ մարդու մը յատուկ լրջութիւնով։

Այսպէս միշտ երջանիկ են ձեր աշխարհին մէջ այս փոքրիկները, գոչեցի ձայնով մը որ լիցուն էր ուրախութեան յուղումով։

Այսպէս միշտ երջանիկ են անոնք, պատասխանեց առաջնորդո քաղցր հպարտութիւնով մը։

Ու մենք մեր ձեռքով համբոյրներ ու մնաք բարովներ զրկելով անսնց մեկնեցանք այդ փոքրիկներու երջանիկ աշխարհէն մեր ճամբան շարունակելու համար։

Անցանք հովիտներէ, մշակուած դաշտերէ, պարտէզներէ, որ կը թրջուէին հոկոյ գետէ մը։

Որքան գեղեցիկ է ձեր աշխարհը, մրթմրթացին շրթունքներս ինքնաբերաբար։

Յանկարծ ականջիս հասան երդի և նուազի ներդաշնակ ձայներ, և հազիւ թէ շուրջս ակնարկներ կը նետէի զարմացումի, գեղեցիկ և անսահման ընդորձուկութիւնով պարտէզի մը տոջեւ կանգ առինք, անսնք մեծ բազմութիւն մը, աղջիկներ ու աղտաքներ կը պարէին գիրկընդիմառնումի մը մէջ։

Այսօր աշխատանքի տօնն է, ըստու ընկերս, և ժողովուրդը հոս հաւաքուած է երգելու աշխատանքի փոռքը և անտւասիկ աշխատանքը խորհրդանշող կոթողը։

Զսպուած յուղումով մը և հազիւ թէ լսելի ձայնով մը ըսի. «Այս բոլորը շտա գեղեցիկ են, շատ...»

«Շարունակենք ճամբանիս», ըստառառջնորդս և նոյն եռանդով ճամբայ ինկոնք։ Անցանք լոյն և մաքուր

փողոցներէ, նորաշէն և պարտէզներով զարդարուած տուններու առջեւէն, որոնց բոլորին դուռները բաց թողուած էին:

«Որքա՞ն պարկեշտ են այս երկրին մէջ մարդիկ», գոչեցի զարմացումով:

«Այս՝ մեծ ամօթ և մեծ յանցանք է տան դուռը փակ պահել ցերեկ տաեն: Իսկ գիշերը կենդանիներու համար միայն կը խռպուի»:

Մարմինս ծանրացած կ'զգայի յոգնութեանս սաստկութենէն, բայց և այնպէս կ'ուզէի որ մեր գնացքը շարունակուէր, որպէսզի կարող ըլլայինք վայելիլ աւելի գեղեցիկ պատկերներ և զգալ աւելի մեծ ուրախութիւններ:

Բայց չորհալի առաջնորդս իր խօրաթափանց աշքերով նշմարած ըլլալով մարմնոյս յոգնածութիւնը, ըստեւ, «Ամբողջ գեղեցկութիւնները այս աշխարհիս պարզեցի քու աչքերուդ առջեւ, բայցի մէկէն, որ գեղեցկութեան հրաշալիքն իսկ է: Մէկ քանի վայրկեան և ահա պիտի համնիմ նպատակիսաւ»

Արդարուե քիչ յետոյ կոմնգ առինք պարտէզի մը առջեւ, որուն ցանկալատը կազմուած էր կանանչներով և ծաղիկներով: Պարտէզին մէջ յաղթականօրէն կը բարձրանար գեղակերտ շէնք մը, որուն դրան ճակատը զարդարուած էր աղունիներու նկարներով և որոնց իւրաքանչիւրին բերանը կանաչ ճիւղ մը կար և անոնց ճիշդ մէջտեղը ոսկի տառերով հետեւեալը գըրուած էր: «Այս արդարութեան տան մէջ դատաւորը գործ չունի» Ներս մտանք. ընդարձակ և ճոխ կերպով զարդարուած սրան մը մեր առջեւ պարզուեցաւ, ուր կեանքի ոչ մէկ նշան կար, ոչ դատաւոր, ոչ պաշտօնեայ, կատարեալ ամայութիւն:

Այս երկրին մէջ ոչ մէկ դատաւոր գործ կը դանէ

գործելու ըստու առաջնորդու Թարի՛, իմաստուն ծերեր  
այս պաշտօնին կը կոչուին և իրենց տան մէջ կը մը-  
նան միշտ Այս տան մէջ տիրող ամայութիւնը նոյն  
ինքն այս տան աժենագեղեցիկ զարդերէն մէկն է:

Հազիւ թէ խօսակիցս իր վերջին բառերն արտա-  
սանած էր, արտասուագին աչքերով ըսի. «Այս երկրին  
մէջ պահէ զիս. ուր մարդկային հոգին ատելութիւն  
չի ճանչնար, ուր մարդիկ մէկ ազօթք մը ունին միայն,  
մէկ երգ միայն, սիրոյ և աշխատանքի երգը»

— Լոէ՛, ըստու, առաջնորդու, եթէ կարող ես եր-  
գել սիրոյ և աշխատանքի երգը, այն ատեն այս երկ-  
րին հարազատ զաւակը կրնաս ըլլալ դուն եւս և յան-  
կարծ հրեշտակի թեւեր ստանալով, զիս պինդ գրկեց  
իր թեւերուն մէջ և վեր բարձրացուց:

Երբ համբոյրներովս կը ծածկէի այդ զեղեցիկ  
գէմքը ի նշան երտիստագիտութեան, դուրսէն դործա-  
ւորներու ազմուկը զիս արթնցուց և հազիւ թէ զգա-  
ցի իրականութիւնը, բնագդաբար դլուխս վերմակիս  
մէջ թաղեցի վերագառնալու համար իմ զեղեցիկ երազի  
աշխարհաւ

Այն օրէն ի վեր կ'զգամ թէ հոգիս մռայլ է ...:

## ՄՏԱՆՈՒՄՆԵՐ



Գնահատութիւնը վարձաբութիւնն է մեծ զործի մը  
հանդէպ, ուր անհատի մը սրտին ու մտքին զործակցու-  
թիւնը կ'երեւայ. ալապէս զործ մը մեծ չի կրնար ըլ-  
լալ: Գործ մը գնահատելու համար երկու արժանիքներ  
պէս են՝ սրտի բարութիւն, մտքի մեծութիւն:

# ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԻՒՆ



Ժամանակը կ'անցնի արագ. զայն  
կասեցնելը բու ձեռքդ չէ, բայց  
անկի իմաստութեամբ օգտուելու  
պատիւն ու երջանկութիւնը դուն  
իեզի մի՛ խնայե՞ւ:

Երիտասարդութիւնը պէտք է սահմանել սոս կերպով.  
Երիտասարդ ըլլուլ կը նշանակէ զուարձանալ մտքով  
ու մարմնով : Մարմնոյն տրուած ուեէ հաճոյք երբ չտ-  
փազանցեալ չէ, երբ տեղին է, ըսել կ'ուզեմ՝ իմաստուն  
է, անհրաժեշտութիւն մըն է: Մարմնոյն բաժինը տըր-  
ուելէ վերջ պէտք չէ մոռնալ նաև մտքի բաժինը:  
Կրթուած անձի մը համար հանգիստէ մը վերջ ուեէ իմա-  
ցական մարզանք հաճոյք մըն է: Կը տեսնուի թէ հա-  
ւասար խանդ և արժէք պէտք է տրուի երկու մար-  
զանքներու՝ Փիզիքուկան ու իմացական : Երիտասար-  
դութիւնը արժեցնելու համար մտքի և մարմնի հա-  
ճոյքները պէտք չէ իրարմէ բաժնել: Այլտպէս երիտա-  
սարդութիւնը պիտի դառնար իրբեւ անպէտ ուժի աղ-  
բիւր:

Ամբողջ եներժի երիտասարդութիւնը: Անհատի մը  
մէջ այդ ուժը կը սպառի ուեէ ձեւով. սպառիլը հեշտ  
է, այդ ուժը կրթել ջանալ և բարձրագոյն նպատակի  
մը համար սպառել կարենալն է կրթուած ունհատի մը  
արժէքը. հետեւաբար երիտասարդի մը: Այս ըմբռնու-  
մով գողրոցէն դուրս եկած սերունդ մը արդարև կրնայ  
ծառայել իր անձին, համայնքին, ազգին և մարդկու-  
թեան միանգամայն :

Ամէն սերունդ իր ժամանակին փառքը պէտք է կազմէ, և ամէն յաջորդ սերունդ իր նախորդին համար օրէնութիւն մը պէտք է ունենայ իր շրթներուն վրայ։ Ահա թէ ի՞նչպէս մարդկութեան յառաջդիմութիւնը կը կատարուի ուղիղ գիծով մը։

Ի՞նչ է պատճառը, որ երբեմն ժամանակը կ'ըլլայ շատ ամուլ ու մենք կը տառապինք մեծ մարդերու պակասէն։ Զի մունանք, սրտի ու մտքի ներգաշնորհ զարգացումը անհրաժեշտ կը նկատենք մեծ մարդու ախտարին։ Այդ պակասին պատճառը այն է որ երիտասարդութիւնը չէ կրցած ժամանակին իմաստութեամբ օգտուելու պատահւն ու երջանկութիւնը իրեն շահիլ։

Հին ասացուած՝ տրդարե ժամանակը սակի է, բայց ան երէկուան պէս թարմ պէտք է մնայ երիտասարդութեան յիշողութեան մէջ, Զէ՞ որ բոլոր գեղեցիկ գործերը ժամանակին կը պարախինք։ Ուրեմն ժամանակը աղքակիւր է բարիքի անոր համար, որ կրցած է օգտուիլ անկէ։ Այլապէս ժամանակը կրնայ դասնալ նաև աղքիւր չտրիքի։

Ես այսօր ձեզի կ'ուղղեմ խօսքերս ո՛վ սիրելի երիտասարդութիւն ինչպէս որ ճշմարիտ դաստիարակ մը յարգանքով պէտք է մօտենայ մանուկի մը, իբր ապագայ մեծ մարդու մը թերեւս, այնպէս ալ չափահաներս նոյն յարգոնքով ու սիրով պէտք է մօտենանք երիտասարդութեան երբ անոնց մէջ կը տեսնենք մեղմէ անդարձ կերպով մեկնող մեծ մարդերու պակասը լրացնելու կարող արժէքներ։ Զեր հոգին պէտք է ծարաւը ունենայ գեր-մարդուն, պէտք է տառապիլ գիտնայ անոր պակասէն։ այն տաեն միայն կարելի կ'ըլլայ ձեր ճիգն ու ջոնքը միացնել զայն արտադրելու համար։ Երիտասարդութեան պարտականութիւնը մեծ է այդ ուղղութեամբ և կարեւոր։

Ի՞նչ պիտի ըլլոր աշխարհ եթէ դարերը չծնէին երկունքով այդ մեծ մարդիկը։ Ի՞նչ պիտի ըլլոր աշխարհ եթէ մարդկութեան միւս մասին մէջ չըլլար հզօր պաշտամունքը դէպի այդ մեծ մարդիկը։

Մեծ ծնիլ կամ մեծութեան տեսնջանքով ծնիլ, և կամ մեծութեան հանդէպ պաշտամունք կրել մեր հոգիին մէջ, անա երեք արժէքներ որ գիրար կը սնուցանեն և աշխարհը կ'արժեցնեն ու կ'ապրեցնեն։

Մարդիկ հաւասար են գերեզմանին մէջ։ Ափ մը հողով կը ծածկեն աղքատին ու հարուստին, իմաստունին ու տգէտին անշունչ մարմինը հաւասարապէս։

Հաւասարապէս մարդիկ կեանքի ամէն շրջաններէն կ'անցնին, կ'ըլլոն մանուկ, պատանի, կ'ըլլոն երիտասարդ, ձեր Ռմանք երանի կուտան անցեալ մանկութեան, ձեզմէ ո՞վ իր այդ շրջանի երջանկութեան գիտակցութիւնը ունեցած է։ Ցաւին ու ուրախութեան գիտակցութիւնն է որ այդ երկու յուղումներուն արժէք մը կուտայ։ Անցեալ մոնկութեան գեղեցիկ շրջանը պէտք չէ փնտռել, իբրեւ ոսկի երազ թող ան ձեր յիշողութեան մէջ մնայ միշտ Ետ մի դառնաք, օ՞ն յառաջ, թող ձեր միտքը միշտ վեր սոււառնի, բարոյտկան ու իմացական ոլորաներու մէջ թափուրի ողջունելու համար իմաստուն չափահասութիւն մը, որ ձեզ պիտի առաջնորդէ յետոյ փառաւոր ծերութեան մը, կորաքամակ բարոյտկան ու իմացական արժէքներու բեռան տակ։

Չափահասութիւնն ու ծերութիւնը չափանիշը պիտի ըլլան ուրեմն ձեր ապրած իմաստուն կեսնքին ըլլայ Փիզիքտկան, իմացական և բարոյտկան միանգումայն։


Ծերութիւնն է որ ձեր անաչտու դատաւորը պիտի ըլլայ, ան ձեզ պիտի վարձատրէ ու պատժէ։ Ան է

որ ձեզ պիտի ապրեցնէ ձեր մտհեն յետոյ իսկ, այսինքն ան է որ ձեզ պիտի անմահացնէւ Երանի այն երիտասարդին որ ինքզինքը կը պատրաստէ այլպիսի չափահասութեան մը, որ զինքը կրնայ տռուջնորդել գեղեցիկ ծերութեան մը: Անշուշտ կարելի կ'ըլլոյ այս այն առեն երբ ժամանակին իմաստութեամբ օգտուելու պատիւն ու երջանկութիւնը երիտասարդը ինքինքին չէ խնայոծ:

Երիտասարդութիւնը շրջան մըն է ապագային ձեր պարտականութիւններուն պատրաստուելու համար. այդ դժուարին բովէն անցնելու համար արժանաւոր կերպով պէտք է զինէք դուք զձեզ անհրաժեշտ զէնքերով: Որքան շատ է թիւը այն երիտասարդութեան, որ խոլ հաճոյքներու մէջ կը մեռցնէ իր թանկադին ժամանակը, անկէ աւանց իմաստուն կերպով օգտուելու:

Յարգեցէք ուրեմն ժամանակը, զայն նկատեցէք իմաստուն միջոց մը զձեզ կատարելութեան հասցնելու. այն առեն որքան հպարտ ու ուժով պիտի զգաք ինքինքնիդ կեանքի մէջ: Խ'նչ տիսուր է անցեալ օրերուն վրայ ակնարկ մը նեանլ և հոն միայն ցուրտ ամայութիւն մը աեանել:

## ՄՏԱԾՈՒՄՆԵՐ



Մանկավարժութիւնը պատիկ թերութիւն չի նանշեար. պղտիկ թերութիւնները մեծնալով կ'ըլլան մեծ յանցանեներ: Ուրեմն աս սկզբունքն մեկնելով՝ մանկապարտիզանուհին մեծ ու դժուարին գործ մը ունի կատարելիք, այն է ամեն գնով աշխատիլ փոքրիկներու բարոյական դասիարակութեան: Այս ուղղութեամբ աշխատանքի մը զիտակցութեան պակասը մանուկին ապագայ դասիարակութեան համար մեծ վնաս մըն է:

# ԵՐԿԱՅՑՆ ԹԷ ԿԱՐՃ

**ՎԵՐԱՎՈՐ**

Այրերը անմիջապէս բողոքի սկսոն երբ կիները իրենց գեղեցիկ մազերէն սիրտ ըրին բաժնուելու:

Դրագէտ այրերը փորձեցին գրականութեան ակնոցով մօտենալ անոր և ողբեր հիւսեցին ըսելով թէ՝ կնոջ գեղեցիկ, առատ և գանգուր մազերը բանաստեղծին ներշնչումի անսպառ աղբիւրներ էին ու հիմտ ոչ եւս են:

Աւելի լաւ պիտի չըլլա՞ր որ բանաստեղծները այսուհետեւ կնոջ գլխուն ներքին արժէքներուն վրայ սպառէին իրենց տաղանդին ուժը՝ քան արտաքին:

Կինը հրաժարեցաւ իր մազէն, որովհետեւ անիկա իրեն համար օգուտ մը չունէր:

Այրերը վարժուած կնոջ վրայ շարունակ գեղեցկութիւններ փնտուելու, — իմա Փիզիքոկան գեղեցկութիւն — կնոջ հերարձակ մազերուն վրայ կ'ուղէին հիյոնալ ու իրենց հիացումի առարկային մէկ թիւը կորսնցուցած ըլլալնուն համար կ'ողբան այսօր:

Եթէ այդքան մեծ գեղեցկութեան հրապոյր ունին երկայն մազերը, լաւ չըլլա՞ր որ քիչ մըն ալ իրենք մեզի վայելել տան այդ գեղեցկութիւնը: Այսքան տարի իրենք են վայելեր:

Կը խորհիմ որ ոչ մէկ կնոջ բերնէն բողոքի ձայն լսուած է այրերու ճաղատ գլուխներուն համար. ի՞նչպէս կը հանդուրժեն խեղճ կիները այդ գլուխները, քանի որ այրերը իրենց երխտասարդ տարիքին մէջ դժբախտութիւնը կ'ունենան ճաղատոնալու: Բայց կիները արդարեւ խելացի են. անոնք այրերու գլուխներուն կը հիանան դատելով զանոնք իրենց ներքին արժէքի

աեսակէտէնս Կ'արժէ որ այրերը կիներու այս օրինակին հետեւին:

Ուսուցչուհիները պէտք է որ հետաքրքրութին նորածնեւութեան հարցով, որպէսզի կամ գիտակցօրէն ընդունին իրենց հրամցուածը և կամ հակառակ երթան, անոնք պէտք է ամբոխէն բարձր մասն և ամբոխի թերութիւններէն զերծ, բարի օրինակ հանդիսանալու համար իրենց տշակերտուհիներուն և զանոնք ազատելու համար նորածնեւութեան ցանցէն: Ահո թէ ինչո՞ւ առաջին հետեւաղները պէտք չէ ըլլան անոնք նորածնեւութեան, որպէսզի խորհելու և գիտակցելու ժամանակ ունենան, անոր հետեւելէ առաջ:

Ուսուցչուհիները համոզուած են հիմա որ կարճ մազերու առաւելութիւնը շատ է:

1.— Մաքրութեան խնամքը գլխին այլեւս վայրկեաններու գործ է: Աշխատող և հեւի հեւ գործին գըլուխը գտնուող կիներու համար պղափկ առաւելութիւն մը չէ այս ժամանակի խնայողութիւնը:

2.— Գլխի յարդարանք գրեթէ չկայ: Դարձեալ ժամանակի խնայողութիւն:

3.— Գլխարք աւելի թեթեւ է հիմա, աւելորդ ծամակալներու և սանտրերու քեռէն զերծ:

Ու հետեւաբար գլխու արտաքին մասի յարդարանքին յատկացուած ժոմանակը կինը կրնայ շատ դիւրութեամբ յատկացնել ներքին մասին, տակէ գոհ չըլլալու պատճառ մը չունին կարծեմ այրերը:

Կիները իրենց այս ընթացքով գործնական դաս մը կու տան այրերուն թէ՝ պէտք է դադրին կնոջ վըրայ սին գեղեցկութիւններ վնտուելէ՝ իրենց և մարդկային ընկերութեան բարիքին համար:

Ոմանք մինչեւ à la garçonne կարեցին, պէտք չէ չափազանցութեան երթալ, բայց լաւ է որ կարեն

այնքան՝ խոպոպելու ժամանակ չյատկացնելու և գլխու յարդարանքի հոգէն մի անդամ ընդ միշտ զերծ ըլլալու համար, եթէ բնականէն գոնդուր չեն մազերը:

Տակաւին կան հոյրեր ու ամուսիններ, — յամառ պահպանողականներ — որոնք չեն կրցած թափանցել նորաձեւութեան բերած այս բարիքին և կ'ուզեն արդելք հանդիսանալ անոր:

Աւելորդ է ըսել թէ՛ երբ այս նորաձեւութեան գովքը ընտղները օր մը նորաձեւութեան ախտէն բըռնուելով, փորձեն իրենց մազերը երկնցնել, խղճալի օրէն ցոյց պիտի տան իրենց խելքին կարճութիւնը և իրենց անհատականութենէ զուրկ ոգին:

Այս պարագային այրերը իրաւունք պիտի ունենան կուշտ մը խնդորու այս ախուր տեսարանը պարզողներուն վրայ:

### Մ Տ Ա Շ Ո Ւ Մ Ն Ե Բ



Լաւագսյն դպրոցի մը մեջ դաստիարակը նուազ դաստիարակ է, այսինքն ինքինքը նուազ նարկադրող կամ բնաւ նարկադրող չէ, այլ մանուկն է նարկադրողը եւ նրամայողը դաստիարակին, քանի որ իմաստուն դաստիարակը երբէք դէմ պիտի չերքայ տղուն բնութեան անոր դաստիարակութեան գործին մեջ, այլ միտք անոր նոգեբանական եւ այլ պայմանները պիտի յարգե, անոր հօմարտապէս ծառայած ըլլալու նամար:



# ՄԱՏԼԵՆԻ ԿԱՂԱՆԴԸ ԿԱՐԱՆԴԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՇՎԵՐ

Ան գեռ նոր վեց տարին լրացուցած էր և մէկ ա-  
միսէ ի վեր սկսած էր Մանկապարտէղ յաճախեր

Սիրուն գանգուր մազերով աղջնակ մը՝ Մատլէն,  
բոլորին ուշադրութիւնը դրաւած էր արդէն դպրոցին  
մէջ։ Հարսւատի տղու մը պատրանքը կու տար, մինչ  
ընդհակառակը աղքատիկ ծնողքի մը զաւակն էր։

Հայրը կը պատկանէր այրերու այն դասակարգին  
որուն երեխք բախտը չի ժպտիր և դատապարտուած է  
սեւ օրերու մէջ ապրիլ միշտ։

Կաղանդը կը մօտենար, Մատլէնի ընկերներուն  
խօսակցութիւնը շարունակ կը դառնար Կաղանդի շուրջ։

Պատիկ մանչուկ մը կ'ըսէր թէ հայրը իրեն խո-  
շոր ձի մը խոսաւցած է, ուրիշ մը գեղեցիկ օթօ մը  
կ'պատասէր Կաղանդին, իսկ Մատլէնի պղտիկ ընկերու-  
նին, որուն հետ կը խաղար միշտ զբօսոնքներու մի-  
ջոցին, կը պատմէր մեծ հիացումով մը, այն խոշոր  
պուպրիկի մտախն, զոր ինք տեսած էր վաճառատան մը  
տպակափեղկին մէջ և մայրը իրեն խոսաւցած էր գը-  
նել զայն։

Մատլէն լոիկ մտիկ կ'ընէր ընկերներուն։ Ինք եր-  
բեք գաղափար չունէր Կաղանդի մասին, շատ ալ չէր  
ըմբուներ արդէն ճիշդ իմաստը խօսուածներուն։

Իր տան մէջ տօնակոն օրերը կ'անցնէին հասարակ  
օրերու նման, և այնքան քաշուած կ'ապրէր մայրը իր  
հօրենական խորիսլած տան մէջ, որ ոչ ոքի այցելու-  
թիւնը կ'ընդունէր։ Պաոյտի միակ վայրը պարտէզն

էր, ուր կ'իջնէին մայր ու աղջիկ բանջարեղէն քաղելու և մաքուր օդ ծծելու:

Կաղանդին մօտենալուն հետ աղոց ոգեւորութիւնը աւելի կը շատնար, և Մատլէն զարմանքով կը դիտէր անոնց արտասովոր ուրախութիւնը :

Զարուհին, որ խոշոր պուպրիկին սպասող ընկերուհին էր, ըստ յանկարծ և Մատլէն, դուն թնչ նըւէր պիտի առնեաւ»

Մատլէն չկրնալով հարցումին իմաստը ըմբոնել, աչքերը խոնարհեցուց իբր պատասխան:

— Խօսէ՛, միայն ինծի ըսէ, ես ուրիշին չեմ ըսեր, կրկնեց Զարուհի ցած ձայնով և ականջը անոր բերնին մօտեցնելով :

Մատլէն աչքերը վար խոնարհեցուցած, անշարժ կը մնար:

— Լա՛ւ, մի ըսեր, ես ալ այլեւս ընկեր պիտի չըլլամ, ըստ Զարուհի և յանկարծ մօտէն հեռացաւ:

Մատլէնի խոշոր և գեղեցիկ աչքերէն արցունքի երկու կաթիլներ ինկան, զոր հեռուէն նշմարած էր Զարուհին, որ գաղտուկ զինքը կը դիտէր:

Շիտակ Մատլէնի վրայ վազեց, համբուրեց երկու երեսները, ինքն ալ փոխադարձարար յուզուած ըսելով. «Հոգ չէ, վաղը կ'ըսես, չըլլա՞ր, մենք դարձեալ իրարու ընկեր ըլլանք»:

Որքան գեղեցիկ հնչեցին Մատլէնի ականջին այդ վերջին բառերը, մանկական անուշ միամտութիւնով մը ըսուած:

Որքան վիշտ պատճառած էր իրեն ընկերուհիին բաժանումը, ինք որ գեռ նոր կ'զգար քաղցրութիւնը խաղի ընկերոջ:



Մատլէն այն իրիկունը երբ դպրոցէն ար-

ձակուեցաւ, առաջին հարցումը եղաւ մայրիկին.  
«Մայրիկ, Կազանդը ի՞նչ է, ե՞րբ պիտի գայ, ի՞նչ  
պիտի ընենք Կազանդին, ի՞նչ նուէր պիտի ստանամ»:

Խեղճ կին մինչեւ այն օրը, կրցած էր աննշմար  
անցնել փոքրիկներու այդ աղուոր օրը, և յաջողած  
էր շատ դիւրութեամբ, անոր համար որ իրենց տունը  
որ երկու սենեակէ կը բաղկանար, պարտէզի վրայ կը  
նայէր, և բնակած թաղերնին աղքատիկ ըլլալուն, Կա-  
զանդի աղմուկները և ուրախութիւնները մինչեւ ի-  
րենց չէին հասներ:

Բայց պղտիկին աչքը բացուած էր այս տարի  
գպրոց երթալուն պատճառաւ Եւ մայրը կատարեալ  
շփոթումի մատնեց իր փոքրիկին հարցումը:

Ու երբ պատասխանը ուշացաւ, փոքրիկը կրկնեց  
իր հարցումը: «Շուտ ըսէ, մայրիկ, պէտք է սորվիմ և  
երթամ գպրոցը պատմեմ, ըսեմ թէ ի՞նչ նուէր պիտի  
ստանամ»:

— Այս', աղջիկս, կմկմաց մայրը, շատ շուտ կա-  
զանդ կու գայ, նոր հագուստներ կը հագնին... գեղե-  
ցիկ նուէրներ կ'ստանան..., բայց մեր Կազանդը եկող  
տարի պիտի գայ:

Ու փոքրիկը որ եկող տարուան տեւողութեան վը-  
րայ գաղափար չունէր, գոհ եղաւ տրուած պատասխա-  
նէն և հանդարտեցաւ, մինչ մօրը հոգիին դառնութիւնը  
աւելի շեշտուեցաւ. չէ՞ մի որ եկող տարիներէն իր  
յոյսը կտրած էր: Որքան ապարդիւն յոյսերով օրօր-  
ուած էր անոնցմով:

Ու երբ քաջութիւնը ստացաւ, փոքրիկը անկողին  
տարաւ, վրան խնամով դոցելէն վերջ համբուրեց զայն և  
ըսաւ. «Հանդիսա եղիր, սիրունս, եկող տարի քու կա-  
զանդդ ալ պիտի գայ», ու այս վերջին բառերը այն-  
պիսի վիշտով մը արտասանեց որ հազիւ կրցաւ իր

հեծկլտուքը բռնել և ինկաւ իր անկողնին վրայ կրկնելով, հազիւ լսելի ձայնով մը.

— ԵԿՌՂ տարի, ԵԿՌՂ տարի:



## ՄՏԱՇՈՒՄՆԵՐ

Ովկիանոսի նման խոր ու անսահման է գիտուրիւնը եւ լաւագոյնը գործելու դաօքը ընդարձակ: Պետք է անդադար ուսանիլ եւ գործել եւ այդ տենջը մեր կեանքի գեղեցիկ նանոյքներու մեկ տարբեր ձեւը նկատել: Այնպիսիին նամար այն ատեն կեանքը աւելի նոխ ու աւելի այլազան պիտի ըլլար, իր նոգեկան աշխարհը աւելի նարուս, իր ապրումները աւելի ազնուական եւ այնպիսին միայն ապրած պիտի ըլլար նօմարիս կեանքը, անձանձներոյք եւ խաղաղ :

Նօմարիս տաղանդները անհատական սեփականութիւններ չեն եւ չեն կրնար ըլլալ, անոնք պայծառ արեւներ են որոնց կենսատու նառագայրները անխստաբար կը բափանցեն ու կը լուսաւորեն բոլոր մարդկային նոգիները: Ու մօածել թէ որքան նման արեւներ կը օփջին կամ յաւետ ծածկուած կը մնան սեւ սեւ ամպերէն:

Աշխարհիս տառապանքը այն ատեն պիտի դադրի, երբ մարդկութեան ուանվիրանները նասնին մտի ու սրտի այն բարձրութեան, որ կարենան խորաչափել ո եւ է մանկանացուի մը նիգերը արդար կօփոներով:

# ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԵՐԱՇԽՆՈՒԹԻՒՆԸ



«Արեւ»ի մէջ կը հետեւիմ ուշի ուշով հայրենիքի վերաշխնութեան շուրջ գրուած յօդուածներուն և հոգիս կը համակռուի յուղումի և ուրախութեան զգացումներով։

Հայաստան, ահա բառ մը, որ իր մէջ կը բովանդակէ ցեղիս ցաւը, տառապանքը և մեծութիւնը միանգամմայն։

Ոչ մէկ ազգ հայրենիքի մը տիրանալու համար այնքա՞ն զոհողութիւն ցոյց չէ տուած որքան մենք։

Մեր հայրենիքը բոլոր ազգերու հայրենիքէն թանկէ գնուած, անոր համար տուաւել քան պաշտելի պէտք է ըլլայ մեզի համար Մեր ցեղը իր հայրենիքին համար զոհած է բիւրաւոր կետնքեր, զոհած է իր ծաղիկ մըտաւորականութիւնը, զոհած է վերջապէս բոլորը, բոլորը։

Ու այսօր, ահա՛, տիրացած ենք դարերէ ի վեր երազուած հայրենիքին և նոր ու ազնիւ բաղձանք մը եկած է համակելու մեր սիրաերը։

— Հայրենիքի վերածինութիւնը։

Զեմ գիտեր ինչո՞ւ այս խօսքը սարսուռ մը և միանդամայն ուրախութիւն կը պատճառէ ինծի։ Ի՞նչ, մեր հայրենիքը պիտի վերաշխնուի իր զաւակներուն մէկ մասին մասնակցութիւնո՞վը միայն, ան պիտի բարգաւաճի, պիտի ծաղկի և մենք իբրեւ հարազատ զաւակներ մեր մասնակցութեան բաժինը պիտի չըերե՞նք անոր։ Այս հարցումներն են որ միտքս կը չարչարեն։ Ոչ, ոչ մէկ հայ այդ հայրենիքին հարազատ զաւակը պիտի կրնայ համարաւիլ, երբ անոր վերաշխնութեան

սրբազն գործին մէջ իր կարողութեան չափով չօժանդակէ :

Իմ մտախս, ես պիտի չուզէի երբէք իմ հայրենիքիս յառաջդիմութեան բարիքները վայելել առանց իմ ուժերէս հոն մաս մը վատնելու : Զէ՞ որ ես պիտի չկրնայի այն ատեն իմ ոտքս հայրենիքիս սրբազն հողին վրայ դնել այն ազնիւ հպարտութիւնով, որով կը հըպարտանան բոլոր անոնք, որոնք ծառայած են այդ սուրբ գործին:

Քոյրե՛ր, մեր հայրերը, մեր եղբայրները, մեր ամուսինները իրենց սուրբ արեան գնով հայրենիք մը նուրիեցին մեզի, և իրենց գերեզմոններու մէջ անոնց օրհնեալ նշխարները այն ատեն միայն պիտի հանգստանան և հայ երկինքին տակ թեւածող անոնց հոգիները այն ատեն միայն պիտի հրճուին երբ մենք կարենանք գուրգուրալ անհուն զնաբերութեան գնով ձեռք բերուած մեր հայրենիքին վրայ:


Իմացական, բարոյական, Փիղիքական ու նիւթական հզիր ազգակներու շնորհիւ է որ հայրենիք մը կրնայ վերականգնիլ: Իր հայրենիքին ծառայելու պարտականութեան հուրով վառած ունէ հոգի կրնայ օգտակար հանգիստանալ անոր վերաշխութեան գործին մէջ: Մին թող բերէ իր իմացական կարողութիւնը, ուրիշ մը՝ իր Փիղիքական ուժը, երրորդ մը՝ իրնիւթական միջոցները: Եւ ահա՛ այն ատեն երեւան պիտի գայ մեր հայրենիքը, բարգուած, ծաղկեալ և հպարտ. հպարտ, իր այն զաւակներով, որոնք իրենց երակներուն մէջ ունին ազնուական ցեղի մը մաքուր արիւնը:

Այն ատեն մեր հայրենիքին մէջ պիտի տիրէ սէր և խաղաղութիւն, և ուրախութեան ու երջանկութեան ճառագոյթները պիտի գան փայլիլ մեր հալումաշ ճակատին վրայ:

Ոտքի ելէ՛ք տանջուող, և տառապանքի դառնութիւնները չճաշակող հոգիներ, ոտքի ելէ՛ք թող ձեզմէ իւրաքանչիւրը զինութիւնուական նպատակի մը համար: Մին թող կռութիւնուած հոգւոյ մը զայրոյթի բոլոր թափովը, և այն հպարտ մտածումավը որ տառվ միայն վերջ պիտի կրնոյ տալ ցեղին տառապանքներուն: ուրիշ մը՝ տառապանքի անհաղորդ մնացած իր անապակ հոգիին ամրողջ կորովը թո՛ղ վասնէ հայրենանուէր գործի մը, հայրենաշէն քայլ մը առնելու համար: Եթէ հիմակ ալ թերանանք մեր պարտականութեան մէջ, այլեւս ինչպէս պիտի լուցնենք մեր խղճին ձայնը որ պիտի շարունակէ մեզ տանջել, մեզ հալածել տմեն վայրկեան, իրրեւ պարտազանց և իրրեւ արժանի այն բոլորին զոր մեզի բաժին հանեց չարտիմնդ բախտն ու անսիրտ մարդկութիւնը...: Օ՞ն շարժի՛նք, քոյրե՛ր, լծուինք մեր երկրի վերաշինութեան գործին, յաղթանակի ակնկալութեամբ:

Դէպի՞ գործ ...:

### ՄՏԱԾՈՒՄՆԵՐ



Ցորչափ կ'անտեսենք մեր նոզին զարդարելու պէսքը եւ մեր մարմինը զարդարելու համար զանք, աշխատութիւն եւ թերեւս զօնողութիւն ալ չենք խնայեր, արծանիքի տեսակետեն տատ բան կը կորսնցնենք:

Մեր մտքին նորիզոնը ընդարձակելու եւ մեր զգացումները ազնուացնելու համար հանճարեղ եւ մեծ միտերու նետ հաղորդակցութիւնը անհրաժեշտ է:

Պարզութեան մէջ սնորհը աւելի փափուկ եւ աւելի խոր է:

## ՀՐԱՇԱԼԻ ՊԱՏԿԵՐԸ

Ու անոնք այլեւս քեզ մոռցան։ Ու անոնք թող  
միշտ քեզ այսպէս մոռնան։

Ու փոքրիկները, թիւով 35, շարուած են սեւ տախո-  
տակին առջեւ, իւրաքանչիւնը իր բաժին ինկած մասին  
վրայ պիտի նկարէ։

Ոչ մէկ ձայն որ փոքրիկներէ բնակուած ըլլալը  
մատնէր այդ սենեակը։ Ուր է այն հաւացի նմանող  
դասարանը, ուր կը կռկուան շարունակ դաստիարակ  
ու աշակերտ, ինչպէս հաւ—մայրիկը իր ճուտիկներով։

Խորին լոռութիւն, ոչ տրտաքին լուծի մը արդիւնք  
սարսափանար լոռութիւնը։ Ոչ մեռելային լոռութիւնը  
ապրողներու, զուրկ կեանքի նշանէ, այլ լոռութիւնը եր-  
կունքի մեջ նղող անհատի մը տառապանքը յայտնաբերող։

Ու դաստիարակը անոնց մօտ երկիւղածօրէն կ'ըս-  
պասէ վայրկեանէ վայրկեան ողջունելու հրաշակերտը,  
որ պիտի ծնի այդ մանուկ հոգիներէն։

Ու յալթանակը աարած է։ Կարողութիւններու  
գանձ մը եւս դուրս եկած է այդ պեղումներէն։

Ու դաստիարակը յարգանքով ու սիրով լեցուած  
համբոյր մը կը դրոշմէ այդ սաեղծագործող գլխին  
վրայ ուրախութենէն արբշիու։

Ու միտքը արագօրէն կը սլանայ դէպի մարդկու-  
թեան ծոցը և անոր համար դեռ սազմին մէջ գտնուող  
մեծ և շվայելոծ բարիքի մը երջանկութիւնով հրճուելու։

Ու դուն, դաստիարակ, պիտի մեծնաս այն չափով  
որ չափով որ կրնաս քեզի յանձնուած փոքրիկներուդ  
թնճուկ հոգիները քակել և հոն պահուած գանձերը  
դուրս բերել և զայն շահագործել յօդուտ անհատին բա-  
րիքին և մարդկութեան։

Քու լուսոյ աղբիւրդ մանուկին արուած իմոսառւն  
ազատութեան մէջն է, այնչափ ազատութիւն որ ան  
այլեւս քեզ մոռնայ, այլ սակայն դուն զայն երբէք  
չմոռնաս:



### Մ Տ Ա Շ Ո Ւ Մ Ն Ե Ր

Դաստիարակը մարդասեր բժիշկի մը պէս, անձնը-  
ւեր ծնողի մը պէս, արդարասեր բաղաքացիի մը պէս  
պիտի մօսենայ բնութենեն նուազ օծուած իր առակեր-  
ներուն եւ իր ուժերուն եւ խնամքին լաւագոյնը պիտի  
նուիրէ անոնց. Այս ձեւ աշխատանքին մէջ դաստիարա-  
կին ո՛չ միայն անձին մեծութիւնը երեւան կու զայ, այլ  
նաեւ իր գործին դժուարութիւնը:

Սեղծել մանուկին ուրց բարոյական մքնոլորտ մը ,  
որ ըլլայ ան տաքուկ եւ ոչ խորք, որպէսզի մանուկը  
կրէ իր մարմնոյն բոլոր ծակտիկներով անոր ազդեցու-  
թիւնը ամեն վայրկեան: Օր մըն ալ ահա պիտի տեսնես  
որ, մանուկը պիտի զանէ ինքզինքը իրեն համար սեղ-  
ծուած բարոյական այդ ցանցին մէջ: Հրաւալի պատկեր  
այս՝ այն դաստիարակին համար, որ ազնուական յուզում-  
ներու ընդունակ նոզի մը կը կրէ իր մէջ:

Ամեն բծնիքի տակ ծածկուած է տկարութիւն մը :  
Հաւասարէ հաւասար յարգանք կամ սեր կրնայ գո-  
յութիւն ունենալ միայն:

## ՀԱԳՈՒՍ ԵՒ ՆՈՐԱՉԵՒՈՒԹԻՒՆ

ՊԵՇԱՐԱ

1929ին Գալուստեան Մանկապարտէզի ուսուցչունիներս, որոշեցինք գետնէն վեր 30 սանդիմ միայն բաց թողուլ մեր որոշնքները, ուրիշներ 37էն—40 կը թողէին այն ատենները, հնազանդելու համար նորաձեւութեան պատգամին։ Մտածումին ու գործին մէջ չուզեցինք ժամանակ անցնել։ Արդէն հետեւեալ օրն իսկ գործածուած հագուստները երկարեցան արուած որոշման համաձայն։

Ուսուցչունիներուս այս որոշումը յայտնեցի զարգացած օրիորդի մը՝ հրաւիրելով զինքը յիմար նորաձեւութեանց դէմ պայքարողներու դրօշին տակ մտնել։ Սարսափահար եղաւ օրիորդը, իբր թէ զինքը մեծ մնզքի մը առաջնորդել ուզէի և պատասխանեց. «Ինչպէս կարելի է նորաձեւութեան չհետեւիլ» — «Դարձեալ նորաձեւութեան համաձայն հագուստած պիտի ըլլաք» եղաւ պատասխանու, ահւ կամ նորաձեւութեան մէջ ձեր կողմէն բան մը դրած պիտի ըլլաք, ինչ որ ձեր ինքնատպութիւնը և ձեր ճաշտկը ցոյց պիտի տայ...»։

Շարունակ հրամանի մը համաձայն հագուիլ. իրաւոր լուրջ ու անվախ նկարագիր մը պիտի ընդվզէր ատոր դէմ իմաստուն հրամանի մը հնազանդիլ արդարեւ իմաստութիւն է։ Կիներուս մէջ այդ իմաստութիւնը կ'երեւի կը պակսի Նոյնիսկ ամէնաարտառոց նորաձեւութեան չենք կրցած դէմ ելնել ոչ մէկ ատեն։ Երբ 1909ին, Քայլերնիս չկրնար շարժելու չափ նեղ քըղանքներ հագուստուցին մեզի, ո՞վ անոր դէմ ելաւ Ո՞վ ըսաւ տպատ թողուցէք մեր ոտքերը որ գործենք։ Այն օրուան նորոյթը կ'ուզէր մեր Քայլերը բոլորովին

կաշկանդել, մեզի համար հանրակառք ելնելը և իջնելը կատարեալ չարչարանք մըն էր։ Առանց իմաստուն բողոքի ո եւ է ճիշի մը այդ տարօրինակ նորաձեւութեան հանդուրժեցինք, անտարակոյս modernel կին ըլլալու համար Յաճախ փողոցին մէջ ծիծաղելի տեսարաններ կը պարզէինք մեր հաւասարակշութիւնը կորանցնելով՝ վար կ'իշնայինք հանրակառքէն իջնելու կամ ելնելու ատեն։ Այդ վիճակը տեսակ մը անմիտ համբերութեամբ մը տարինք, մինչև որ եկաւ նորաձեւութեան ասառուածը մեր սրունքներուն կապանքները արձակել, լայն քղանցքներու պատգամը բերելով մեզ, իլօօ ըսուած ձեւը, բոլորովիին հակասակը առաջինին, մէկ ծայրայեղութենէն ուրիշ ծայրայեղութիւն մը։ Այդքան լայն քղանցքներու ալ պէտք չունէինք։ Բայց չէ՞ մի որ մեր հոգին պատրաստ էր կոյր հնագանդութիւն մը ցոյց տալու նորաձեւութեան, այդ ալ ընդունեցինք։

Անգամ մը վախաքեցայ որ դերձակուհիս հագուստիս վրայ գրպան մը դնէ, որուն պէտքը կ'զգայի, նորաձեւութիւն չէ ըսաւ գրպան։ Ծիծաղելի խօսքեր մի՛ ընէք ըսի, գրպան մը ունենալու համար հրամանի չեմ կրնար սպասել և դնել տուի։ Յաճախ պատահած է որ նորաձեւութիւնը չորս գրպանը մէկէն հրամցնէ մեզի, մինչ մենք հատ մը իսկ իրաւունք չենք կրնար ունենալ դնելու։

Ինչպէս կը տեսնուի՝ մենք չէ որ կը հագուինք, այլ մեզ կը հագուեցնեն, ինչպէս ցուցափեղերուն մէջ mannequinները, մեր փոփոխամտութիւնը շահագործելով ինչպէս մեր բոլոր կանացի թերութիւնները։ Այրերու հագուստները գրեթէ փոփոխութեան չեն ենթարկուիր կամ այնքան աննշան որ չի նշմարուիր։ Որքան խելացի գործ մը ըրած պիտի ըլլայինք եթէ այս

մարզին մէջ գոնէ մասամբ այրերուն նմանիլ ուղէինք:

Սառուգիւ փափաքելի չէ տեսնել կին էտկը, գեղեցիկ սեռին ներկայացուցիչը, բոլորովին անհոգ ու անփոյթ իր արդուզարդին մէջ և ոչ ալ ծայրայեղօրէն հոգածու այդ մասին, կատարելապէս մռացութեան տալով ինչ որ կայ անկէ դուրս օգտակար ու բարի:

Իմ մասիս ճշմարիս դաստիարակութիւնը՝ լուրջ ու զօրաւոր, պիտի կրնայ ըլլուլ մէկ հատիկ դարմանը արգուզարդին մէջ տիրող չափազանցութիւններուն վերջ մը տալու համար, անտարակոյս ոչինչ պակսեցը նելով կնոջական չնորհէն ու փափկութենէն:

Որքա՞ն ժամանակ կ'սպառենք, որքա՞ն մտահոգութեան կ'ենթարկուինք աղուոր երեւնալու համար կ'ըսեմ՝ այրերէն կրնանք օրինակ տռնիլ դարձեալ: Տեսէք ի՞նչ պարզ են անոնք. դարձեալ չե՞նք սիրեր զիրենք: Վարժեցնենք զանոնք մեզ սիրելու մեր պարզութեան մէջ: Երկու սեռերս հուտասարապէս իրարուտկարութիւնները շահագործելու ձգտում մը ունինք, փոխանակ զիրար բարձրացնել աշխատելու: Դաստիարակութիւնն ալ իր թերին ունի ինչո՞ւ փոքրիկ մանչուն չենք սորվեցներ զարդասեղներ կրել, տկանջները ծակել, այլ միայն պղտիկ աղջկան կը սորվեցնենք:

Մենք մեր ձեռքով պղտիկ աղջկիկը պճնասիթիութեան կը վարժեցնենք, անոր թշուառութեան կ'աշխատինք, ըսել կ'ուզեմ կը մեռցնենք անոր մէջ մեծ մարդ ըլլալու ազնուական ձգտումը: Ոչինչներով կ'ըզրաղեցնենք իր միտքը, անո՞ր համար արդեօք՝ որ ոչ իրենց մայրերը և ոչ իսկ առնասարակ իրենց դաստիարակները որոշ ուղղութիւնով մը կրթուած չեն:

Ամբոխէն տարուող, որոշ անհատականութենէ զուրկ արարածներ դարձած ենք չափահասներս: Սերունդին հանդէպ մեղապարտ ընթացք ցոյց տալ կը նշանակէ այս:

Մեծերը պէտք է աշխատին օրինակելի դտունալու, այս  
է իրենց մնձութիւնը:


«Ամէն մարդ այսպէս կ'ընէ» միտքը սխալ է. գա-  
տողութենէ և ողջմառութենէ զուրկ անհատին արտա-  
յայտութիւնն է ատ, անկարող արդարացնելու մեր վատ  
արտրքները»

Մարդը միտկ արարածն է բնութեան մէջ, որ  
կրնայ, չնորհիւ սրափ ու մտքի դասախրակութեան  
բարձրանալ և մինչեւ մարդկութեան պաշտամունքին  
համիլ, ու կրնայ ընդհակառակը իջնել մինչեւ անբան  
անտառունէն ալ վար:

Մեր աղջիկներու մտքին մէջ ոսկի տառերով պէտք  
է քանդակել առ գաղափարը թէ՝ աղջկան մը մէկ ար-  
ժամիքին համար եղած գովեստ մը հազար անգամ ա-  
ւելի կ'արժէ քան այն որ կ'ուղղուի անոր պերճ զար-  
դարանքին համար: Այսօր մեր աղջիկներն ու կիները  
արդուղարդի մէջ զիրար գերազանցելու ջանքը եթէ  
փոխարինեն իմացականապէս ու բարոյտպէս զիրար  
գերազանցելու աշխատութիւններու, անտարտկոյս զար-  
դարանքի ունայն սէրը պիտի չզօրանար իրենց մէջ և  
անգամ մը որ կինը ինքզինքը նուիրէ լուրջ ու վսեմ  
մտաւոր աշխատութիւններու, գեղարուեսաի զանազան  
ճիւղերու, անգամ մը որ կնոջ ճաշակն ու հակումը  
յարի դէպի օգտակարն ու կարեւորը, ան պիտի ար-  
համարէ ապահովաբոր այն ամէն բաները, որոնք ան-  
պէտ են, պիտի զգայ թէ թեթեւամտութեան արդիւնք  
է նորաձեւութեան չափազանց սէրը, բուն պաշտու-  
մը: Այդ պարագային կինը երեւան պիտի գայ իր բո-  
վանդակ արժանիքով, լուրջ, առաքինի, ընտանասէր  
և յառաջընթաց:

Անգամ մը որ կինը հասնի այս գիտակից բարձ-  
րութեան, այն ատենն է որ միտյն պիտի կրնայ ինք-  
զինքը ձերբազատել նորաձեւութեան ցանցէն:

## ՀՐԱԺՔԸ ԲՆՈՒԹԵԱՆ



**Հրաշքը բնութեան:**

Որ արտաքին աշխարհն ստացուած տպաւորութեւն մը իբրև սաղմ կ'երթայ մարդկային հոգիին խորը, հոն բեղմնաւորուելու և ծնունդ տալու գեղեցկութեան մը :

**Հրաշքը բնութեան:**

Որ ծնող մօր մը նման, նոյնպէս այդ հոգին երկունք քաշելէ վերջ, եթէ քանդակագործ մըն է գեղեցիկ արձանի մը ծնունդ կուտայ, եթէ նկարիչ մը՝ հըրաշալի պատկերի մը, եթէ բանաստեղծ մըն է՝ անման երկի մը, եթէ երաժիշտ մըն է՝ երաժշտական ընտիր կտորի մը :

**Հրաշքը բնութեան:**

Որ մարդու մէջ դրաւ սէրը արուեստին, որ ապրի ան բարձրօրէն, կարենալ զայն պահպանելու և ապրեցնելու համար միանգամայն :

**Հրաշքը բնութեան:**

Որ շնչաւոր և անշունչ արարածներով լեցուց աշխարհը, զայն փրկելով անապատի մը վերածուելէ եւ մարդուն տուաւ կարողութիւնը զայն գեղեցկացնելու իր հանճարին հրաշալիքներով :

**Հրաշքը բնութեան:**

Որ մարդն ու գեղարուեստը սահմանեց ըլլալու հրաշագործ ստեղծիչներ փոխադարձաբար :

**Հրաշքը բնութեան:**

Որ մարդը աշխարհին կապելու գողանիքը գտաւ, զայն դիւթական գեղեցկութիւններով շրջապատելով :

Հրաշքը բնութեան:

Որ միշտ պիտի մնայ մեր հոգիին մէջ խորունկ  
պաշտամունքի առարկայ:

Հրաշքը բնութեան:

Որ միշտ անլուծելի պիտի մնայ ամենէն հոկայ  
հանճարին մօտ իսկ :

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Եջ	
Երկու Խօսք	3
Պատիկներու կրթութիւնը	5
Դալուսեան Մանկապարտէզ	21
Տիպար Մանկապարտէզ	22
Դպրոցական հանդէսներ	27
Զարհութելի անկումը	29
Դաստիարակութիւն	30
Մանկապարտէզներու կրական տեսչուհիները Ֆրանսայի մէջ	32
Մանուկին ազատարեան իրաւունքը կամ Ազատ դաստիարակութիւն	36
Գիրի դասը մանկապարտէզին մէջ	42
Խնողուած դասարանները	46
Փորձառութիւն	49
Մի՛ մոռնար	51
Մենք որո՞ւնն ենք «Մանուկի՞ն քէ մայրիկի՞ն»	52
Մանկապարտէզի մէջ Գրել-կարդալու աշխատանքը	54
Եւ Ֆրանսերէնի ուսուցումը	54
Ցիօնութեան զարգացումը մանկապարտէզի մէջ	61
Խնայող ուրիւնք դպրոցներէ ներս	64
Առաջին դաստիարակութեան կարեւորութիւնը	68
Տեղեկագիր Գալուս Ազգ. Մանկապարտէզի	
1928—1929 Դպրոցական Շրջանի	75
Դպրոցական մաքրութիւն	83
Երազս	85

Երիտասարդութիւն	89
Նրկա՞յն քէ կարն	93
Մատլենի Կաղանդը	
Կաղանդի իրական պատմութիւն	96
Հայրենիքի վերաօփնութիւնը	100
Հրաւալի պատկերը	102
Հագուս եւ նորաձեւութիւն	105
Հրաւը բնութեան	109



ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



220033509

(In 104)

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

A 33509

- |                      |     |         |
|----------------------|-----|---------|
| 1. Նոր Մանկապարտէզ   | Գին | 6. ե.դ. |
| 2. Գծագրութեան Մեթոդ | >   | 1. >    |
| 3. Մանուկներու Բնմը  | >   | 2. >    |

Գին 10 ե.դ.

Գիրք ստանալու համար դիմել

ՏՊԱՐԱՆ ՍԱՀԱԿ ՄԵՍՐՈՊ, Գահիրէ.

Կամ ուղղակի Հեղինակին

No. 4, Rue Sabbagh,  
Heliopolis.